

281.6  
U-43

# ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԻՒՆ

## ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻՒ

“Մարդը, որ կ'ուզէ նօմաքուրիւնը  
տեսնել, պես է հանգաւուրիւն հաս-  
տառ ինքն իր մեջ. Պես է, որ միտքը  
լինի մը մեռած ջուրին պես ըլլայ,:”

Տօֆդ. Ա. ՔԱՐՔԻՆ

Մ. ՍԵՐՈԲԵԱՆ

498

498

Տպ. «ԱԶԴԱԿ» Պեյզուր  
1938

Թարեկամնական յարգանքի գրական տուղթ մի

Ն ու ի ը ո լ ա ծ

ԱՐՈՒԵՍՏԱԳԻՏՈՒՀԻ ԵՒ ԽԱՆԴԱԿԱԹ ՄՕՐ ՄՀ

ՏԻԿԻՆՅԱՅՎԱՆՈՅՑ Կ. ՊԱԼԵԱՆԻ

ՏԽՈՒՐ ՑԻՇԱՑԱԿԻՆ



18028-58

## ՆԱԽԱԲԱՆ

Աշխարհի մէջ ասէն կազմակերպութիւն, ըլլայ կրօնական, քաղաքական, ընկերական թէ ընտանեկան, հնթակայ եղած են շարունակական փոփոխութիւններու։ Անոնք, որ անընդունակ գտնուած են և շանյարժմար, գոհացում տալու ժամանակի պէտքերուն և պահանջներուն, բնականաբար հարկադրուեր են իրենց տեղը թողուլ նոր կազմակերպութիւններու։

Եթէ թղթատենք տիեզերական պատմութիւնը, և պեղումներու յատուկ ուսումնասիրութիւնները, պիտի տեսնենք, թէ հիմնական նորութիւն գոյութիւն չ'ունի ո՛ւեէ մարզի մէջ։ Փոփոխութիւններ կան միայն կամ բարեփոխումներ ժամանակի ըմբանումներու և հաւատալիքներու համաձայն։ Պատմութիւնը շինուած է մեռուած պետութիւններու, կրօններու, ընտանեկան և ընկերական կազմակերպութիւններու և անոնց սահեղծած քաղաքակրթութիւններու աւերակոյտէն։ Կործանուած կահերու, խորտակուած թագերու, վլած տաճարներու և խորաններու բեկորներէն։ Անոնցմէ իրաքանչիւրը իրենց ժամանակի պէտքերուն և պահանջներուն գոհացում տուին, և երբ տեսան, թէ իրենք ոյլ եւս անկարող են նոր պահանջներու յարմարելու, կամաւթէ ակամայ քաշուեցան ասպարէզէն, թողլով որ նոր

յղացումներու արգիւնք նոր կազմակերպութիւններ, իւրենց տեղը բանեն:

Քրիստոնէութենէն չատ աւելի հին, բարձր ու փեղիսովայական կրօններ ու քաղաքակրթութիւններ ծընած ու մեռած են ժամանակի շփումէն մաշուելով, թողլով որ իրենց բեկորները գործածուին, իբրև ատաղձ, նոր կառուցումներու համար և եւ մարդկութեան յառաջխաղացութիւնը, քաղաքակրթութեան ճամբուն վրայ, միշտ վերելք մը չէ եղած, և պէսպիսուած է յաճախ անկումներով ու ընկրկումներով։ Ու պիտի կրնանք ըսել, թէ ո՛չ նոր կրօն գոյութիւննունի աշխարհի մէջ, և ո՛չ ալ նոր քաղաքակրթութիւն։ Այսօր մերթձեռք գտնուածները հիներուն կերպափոխումներն են միայն, յարդարուած ու կազմաւորուած, ժամանակի պէտքերուն և պահանջներուն համաձայն։

Քրիստոնէութիւնը, իբր մէկ աղանդը Մովսիսականութեան<sup>(\*)</sup>, ամրապնդուած յունական փիլիսոփա-

(\*) Քրիստոս կրօնի մը չեր որ կը բարովէր, այլ բարյական մը... Քարոզուած բարյականը նորութիւն մը չեր բոլորովին, այլ կատակագործումը հին օրէնքին, չեւ անոր սառին «պեկան բացատրութիւնը». «Գիրը կը սպանեն, հոգին կ'ապրեցրնէ»։ Այս մեկնութիւնը անհրաժեշտ էր հրեական չափազանցուած ծիսապատութեան մեռեալ տառը ոգեւորելու... համար։ ... Սխալ հասկցան զինքը Յիսուսի նակառակորդները, անոնի որ ծեսին ու գրին մարդերն էին. զինքը սխալ հասկցան նաև իր բարեկամները, որոնի պատրաստուած չեին իր ոգիին մեծութիւնը բմբը նելու։ Կարելի չեր սարքեր արդիւնքի սպասել, բանի որ Քրիստոս, հակառակ իր յայտարութեան եւ սկզբունքին, հաւկարուած էր հին տիերու մէջ լեցնել նոր գինին։ (Տես, մեր «Պետութիւն և եկեղեցի» Զ. (Ա. Մամուլ, 15 սեպտ. 1920 թի 2349):

յութեան հեթանոս շաղոխով, ստեղծելով հանգերձ ու ուղեալներու և աստուածաբաններու շարքին մէջ տարակարծութիւններ, իր ծագման օրերուն ունեցաւ անշուշտ իր բարերար ազգեցութիւնը, իր ընկերսիրական պատուէլներով, և մաքուր կեանքի իր յարաբերական տեսլականով, երբ հեթանոս աշխարհը իր հաւագիր չափազանցութիւններով, և իր գուհիկ յափրացումներով այդ մաքուր կեանքին, այդ յարաբերաբար բարձր բարյականին սաեղծումը անհրաժեշտ գարձուցած էր։

Բայց Քրիստոնէութեան բարոյականին և անոր ստեղծելիք քաղաքակրթութեան հիմերը չափազանց խախուտ էին, պատիժի ու վարձքի այն գրութեամբ, գոր փոխ առած էր շիջած կրօններէ։ Բարոյական մը, որ կը հիմնուէր պատիժի ու վարձքի հիման վրայ, չէր կրնար սիրոյ բարոյական մը ըլլալ, այլ կեղծաւոր բարյական մը։ Քրիստոնէութիւնը, որ իբր կրօն չէր կը ընար գերութիւնը ջնջել, և գերիներուն կը հրամայէր հնազանդիլ իրենց տէրերուն, որ խոնարհութեան պատրուակի ատակ կը հրամայէր հանդուրժել նախատինքի ու անիրաւութեան, և մէկ երեսին ապատակ զարնողին միւս երեսն ալ արամագրելու պատուէրը կուտար, կը ընար գերիներու և ստրոկներու կրօն մը ըլլալ, բայց ո՛չ պատուախնդիք, ու աղատութեան և իրաւունքի ու գիտով տոգորուած մարդկերու կրօնը։ Եւ եթէ երեք դարեր հալածուեցաւ Հռովմէտական կայսրութեան կողմէն, հալածուեցաւ անոր համար, որ ո՛չ միայն կը հակասէր պետութեան ազգային կրօնին, այլ և անոր բանակները կը քայլայէր զինուորական ծառայութեան դէմ իր քարոզած ըմբուսութեամբ։

I

Այս տողերը կարգացուած պահուն, միտքերու մէջ ինքնաբերաբար պիտի ծագի սա հարցը, թէ ինչ-պէ՞ս կ'ըլլայ, որ հակազինուորական նկատուած և ապոլ համար հալածուած կրօնք մը կրնայ յետոյ այդ տոր համար, անհրաժեշտ է պահ չեղալ մեր նիւթէն, լու համար, անհրաժեշտ մարդին մէջ, չրկու կողմկրունքը և դատումներու մարդին մէջ, յրկու կողմկրունքը դատումներու աստիճանաչափը, և յամերու ընդգրկած զիջողութեան աստիճանաչափը, և յա-ջորդական գոփուխութիւններու դաստորումները տեսնելու համար: Այս խնդրոյն շուրջ լիակատար ուսումնելու համար, Այս խնդրոյն մը չէ որ պիտի ընենք հոս, այլ պիտի նասիրութիւն մը չէ որ պիտի ընենք հոս, այլ պիտի նասիրութիւն մը միայն, օգտուելով կարգ մը հետանք խացում մը միայն, անդամական մարդոց ուսումնասիրութիւններէն, և Albert Bayetի «Les Religions de salut et le Christia-nisme dans l'Empire Romain բանախօսութիւնէն(1932 Մայիս 10):

Յայտնի է, թէ սկսեալ Օգոստոս կայսեր օրերէն մանաւանդ, երբ սկսութիկութիւնը, և անհաւատութիւններ սկսած էին ծայր տալ, կայսրութեան վարչական միութեան առընթեր ձեռնարկուեցաւ ոյժ տալ աւանդի կամ հաւատալիքներու և ծէսերու, կրօնքի միջոցաւ զական հաւատալիքներու համար կայսերու բարոյական միութիւն մը ստեղծելու համար կայսերութեան սահմաններուն մէջ: Այս ձեռնարկին առա-րութեան առաջայտութիւնը եղաւ կայսրներու վիճ գրական արտայայտութիւնը եղաւ կայսրներու պաշտամունքը, որ ուրիշ բան չէր, եթէ ո՛չ հռովմէաւ կան հայրենիքին պաշտամունքը, կայսեր անձին մէջ իտացած, քանի որ հին կրօնը իր ոյժը կորսնցուցած էր: Բայց այս նոր կրօնը չէր կրնար պահացում տալ ա-

ուաքինսւթեան իտէալին ձգտող հոգիներու, և այս իոկատանութիւնը (Metróacismé) հռովմէացընել և զա-նիկա ընել պարտաւորիչ կրօնը կայսրութեան: Կղողիո-սի այս ծրագիրը դատապարտուած էր վիժելու, ո՛չ միայն անոր համար որ Մեթրոականութեան ծագումը փոփական էր, հետեւաբար և արհամարելի, այլ եւ անոր համար, որ այդ կրօնքին մէջ ներփինացումը (en-echisme) մէկն էր դլսաւոր հրահանգութիւններէն: Հռովմայեցիներու առնականութեան հետ չէր կրնար միասին քալել այդ ըմբռնումը:

Աւրելիիանոս ձեռնարկեց կիւբեղէի ձախողած կրօ-րոնքին տեղ գնել Միթրաի պաշտամունքը, աշխատե-լով, որ արեգակնային այդ աստուածը (Sol Invictus,) ըլլայ կայսրութեան, ու յետոյ բոլոր տիեզերքի աստ-ուածը: Անոր անունին ատամարներ կանգնուեցան: Բայց Միթրականութիւնն ալ յաջողելու յոյս չէր ներշնչեր: Անոր կը պակսեր մենատիրական արտաքսիչ ոգին: Միթրոականութիւն և Միթրականութիւն ներողամիտ կրօններ էին, և խրաչում չ'ունէին ուրիշ կրօններէ: Այդ ներողամտութիւնը արգելք պիտի ըլլար պետա-կան պարտազրումի մը, կարենալ կայսրութեան պաշ-տօնական կրօնքը ըլլալու համար:

Դիոկղետիանոս, հիմնուած, Միթրականութեան սկզբունքներու վրայ, ուզեց կայսրներու աստուածու-թիւնը օրինականացընել, արեւելիան վեհապետական ըմբռնումով:

Կայսրներու կրօնափոխութեան այս ձեռնարկի ըն-թացքին, առաջին օրէն իսկ հաւանաբար խորհած պէտք է ըլլան նաև Թրիստոնէութեան մասին: Բայց այս նոր կրօնքին հանդէպ մեծ էր հռովմայեցիներու հակարան-

Քը ,ո՞չ միայն անոր համար , որ իրենք հակասեմական էին , ո՞չ միայն անոր համար , որ Յայտնութեան զբան քրիստոնեաց հրղինակը «Մեծ Պոռնիկ» անունով որա քած էր Հռովմը , այլ և անոր համար , որ Քրիստոնէութիւնը իր մէջ կը մարմնացընէր օկատաղի մեկուսականութիւն (exclusivisme) մը , յուղայականութիւնէ ժողոանգած , որ կը հարկադրէ Քրիստոսի աշակերտ մը տեղի և արհամարհել Կայսերական երկիրներու մէջ պաշտուած բոլոր միւս աստուածները : Ասոր վրայ աւել ցուցէք նաև նոր կրօնքին նակազինուորականութիւնը , և այն ատեն գիւրին կ'ըլլայ հասկնալ Քրիստոնէութեան դէմ մզուած պետական հալածանքին զրդապատճառները :

Կոստանդիանոս, զոր Դիոկլետիանոս արաւաքսած  
էր իր հօր Կոստանդ Քլորի գահաժառանգութենէն, և որ  
իբր բախտախնդիր մը ինքզինքը կայսր հոչակեց (23  
Յուլիս 306), ուղեց օգտութիւն իր նախորդներու փորձա-  
ռութենէն: Եւ այս անգամ ինք գարձաւ դէպի Քրիս-  
տոնէութեան կողմը, ինք, որ այլ եւս յարաբերութիւն  
պիտի չունենար «Մեծ Պոռնիկ»ին, Հռովմի հետ: Իրեն  
համար մեծ տարբերութիւն մը չկար երեք կրօննե-  
րուն միջև (Մեծթրոականութիւն, Միթրականութիւն,  
Քրիստոնէութիւն), ո՞չ գաւանանքի, ո՞չ ծէսի, ո՞չ  
հոր-  
հուրդներու: Կիւրեղէ կոյս—մայրն է. Մարիամ նմա-  
նապէ՛ս. մէկուն գաւակը Ատտիս, Հռվիւն է, և միւ-  
սինը Յիսուս, Բարի—Հռվիւք: Երկուքին ալ գաւակնե-  
րը չարչարուած են ու մահացուած: Միթրա աստուծ-  
քը չարչարուած ԲԱՆՆ է, ԼՈՂՈՍը, ինչպէս Յովհաննէսի  
մէ բղիած ԲԱՆՆ է, ԼՈՂՈՍը, ինչպէս Յովհաննէսի  
Յիսուսը, սա տարբերութեամբ միայն, որ մէկը Յովին  
է (Միթրա) և միւսը Գաւակը: Առաքինութեան հրա-  
հանգները նոյնն են երեք կրօններուն մէջ ալ: Խոր-  
հուրդները (մկրտառութիւն, գրոշմ, օծում, հազորդու-  
թիւն) նոյնն են երեքին համար ալ: Այս նոյնութիւնը

կամ համանառութիւնը կայսրութեան այլագան ժօռ զովուրդներու միտքին մէջ ճամբայ մը բացած էր արշակն ընդունելու Քրիստոնէութիւնը, անուններու փառ փոխումով մը միայն :

Այդ օրերուն Հռովմէական Կայսրութիւնը ներք  
նապէս քայլքայումի առաջնորդուած էր : Հինգ կայսրներ  
իրենց մէջ բաժնած էին պետութիւնը : Նախ , այդ հինգ  
կայսրներէն երեքը , Կալէր , Կոստանդիիանոս և Լիկիինիոս  
համախորհուրդ գաղղրեցուցին քրիստոնեաններու գէմ  
հալածանքը , հակառակ Մաքսէնսի և Մաքսիմիէնսիպըն-  
դումներուն (\*): Բայց որպէս զի Կոստանդիիանոս կարե-  
նար իր քաղաքական ծրագիրներուն համար օգտա-  
գործել Քրիստոնէութեան «կատաղի» աններողութիւ-  
նը , պէտք էր համախոհութեան եզրեր գտնել , և այդ  
կրնար ըլլալ միայն Քրիստոնէութեան Կողմէն ըլլալիք

(\*) Կոստանդիանոս Եթր 312ին Մաքսենսի յաղթելու համար Հռովմի վրայ բարեց, ո՞չ միայն վստահեցաւ իր 50 հազարնոց բանակին, այլ մեղսակցութեանը վրայ քը բիստնեաներուն, որնե՛ խոստացած էին, զայտնապես, բարդաբին դուռները բանալ իր առջեւ, որովհետեւ Կոստանդիանոս մեկն էր այն երեք կայսերներն, որնե՛ որոշեցին դադրնելի բիստնեաներուն հալածալիք: Եւ Հռովմի բիստնեաներու գրծելիք պետական դաւանանութեան ի վարձ, Կոստանդիանոս նոր երօվարտակով մը նոր ազատութիւններ սուաւ բիստնեաներուն, եւ անոնց վերադարձուց նեկեղեցական գրառուած կալուածները: Հռովմեական աւխարհի երկուէի բաժնուած էր, հեթանոս եւ քրիստոնեայ: Երկու հաղպահական եւ կրօնական կուսակցութիւններ: 323-ի պատերազմին, Կոստանդիանոս կործնեցաւ բիստնեաներուն, իսկ Լիկիանոս ներանուներու վրայ: Երկու կրօններուն պայքարն էր, որ կը մղուեր Պոլսոյ դրսերուն առջեւ:

զիջումներով։ Եւ նորակազմ եկեղեցին ընդառաջ գնաց իրմէ պահանջուած զիջումներուն։ Նախ սկսաւ հրեա ներուն գէմ մաքառիլ, իրմէ հեռացընելու համար սեական ծագումի մելադրանքը. կը մնար հրաժարիլ համական սկզբունքներէն, և ահա 314ին Սրբի մէջ դումարուած քրիստոնէական ժողովը սա կորուկ որոշումը տուաւ. «Եղյա անոնց համար, որոնք խաղաղութեան ատեն իրենց զեները մեկդի կը բողուն, որութեան ատեն հաղորդութենէ զրկուին։ Այս որոշումը է որ անոնք հաղորդութենէն։ Կոստոնէութիւնը մով կը քանդուէլ պատուարը, որ Քրիստոնէութիւնը կը բաժնէր Հռովմէական կայսրութենէն։ Կոստոնդիական բաժնէր Հռովմէական կայսրութիւնը համարեց ընդունելու և օգնու վայրկեանը հասած համարեց զայն և ատագործելու նոր կրօնքը, պիտականացընելու զայն և ատով իսկ ըլլալու անոր կայսր քահանայապեաը<sup>(\*)</sup>։ ատով իսկ ըլլալու անոր կայսր քահանայապեաը<sup>(\*)</sup>։ Կոստոնդիանոս կրնար այլ ևս իր երէկի Միթթական փոխանակել Քրիստոնէութեամբ, քանի որ նութիւնը փոխանակել Քրիստոնէութեամբ, քանի որ

<sup>(\*)</sup>Կարծէ մէջ բերել հոս Հերանոսուրեան վրայ Քրիստոնեութեան տարած յաղըանակի մասին էմբրուսնի բնբրոնումը. Ամենի կը փառաբանենք Քրիստոնեութեան յաղըանակը Հերանոսուրեան վրայ, իր հսզին յաղըանակը զգայարանաց վրայ. բայց Հերանոսուրեանն է որ կը պահպատճեցի համազգեստին տակ։ Հերանոսուրեան հաւատարութեան երգում միայն բրած է, եւ խաչն առած, բայց դեռ Հերանոսուրեան է, որ կ'իշխէ միինաւոր ձայնութիւններու համարին մարդեռու վրայ. ինքն է որ իր ձեռքին մէջ ներով համարին մարդեռու վրայ. ինքն է որ իր ձեռքին մէջ դրամը, ծախսողը ինքն է. դաշինեներ կը գրէ, հովիներ կը համակէ, եւ կը հալած հեմարին հաւատացնալը...։ Կընդունի, թէ բարբարու դարերն են, որ անձրանին նկատած են Յիսուսը, իր բարբարու հերկայացնել նիւրական ձերանին տակ, եւ հաւատացած անոր արձանիքին վրայ բան մը ւի տակ, եւ հաւատացած անոր արձանիքին վրայ բան մը ւի տակ, առ աւելի առողջ, աւելի մաքուր հիմերու վրայ ըլլայ։ Անշուշտ պիտի գայ օրը, երբ մարդկութիւնը, ձերբազատուած իր կրօնական և ընկերական նախապաշարումներէն, և յափրացած ապրուած քաղաքակրթութեան վատախտարակ ազգեցութենէն, իրեն համար պիտի ստեղծէ նոր բարոյական մը, կիւյեօի համոզումով, բարիքը բարիք եղած ըլլալուն համար սիրելու, և չարիքէն չարիք եղած ըլլալուն համար խուսափելու անպարտազիր բարոյականին կը-

պետականորէն Քրիստոնէութեան Կանոնւկը Ցուլի կը փոխուէր զինուորականութեան սկզբունքին որդեգրումով։

Այս համառօս ամփոփումն զիւրին է տեսնել, թէ ինչո՞ւ և ի՞նչպէս Քրիստոնէութիւնը եղաւ կրօնքը Հռովմէական կայսրութեան, յետոյ ըլլալու համար մէջ կը ոփեղերական միծ կրօններէն։

## II

Դառնանք մեր նիւթին։

Դարերու փորձառութիւնը ցոյց տուաւ, թէ ոսկիանուած (policié) բարոյական մը, որպիսի պետական և ընկերական սայթաքումներ ծնցուց մարդկութեան մէջ։ Երէկի և այսօրուան արիւնարբու և անբարոյական քաղաքակրթութիւնը բնական և անխուսափելի հետեւանքն է գերիներու յատուկ այդ միալ բարոյականին, քանի որ այսօրուան պետական մը, որպիսի պետական և անհամարու հոգեբանութեան խորը մեռած են վարձքի ու պատիժի, կամ դժոխքի ու արքայութեան գաղափարին արմատները։ Այսօր բոլորովին տարբեր են մարդկութեան պահանջները. զգալի է նոր բարոյականի մը պէտքը, բարոյականի մը, որ աւելի առողջ, աւելի բանավարական, աւելի մաքուր հիմերու վրայ գրուած ըլլայ։ Անշուշտ պիտի գայ օրը, երբ մարդկութիւնը, ձերբազատուած իր կրօնական և ընկերական նախապաշարումներէն, և յափրացած ապրուած քաղաքակրթութեան վատախտարակ ազգեցութենէն, իրեն համար պիտի ստեղծէ նոր բարոյական մը, կիւյեօի համոզումով, բարիքը բարիք եղած ըլլալուն համար սիրելու, և չարիքէն չարիք եղած ըլլալուն համար խուսափելու անպարտազիր բարոյականին կը-

բոնքը (\*) : Եւ այդպիսի մաքուր բարոյականի մը ծը-  
նունդն ու գոյութիւնը կախումն ունի դժոխի և ար-  
էայուրեան շահագործումի առարկայ դարձած վարդա-  
պետութեան հիմնական ջնջումէն :

Քրիստոնէութիւնը բարոյականի իր այս ըստուած  
մին, վարձքի ու պատիժի իր այս հրամանակարգու-  
թիւնով նորութիւն մը չեր որ ստեղծեց : Դժոխքի ու  
դրախտի այդ բմբանումը հասարակաց էր բոլոր «փրա-  
կութեան կրօններուն», որոնք Քրիստոնէութիւնը կան-  
խեցին, և որոնք ծագութն առին հողային (ացգայրե) կը-  
րոններէ : Այս հանգամանքով Քրիստոնէութիւնը հան-  
գիտութիւններ ունի Որփէականութեան հետ, ուրիշէ  
փոխառութիւններ ըրաւ հաւատքով վերածնութեան,  
և օգնութեամբ մաքրագործումի հրահանգութիւններու  
մասին : Եւ այս պատճառով էր անշուշտ, որ ինչպէս

(\*) Այս համոզումը տիեզերական հանգամանք սա-  
ցած է այսօր, եւ այդ բարյական կրօնին հիմնարկութիւ-  
նը բաղձանքն է բոլոր անկառականութ, ուղղադաս եւ ձեր-  
բազաս հոգիներուն, որո՞նց խորը կրօնին հուրը կայ: «Պի-  
տի ստեղծուի նոր եկեղեցի մը, հիմնուած բարյական գի-  
տուրեան վրայ, կ'ըսէ Էմբրաքը. Եախ ցուց եւ մերկ, պի-  
տի ըլլայ յար եւ նմանը մասութիւն մէջ եղող մասուկին, ան  
պիտի ըլլայ ալճեպրան եւ բուաբանութիւնը բարյական  
Օրէնքին, եկեղեցին ապագայի մարդերուն, առանց բարձ-  
րասրբնագի, առանց տալիի, առանց աւագափողի, բայց  
պիտի ունենայ երկինքն ու երկիրը իրեւ ատազա եւ հե-  
ծան, զիտուրիւնը՝ զարդարումի եւ խորհրդանշանի հա-  
մար. պիտի չ'ոււանայ միացրնելու գեղեցկութիւնը, երա-  
ծըսութիւնը, նկարչութիւնը, բանաստեղծութիւնը: Եւ այս  
ամենը անոր համար, որպէս զի մարդ ձերբազուի հա-  
ւաբական կեանքի մը ազդեցուրենքն եւ կարենայ, ուղիդ  
համբուն մէջ միս մինակ բալել, իրեւ կատարեալ անհաւ»:

զիտել կուտայ Albert Bayet, Քրիստոնէութիւնն ալ, Որիէ ականութեան նման կրկին ձեւեր ստացաւ : «Կայ գիտնական և փիլիսոփայական ձեւ մը, զոր ձեւառուցին պիւթագորեաններն ու պղտառնականները, և ժողովրդական ձեւ մը, բժժանքներու, հուռութքի, և մարդը չարիքին ու դժոխքին դէմ պաշտպանող նուիրական առարկաններու կանոնաւոր վաճառական նութիւն մը» :

三

Մասնաւորեկով մեր խօսքը Հայ Ազգի ։ Եկեղեցին  
մասին, ըստնք, թէ քրիստոնէական կրօնն ու բարու-  
յականը ուզիդ չէին կրնար համեմտափիլ կամ պատշա-  
ճիլ Հայ ազգի ազգագրական, աշխարհագրական և  
քաղաքական պահանջերուն ։ Ֆողովուրդ մը, որ հար-  
կագրուած էր ապրիլ թշնամիներու խիտ ցանցի մը  
մէջ, որ կը գտնուէր մեծ արշաւանքներու քառուղիի  
խաչատման կէտին վրայ, ինքնապահանումի իբր  
միջոց պէտք ունէր կեանքի գօտեմարտին համար կամ-  
քերը ջրգեղող կրօնքի մը և քաղաքակրթութեան մը,  
բայց ո՛չ հրամցուած անիբաւութիւն մը անտրտունջ  
կրել հրամայող գերիներու կրօնքի մը։ Այս իրողու-  
թիւնը անհերքելի պիտի մնայ բոլոր անոնց համար,  
որոնք առանց կրօնական կանխակալ կարծիքի, ա-  
ռանց դաւանական նախապաշարումներու պիտի յօ-  
ժարէին լլջօրէն ուսումնասիրել տասն և եօթը դարու-  
մեր քրիստոնէական քաղաքական կեանքի բոլոր փու-  
լերը, բոլոր գրուազները իրենց խորքին մէջ։

Ե. գարու մեր ազգային ղեկավարները, մասսամբ դարմանելու համար քրիստոնէութեան պատճառած չարիքը, և փրկելու համար Հայ ազգը, ուրիշ քրիստոնեայ ազգերու հետ ձուլումի և Մազդէականութեսն վատանգէն, ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻՒԻ կազմութեան



հանձարեղ ծրագիրը մշակեցին ու գործադրեցին։ Այդ ազգայնացումը տեղի ունեցաւ 447ին Շահապիվանի ժողովու։ Հաւանաբար այդ ժողովը գումարուած է նաւասարդի տօնին։ որովհետեւ թագաւոր և կաթողիկոս, իշխաններ ու եպիսկոպոսներ տօներու առթիւ տեսակ մը ուխտացնացութիւններ կը կատարէին, օրինակ, Եւտասարդին Շահապիվան, Ս. Կարապետի տօնին, Մուշ, և այդ ուխտաւորական հաւաքոյթը տեսակ մը ազգային խառն ժողովի հանգամանք կը ստանար, ուր կարեւոր որոշումներ կը տրուէին ազգային կեանքի ու գործերու համար։ Շահապիվանի ժողովի օրերուն Հայաստան քաղաքական ծանր տափնապ մը կ'ապրէր։ Պարսիկ կառավարութիւնը մեր ազգի ճակատագրին հետ կը խալար։ Առաջին անդամն ըլլալով Շահապիվանի ժողովը խիստ և տրակոնական կանոններ կը հաստատէ ազգային կեանքի վերաբերմամբ, ջրգեղելու համար անոր քարոյական կորովը, և հայ եկեղեցին կ'ազգայնացընէ, իրբ քաղաքական գործունէ ութեան կեղրոն, երբ Հայ թագաւորութիւնը չնջուած էր, և երկիրը կը կառավարուէր Մարզպաններով։ Այդ օլէն Հայ եկեղեցիի պետը կերպով մը իր կրօնական իշխանապետութեան մէջ կը ձուլէր քաղաքական իշխանութեան ստորոգելիները։ Հայ կաթողիկոսները կը կոչուէին «Կաթողիկոս Հայոց» կամ «Հայոց Մեծաց», մինչեւ Ժ. գարու վերջ, երբ Խաչիկ Կաթողիկոս (972—992) առաջին անգամ գործածեց «Կաթողիկոս Ամենայն Հայոց» տիտղոսը, որ ընդհանրացաւ կիլիկիոյ կիրակոս Կաթողիկոսի կողմէ 1243—1246 թուականին Ասոյ ժողովի որոշումներու յայտարարութենէ յիտոյ մինչեւ մեր օրերը։

Այս ազգայնացումի փորձը, սակայն, իրմէ յուսացուածին չափ արդիւնք չը տուաւ. ընդհակառակն, մեր հարեւան կրակապաշտ, և յետոյ իսլամ՝ հակառա-

կորդներու վրայ աւելցուց նոր թշնամիներ, Բիւզանիոյ Յոյն Օրթոսոքսութիւնը, և Հռովմի Կաթոլիկութիւնը։

Մենք սովորութիւն ունինք ըսելու, թէ մեր ազգային եկեղեցին է եղած, որ մեզ փրկած է ձուլումներէ և ազգայնական վճացումէ։ Մասամբ միայն ճըշմարիտ է այս գատաստանը։ Հայ գաղոթներ ազգայնապէս և կրօնապէս կորսուած են քրիստոնեայ երկիրներու մէջ, ուր բարքի ու գաւանանքի, նիստ ու կացի, ընկերական և ընտանեկան յարաբերութիւններու համանմանութիւն մը գտած են, իրենց կեանքին ու նոր միջավայրի պայմաններուն միջեւ։ Եթէ բնաշխարհի մէջ Հայ եկեղեցին պահպանեց հայ ազգ։ գոյութիւնը, պատճառը սա է, որ եկեղեցին անհամաներու հոգիին մէջ ատելութիւն սերմանեց իր կողքին իր գոյութիւնը պարտազրող և զինքը հարստահարող իսլամութեան խորհրդանիշ նամիին դէմ, և այդ ատելութեան ոգին էր, որ հայ անհատը աւելի մօտ բերաւ իր եկեղեցիին, և անոր աւանդութիւններուն (\*)։ Այս էր գոնէ Մ. Մամուրեանի և ուրիշներու կարծիքը, այս է եղած նաեւ իմ համոզումն ։ Գաղութներու մէջ հայ ազգն ու եկեղեցին ձուլուցան, որովհետեւ իրենց կողքին կը պակաէր իրենց ատելութիւնը հրահրող նամիին։

Այսպէս ըլլալով հանգերձ, պէտք է ընդունինք, թէ երբ մեր ազգային քաղաքական անկախութեան հետ կորսնցուցինք մեր ազգային գոյութիւնը ապահովող ամէն միջոց, մեր ձեռք մնաց ամէն կողմէ հաւածուած մեր Ազգ. եկեղեցին։ Մենք անոր կառչած մնացինք, իրեւ. մեր փրկութեան լաստակը, իրեւ միջնարերգը մեր ազգային գոյութեան պալքարին,

(\*) Տես «Եկեղեցի ԵՒ ՊԵՏՈՒԹԻՒՆ» Բ. (Ա. Մամուլ. թիւ 2336, 1920 Սեպտ. 1):

զանի նկատելով ոչ միայն իր կրօնական զգացում՝ ներու ներշնչարան մը, այլ մանաւանդ, իր մեր աղջ գային ինքնագոյռթեան, մեր ազգային աւանդութիւններուն և յոյսերուն գանձարանը, մեր պատմութեան լեզուին հնութեանց թանգարանը (\*): Եւ ես այս համոզումով է որ կը մօտենամ մեր եկեղեցին ու անոր գաղափարին, և անոր հետ կապ ունեցող բարեկարգութեան ծրագիրներուն:

Հայ Ազգ. Եկեղեցին, իր քոյլ կամաց առաջ է  
Ներու շաբքին, չը կրնար զերծ միալ ժամանակի պա-  
հանջներու պարտապքութիւններէն։ Եւ անոր Բարե-  
կարգութեան պէտքը զգալի եղած էր դարերէ ի վեր։  
Թասոսուն տարիներէ ի վեր չը դադրեցայ այդ պէտ-  
քը մատնանշելէ Մամուլի էջերուն մէջ, նոյն իսկ  
չքաշուելով, իմ եկեղեցականութեանս օրերուն, ան-  
կրօն և անհաւատ ամբատանուելէ, նախապաշարում-  
նեու անձնատուր կարգ մը հին եկեղեցականներու,  
և նոյն իսկ Պոլսոյ ժողովուրդին մէկ հատուածին կող-  
մէ։ Եւ ես վերջապէս եկած էի աս համեզումին, թէ  
Հայ Ազգ. Եկեղեցիի բարեկարգութեան յապահումի  
անուզգակի պատճառներէն մէկն է եղած հայ բողո-  
քականութեան բաժանումը հայ եկեղեցին, և դուրսէն

(\*) Կրօնիք իր խորքին մէջ խսկ, այլ եւս մակերեսա-  
լին բնոյը մը առած է մարդերու զիտակցութեան շրջա-  
նակին մէջ: Խորունի համոզումը նրամեւ տուած է անոր:  
Եւ եկեղեցականները կրնան վկայել այս մասին, եթէ  
արդար ուղղամտութեամբ հնենն ինքիններին, եւ արտա-  
յայտուին հօմարին ու պարկիես կերպավ: Միստիքականու-  
թիւնը կրօնիքին յատկանիւն է. մարդկային զիտակցութիւնը  
այսօր նրամեւ տուած է միստիքականութեան, հետևաբար  
եւ կրօնիքն, պահելով իր մէջ կրօնական զգացումը մի-  
այն, անկախ եւ անջատ կօճական դաւանանեւ եւ ծերէ:

անոր բանաձեւած պահանջը հայ ազգ. եկեղեցիի բարեկարգութեան։ Հայ ժողովութեցը ատելութիւն և խորշում միայն ունեցած է դուրսէն եկած թելազրութիւններու և պահանջներու վերաբերմամբ, և զանոնք նկատած է թշնամական։ Այդ համոզումը ինքնին բաւական էր անոր, կառչած մնալու իր հին սովորութիւններուն, ծէսերուն, արարողութիւններուն, գաւանանքին, զիտնալով հանդերձ, թէ անոնք ժամանակավրէպնսէր էին։ Հիմա խնդիրը կը տարբերի, եթի բարեկարգութեան հարցը մէջաել կը գրուի Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմէն։ Ժամանակն է, որ այդ հարցին մօտենանք լրջօրէն, և անոր գործադրութեան ձեռնարկենք կարելի եղածին չափ շուտ (\*):

ՄԵՐԱԲԱՆ

30 Убрус. 1937, № 1

(\*) Մեր այս ուսումնախրոքիսն ատաղձը պարասած էին Կաբողիկոսական կոնդակին ամբոներ առաջ, Ամերիկային սրցան հայու մը կողմէ եղած խնդրանիքի մը վրայ: Եւ եր այս տարուայ Սեպտեմբերին մեր ձեռքն հասաւ Վեհ: Կաբողիկոսի 1 Օգոստ կոնդակը և անոր ընկերակցող «Զեկուցումը», հաւկադրուեցանի մեր նիւթերը դասաւորել Զեկուցումի որդեգրած ուղղութեան և ծագորին վրայ:

Ա.

## ԲԱՐԵԿԱՐԳՈՒԹԵԱՆ ՊԵՏՔԸ

Երկար տարիներու և գարերու վարանումներէ յետոյ, առաջին անգամն է, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսը կը հարկադրուի կրօնական և աշխարհական մըտաւորականներու ուշադրութեանը յանձնել Հայ Ազգ. Եկեղեցիի Բարեկարգութեան կենսական հարցը, իր Օգոստոս 1 թուակիր և 417 համար Կոնգակով, անոր կցելով ոռւսահար հոգեւորականութեան 1923ի համագումարէն ծնած «Հայոց Եկեղեցու Բարեկարգութեան Կեդր. Յանձնաժողովի» կողմէն պատրաստուած Զեկուլիցը ՄՌ, որ ամփոփումն է ուսումնասիրուելիք նիւթերուն:

Եւ առաջին անգամն է, որ Հայ Եկեղեց. Բարեկարգութեան հարցը գրեթէ իր յարաբերական ամբողջութեամբ սեղանի վրայ կը գրուի, և նիւթ կը դառնայ լուրջ ուսումնասիրաւթեան մը: Գրեթէ և յարաբրական կ'ըսենք, որովհետեւ պատշաստուած Զեկուլումի մէջէն բոլորովին դուրս ձգուած է Եկեղեցիի դաւանականը և հաւատքի մասը, և այս զանցառութիւնը համապատասխան չէ Հայրապետական Կոնգակի բովանդակութեան, քանի որ Վեհ. Հայրապետը կ'ընդունի, թէ կենդանի Եկեղեցին, այսինքն հաւատացեալներու բազմութիւնը ինքն է որ «զպէս իւր Եւ զկարի իմասին հաւատոյ, ինքնին զիտէ Եւ Տեօրինե» իր անգամներու հաւանութեամբ: Այս հիման վրայ անհրաժեշտ էր, որ հաւատքի դաւանական մասը իր պատշաճ տեղը ունենար Հայ Ազգ. Եկեղեցիի Բարեկար-

գութեան հարցին վերաբերեալ Զեկուցումին մէջ։ Ու բովհետեւ զրեթէ բոլոր ազգային եկեղեցիները, իրենց բարեկարգական ձևոնարկներու միջոցին դաւանական խնդիրն ալ նիւթ ըրած են ուսումնասիրութեան, և խոր ու հիմնական փոփոխութիւններու Անթարկած, ինչպէս եղած է Կալուինական, Լուտերական, Անգլիական, Գերման հին-կաթոլիկ և ուրիշ եկեղեցիններու մէջ։

Յիսուսի աստուածութեան վարդապետութիւնը մէկն է դաւանական այդ բարեփոխելի կէտերէն։ Առնիկա արդիւնքն է ապէս բառին մէկ սխալ, դիտումնեւոր և քմահած թարգմանութեան, քանի որ ապէս կը նշանակէր ծառայ և որդի միանգամայն, և անոր լատիներէն հոմանիշ բառը թւեր նոյնպէս կը նշանակէր որդի և ծառայ։ Յիսուսի կողմէն իրը թէ գործածուած «ծառայ (ապէտ) Աստուծոյ» բացարութիւնը պարզապէս կրկնութիւնն էր Սաղմոսերգուին «ծառայ Տեսուն» կամ «ծառայ Ենովայի» բացարութեան։ Հըրեական միտքը, «որուն ներկայացուցիչներն էին առաքելները, չէր կրնար ապէս բառին մէջ տեսնել ծառայ նշանակութենէն տարբեր իմաստ մը։ Եւ սակայն հեթանոս աշխարհի մէջ ապրող Տարսոնցի Պօղոսի հեթանոսական Քրիստոնէութիւնը չէր կրնար հանգուրժել ծառայի մը պաշտամունքին։ Հեթանոսութեան աստուածները կ'ամուսնանային, ընտանիքի ու գաւակի հայր էին, ինչո՞ւ Յիսուս փոխանակ ծառայ ըլլալու, եղած չորլար Աստուծոյ որդին, և այդպէսով իրենց պաշտամունքը նուիրուած չըլլար Աստուծոյ որդին (\*): Նախնական եկեղեցին երկու հատուած-

(\*) Էմբրաքն սխալ ըմբռնումի արդիւնք կը նկատ Յիսուսի վերագրուած աստուածութիւնը, եւ կ'ըսէ թէ ներենչումով լեցուած ո'եւէ մեկը կրնայ ըսել. «Ես աս-

ները — հրէականն ու հեթանոսականը — մինչեւ Նիկոյ ժողովը հետեւեցան երկու հակամարտ ուղղութեան, և երեք դարերու խուլ պայքարներէ վերջ հեթանոսական ըմբռնումը յաղթանակից ի վեաս ուղղափառութեան։ Այս խնդրոյն մէջ «հաւատքը անձեռ նիւրը հայրայից, եւ աստուածաբանութիւնը զայն կազմակերպեց»։

Կոստանդիանոս Հռովմայեցիի հանգամանքով կը նայէր քրիստոնէական կրօնքին վրայ, և զայն կը նըկատէր իր կայսերական ձեռքին մէջ զործիք մը պետութեան ժողովուրդներու միջեւ բարոյական միութիւն մը կազմելու համար։ Զինքը շատ ալ չէր հետաքրքրել Յիսուսի աստուածութիւնը, և ո'չ ալ Արիոսի ողջամիտ գատողութիւնը։ Այնպէս որ Նիկիոյ ժողովէն առաջ Արիոսականներուն ուղղուած իր մէկ նամակին մէջ կոստանդիանոս, Յիսուսի աստուածութեան շուրջ յարուցուած վէճները կը նկատէ «կարենութիւններն ու կուրկու, «պարապ խօսիեր», «մասնակներու յատուկ ու ամիկ զործեր»։ Ան Կ'ուգէ որ քրիստոնէական միութիւն միկ զոյութիւն ունենայ, ու վէճները դադրին, հոգ չէ թէ մը զոյութիւն ունենայ, ու վէճները դադրին, հոգ չէ թէ

ուածային եմ. Աստուած կը զործէ ինձմով, խօսի իմ բերնով. կ'ուզե՞ս զեսուած տեսնել: Ձիս դիտէ»։ Եւ կը յաւելու. «Քանատեկիծին ըրբերուն վրայ եղող այս մեծ երգը (cantique) յաջորդ՝ պարուն հասկացողութիւնը ըմբռհած է եւ բած. «Երկինքն իշխող Ենովան է անիկա։ Քեզ պիտի սպաննեմ երեւ ըսե մարդ եր ան»։ Իր խօսին ձեւերը, իր նարտասանութեան պատկերները յափօտակեցին հեմարտութեան տեղը, եւ եկեղեցիները հիմնուեցան ո'չ թէ իր սկզբունքներուն, այլ իր փոխարերութիւններուն վրայ։ Էմբրաքն Յիսուսի մէջ կը տեսնէր «Եւմարդիս մարդը», միակը, որ իրապէս ապրեցաւ հիամածայն աստուածային գաղափարին»։

ի՞նչ սկզբունքի ու վարդապետութեան շուրջ, գիւշ-  
րացնելու համար պետութեան գործը, միւռթեան ու-  
գին ստեղծելով ներձւածեալ միտքերու մէջ։ Եւ եթէ  
գին ժողովը յաջողեցաւ դատապարտել Արիսոր, և  
Նիկիոյ ժողովը յաջողեցաւ դատապարտել Արիսոր, և  
անոր ուղղափառութիւնը, պատճառը աս էր, որ Ժո-  
ղովին կը նախագահէր Կոստանդիանոսի կողմէ, իր  
քարտուղարներէն մին, Ոսկոս հպիսկոպոս, կատաղի  
հակարիսեան մը։ Կոստանդիանոսի պահանջածը միւռ-  
թեան բանաձեւ մըն էր, և Նիկիոյ ժողովը վայն ար-  
ւաւ Կայսեր։ Կուկլիկլմօ Ֆէրրարօ շատ իրաւամբ դրեց։  
«Զափականցած չմնք ըլլար երբ ըսկնք, թէ Կոստան-  
դիանոս Քրիստոնէութեան միջոցով պետութեան միւռ-  
թիւնը վերակազմելու ջանացած տաեն, հոն ներմու-  
ծեց քայքայիչ նոր ոյժ մը, աստուածաբանական վէ-  
ճեց» (La Ruine de la civilisation Antlique)։ Եւ  
«Տերը» (La Ruine de la civilisation Antlique)։ Եւ  
աստուածաբանական այդ վէճերը պղտորեցին նախնա-  
նական Քրիստոնէութեան պարզութիւնը։ Արիստակա-  
նութիւնը պահ մը հալածուած, յաջողեցաւ Կոստան-  
դիանոսը իր կողմը չահիլ, և այս անգամ Աթանաս  
կ'աքսորուէր (335) Տիւրոսի ժողովին որոշումով։  
Ի՞նչ էր Նիկիոյ ժողովի Հայրերուն իսկական դըր-  
դապատճառը Յիսուսի աստուածութեան թէզը պաշտ-  
անելու։ — Քրիստոնէութիւնը պետական կազմին  
պանելու։ Մասսամբ մերկացած էր իրմէ իր  
մէջ մանելէն ի վեր, մասսամբ մերկացած էր իրմէ իր  
ընկերական կազմակերպութեան և կրօնքի հանգա-  
ընկերական կազմակերպութիւնն ի վրայ հազած քաղաքականի շապիկը։  
մանքը, և իր վրայ հազած քաղաքականի շապիկը։  
Հին կրօններու աւերակոյտին գիրկը, բազմաթիւ հեր-  
ձին կաթոլիկութեան խառնաշփոթութեան մէջ,  
ձոււածներու և աղանդներու խառնաշփոթութեան մէջ,  
այլ եւս բարոյական հեղինակութիւն չէր մնացած կա-  
րինալ ինքզինքը պարտազրելու համար կայսրու-  
թեան ժողովուրդներուն։ Կանխաւ կայսրութեան ոյժը  
թեան ժողովուրդներուն։ Կանխաւ կայսրութեան ոյժը  
հիմուած էր Հոռվմէական ծերակոյտի բարոյական  
հեղինակութեան վրայ։ Ան էր, որ կ'օրինականացընէր

կայսրներու իշխելու իրաւունքը։ Լէգէոններու միջա-  
մառնթիւնը կայսրներու ընտրութեան մէջ, խորտա-  
կեց Հոռվմէական Ծերակոյտի հեղինակութիւնը, և Գ-  
դարը մատնեց սոսկալի անիշխանութեան։ Օրինակա-  
նացած նոր իշխանութիւն մը ստեղծելու նպատակով,  
կայսրներու աստուածութիւնը ջատագովուեցաւ։ Ասոր-  
յաջորդեց կայսրներու աստուածային ծագումի ըմբռո-  
նումը արեւելեան վեհապետական գրութեամբ։ Պե-  
տականացած Քրիստոնէութիւնը ուղեց ստանձնել օրի-  
նական բարոյական հեղինակութիւնը գէպի քայքա-  
յում քալով և իր գիրկը ինկող Հառվմէական կայս-  
րութեան միւռթեան։ Այդ գերը կատարել կարենալու  
համար անհրաժեշտ էր ո՛չ միայն հաստատուն ձեւ մը  
տալ իր գաւանանքին, այլ և պէտք էր զանի հիմնել  
աստուածայնութեան ըմբռումին վրայ, այսպէսով  
փակելու համար Յայտնութեան (révélation) գիրքը, և  
ըսել կարենալու համար, թէ Քրիստոնէութիւնը վեր-  
ջին և կատարեալ Յայտնութիւնն է ու պիտի մնայ։  
Հեթանոս միտքը նպաստաւոր էր այդ գաղափարին,  
քրիստոնեայ աղանդաւորներէ շատեր մշակած էին  
զայն, հետեւաբար Նիկիոյ ժողովը կրնար, հիմնուելով  
նախընթացներու վրայ, և օգտագործելով ապէս բա-  
ռին երկիմասաը, Յիսուսի աստուածութեան վարդա-  
պետութիւնը նուիրագործել։ Նիկիոյ ժողովին այս ու-  
խալը պատճառ եղաւ որ Քրիստոնէութիւնը մատչելի  
չըլլայ սեմական և արիական կարգ մը ժողովուրդնե-  
րու։

1920ին երբ Հայկական Հանրապետութեան և  
Կաթողիկոսարանի յարաբերութիւնները կը կնծոռաէին,  
Օգոստ. 29էն սկսեալ «Արեւելեան Մամուլը» մէջ  
սկսայ հրատարակել ութը յօդուածներու շարք մը (\*)

(\*) Տես 1920ի «Արեւելեան Մամուլ» թիւ 2334, 2336,  
2338, 2339, 2340, 2349, 2352, 2368:

կրօններու փիլիսոփայութիւնը ցոյց կուտայ, թէ  
ազգագրական խմբաւորումներ հաւասար աստիճանով  
երբ չք պէտքը չեն զգացած կրօնական տնկմերու ստեղ-  
ծութին կամ կիրարկումին։ «Իբրև ընդունուած իրո-  
ղութիւն պէտք է նկատել, կը գրէ Շ. կինը պէէր, իր  
Տնկմերու բնացրաւմը գործին մէջ, (Եջ 167) թէ ազգա-  
գրական ամէն խմբաւորումներ հաւասար ուժգնու-  
զական միջն զգար առկմտթիք կամ վարդապետական  
թեամբ չեն զգար առկմտթիք կամ վարդապետական  
պէտքը, թէ ամէն միջագայր լու չը յարմարիր տոկմի  
ծնունդքին, թէ հետեւաբար ամէն կրօններ չափազանց

անհաւասարօրէն սոկմաթիք կը մնանք : Ազգագրական  
խմբաւորումներ կան որո՞նք աստուածաբան ծնած են .  
բարեբախտաբար մեր ազգագրական միջավայրը և մեր  
ցեղային հոգեբանութիւնը մեզի ինայած է այդ չա-  
րիքը , և անոր համար է , որ եկեղեցին շուտ փակած է  
վարդապետական նրբութիւններու ցանկը , և ինչ որ  
ընդունած է տիեզերեկան կոչուած ժողովակրէն զա-  
նոնք պահած է նախնական վիճակի մէջ , առանց ա-  
նոնց տալու մաթեմաթիքական ճշգրտութիւն , խորիի  
գիտող հաւատացեաներուն թողլով անոնց մասին  
իրենց համոզումը կազմելու ազատութիւնը : Ահա թէ  
ինչո՞ւ համար Հայ Ազգ . Եկեղեցին ամենէն աւելի մօտ  
զգացած է ինքվինքը քրիստոնէութեան նախնական  
բունին . և ահա թէ ինչո՞ւ անիկա աւելի յարմարու-  
թիւն ունի բարեփոխուելու , սրբազուելու : Հիմուելու-  
լով այս իրողութեան վրայ . կը համարձակիմ ըսելու ,  
թէ Յայանութիւնը (révelation) կերպնապէս իր գործը  
չէ աւարտած գեռ , զո՞նէ մեր մէջ :

Այսպէս որ Հայ Աղք. Եկեղեցին պաշտօնապէս  
իւրացուցած ըլլուրվ հանդերձ Նիկիոյ ժողովին գա-  
ւանանքը, գեռ երկար ատեն համամիտ գտնուեցաւ,  
մասամբ թերեւս, Յրիոսի համոզումներուն։ Եւ եթէ  
Արիստական մը չեղաւ, գոնէ մնաց իր Կիսարիխոսեանի  
գերին մէջ։ Այս պատճառով էր, որ Գրի գիւտին յա-  
ջորդող թարգմանչւթեան օրերուն, Ս. Գրքի թորգ-  
մանութեան ձեռնարկին զուգահեռաբար հայերէնի  
թարգմանուեցաւ Կիւրեղ Երուսալէմացիի «ԿՈՉՈՒՄ-  
ԸՆԾԱՅՈՒԹԵԱՆ»ը, որ Կիսարիխոսեան զրուած մըն  
էր։

Այս խնդրոյն հետ սերտօրէն կապուած է հաղորդութեան հացին ու գինիին մէջ իրական ներկայութիւն տեսնելու, և կամ մեր նախնեաց հետ հացն ու գինին

նշանակ, օրինակ, պատկեր նկատելու հարցը (\*):  
 Վեհափառ Հայրապետը իր կոնդակով երեւան կը  
 բերէ լայնախոն ողի մը, և առով իսկ կը տարբերի  
 իր նախորդներէն: Ինք կ'ընդունի, թէ գարերու ըն-  
 թացքին ծիսական փոփոխութիւններ — ինչո՞ւ ոչ, և  
 դաշտին ծիսական փոփոխութիւններ — մուծուած են եկե-  
 դաւանաբանական փոփոխութիւններ:

Բարեյյոյ նշան մըն է Հայրապետական կոնդակով  
 մեզի ցուցազրուածը: Վասնդաւոր է գաւանանքի ու  
 հաւատքի անսրբազրելիութեան սկզբունքին կառչած  
 հնաւալ: Անփոփոխելիութիւնը լճացում մըն է, և լճա-  
 ցումը թունաւոր է ու վնասակար: Երբ կրօնք մը կը  
 դաշտի յառաջդիմական ըլլալէ, և չկրնար յարմարիւ  
 ժամանակի պէտքերուն և հանգամանքին, դատապար-  
 ժամանակի պէտքերուն և անգամանքին, ուշ կամ կանուխ պատահ-  
 ուած է անտեսուելու, և ուշ կամ կանուխ պատահ-  
 քուելու իր փոշիներուն մէջ: Եւ եթէ իմ այս համո-  
 քումիս հրապարակումը քառասուն աւարիներ առաջ  
 ինծի դէմ հանեց Մանկունիներուն նեղմիտ շրջանակը,  
 այսօր ուրախ եմ, որ Հայ կաթողիկոս մը չը վարանիր  
 նոյն այդ համոզումը իւրացնելու, և պաշտօնասկէս  
 յայտարարելու իր կոնդակով: Կրօնական ըմբռնողու-  
 թեան զարգացումին և յառաջդիմութեան պաշտօնա-  
 կան նախաքայլին է առնուածը մէջ: Եւ արդէն  
 ուշադիր ուսումնասիրով մը պիտի կրնայ տեսնել, թէ  
 Քրիստոնէութիւնը արդէն իսկ ինքնին մէկ ապացոյցն  
 է կրօնքի բարեցրջութեան սկզբունքին, քանի որ ինք  
 է ձեռնարկէ հինը սրբազրել, անոր տառը ողեկանա-  
 կը ձեռնարկէ հինը սրբազրել, անոր տառը ողեկանա-  
 կը ձեռնարկէ համար ժամանակի ատհանջներուն:

(\*) Այս մասին Տես մեր ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ ՎԱՐ-  
 ԴԱՊԵՏԾՈՒԹՅՈՒՆ, (1910, էջ 96-106):

Վերջին գարուն եկեղեցական բարեկարգութեան  
 իրեւ առաջին ձեռնարկ, 50—60 տարիներ առաջ  
 Պոլսոյ Ազգ: Պատրիարքարանը Յանձնաժողով մը  
 ընտրեց Մաշտոցի սրբազրութեան և բարեկոխու-  
 թեան համար: Անիկա տարիներով իր անուանական  
 գոյութիւնը քաշկատեց, առանց գրական և չօշափելի  
 արդիւնքի մը:

Բարեկարգական մասնակի փորձեր եղան ամուս-  
 նալուծման և այրի քահանաներու վերամուսնութեան  
 խնդիրներու շուրջ: Երկրորդ ձեռնարկը ապարզիւն  
 մնաց Խրիմեան Կաթողիկոսի օրով, որովհետեւ Կիլի-  
 կոյ Կաթողիկոսութիւն, և Պոլսոյ ու Երուսաղեմի  
 Պատրիարքութիւններ Ժիտական կեցուած մը ունեցան  
 Խրիմեանի առաջարկին դէմ: Այն տաեն (1907) ես  
 միայն «Բիւզանդիոն»ի մէջ հրատարակուած յօդուածով  
 մը շեշտեցի այրի քահանաներու վերամուսնութեան  
 անհրաժեշտութիւնը:

Բնդունինք, թէ չէ՛ կարելի անտեսել ժամանակին  
 պահանջները: Չը մոռնանք, թէ դժուար է խրանին  
 ում ազացել: Ժամանակը ամենազօր ոյժն է, որ կը  
 սղոցէ անհարկի և անտրամարան գիմազրութիւնները,  
 և կանգ չ'առնուը իւ գնացքին մէջ: Անիկա օրուան  
 պէտքին համաձայն կը ծնի իր գաւանանքը, իրմէ սե-  
 րած զարգացումներու, յեղաշրջումներու, հոգեբանա-  
 կան փոփոխութիւններու, բարոյական և ընկերական  
 ըմբռնումներու խարիսխին կոթնած: Եւ ալ ոչ ոք  
 կրնայ Ժիտել, թէ կարելի չէ արհամարել ժամանակը  
 և խաղալ անոր պահանջներուն հետ: Ժամանակը հե-  
 ղեղն է, որ կը քանդէ, վայ անոնց, որոնք կանխա-  
 մածուած, լրջօրէն ուսումնասիրուած բարեկարգա-  
 կան ծրագիրներով չին ուզեր ճամբաներ բանալ հեղե-  
 ղին առջեւ, որ կրնայ, առանց այդ ծրագրին, քանդել  
 կրօնական կամ ընկերական շինուածքի մը ամրովու-

թիւնը, և անոր հետքերը ջնջել սերունդներու հոգին է  
Բարեկարգութեան գործը վրկութեան գործն է, հնու-  
թեան այն բոլոր մասերուն, որոնց կեանքը կրնայ-  
գեռ օգտակար ըլլալ, պատշաճեցուելով դարու ողիին  
և պահանջներուն:

Այս համոզումին հետեւանքով էր ամսության, ու  
1907ին մերժուած այրի քահանաներու վերամուսնու-  
թեան (\*), սկզբունքը գործադրելի հռչակուեցաւ  
1922ին, Եպ. 11 և 644 համար Հայրապետական կոն-  
գրական:

Այս համոզումին հետեւանքով էր անցում, ու  
նոյն թուականին և 645 համար կոնգակով պահի և  
ամուսնական խնդիրներու մէջ ճիշգահամարի ազգակ-  
ցական կապերը մնալու հայտնաբերության, և 1923 նոյ. 9ին  
349 համար կոնգակով բնագույնուած հոչակուեցաւ գա-  
րերէ ի վեր Սրբւելեան Նկաղեցիներու կողմէ ընդուն-  
ուած ու պահպանուած Յուլիեան տոմարի աեղ, նոր  
Տոմարի դրա թիւնը:

Տոմարը դրաւթ թւն-  
Այս բարեկարգական փոփոխութիւններու ամբողջ  
ջութիւնը, սակայն, իր մասնականութեամբ հազիւ ան-  
նշան հատուածը կը կազմէ բարեկարդչական այն մեծ  
գործին, ուրիշ կախումն ունէին Հայ Ազգ. Եկեղեցիի  
գործին, ժողովրդական բարեպաշտութեան վե-  
գոյութիւնը, ժողովրդական բարեպաշտութեան վե-  
րաբարումը, ինչպէս նաև ոերաւակցութիւնը ժողո-  
վուրդին և եկեղեցիին:

Էմբրսըն նկատի ունենալով ժողովուղին ըստ ուժացումը եկեղեցիներէն, և անոնց անտարբերութիւնն ուղղումը կրօնքէն, ազօթարաններու (temples) պարախառումը կը բացատրէ հետեւեալ կերպով. «Եթէ ապութիւնը կը բացատրէ հետեւեալ կերպով.

(\*) Զեկուցում կը գործածէ Կրկնաժուսնութիւն բառը, որ սխալ է բաս իս, եւ յատկ կերպով չը տար վերամուսնութեան նշանակութիւնը:

զօթարանները պարսպ են, պատճառը այն է, որ մարդկանցիւնը ապրիլ կ'ուղէ, և թէ պաշտօնական Քրիստոնէութեան մէջ գրեթէ բոլոր հիւթը (Տէղ) սպառած է: Անցեալին հիւնգութիւնը . . . , աւանդապաշտութիւնը մտած է աղօթատեղիէն ներս, և կատարած իր գործը: Հոգին կը նեղէր եկեղեցին: Որովհեանեւ Հոգին շարժումն է, եղափոխութիւնը (évolution), յառաջդիմութիւնը, այն ամէնը, որոնք անհաշտ են սեղմօքէն հաստատուած օքէնսպրութեան (institution) մը, որ անշարժ մնալ որոշած է: . . . Եկեղեցին բաւական լայն չէ՝ մարդուն համար» իր այսօրուան վիճակով:

Պէտք է ընդունիլ, թէ մեր Եկեղեցին ալ խոյս  
տուած է Հոգին։ Մեռած ծէսի մը զիակին է որ կը  
հանդիպինք հոն։ Տեսակ մը կրօնական շարժապատճե-  
րի անհամ ներկայացում . . .։ Հոն չինական ալօքի զը-  
լամները կը գարձուին և կ'արտասանուին տգէտ եկե-  
ղեցականներու կողմէ, որոնք, յաճախ, իրենց կար-  
դացածը հասկնալու, զգալու և ապրելու կարողութիւ-  
նը ու յարմարութիւնը չունին։ Եւ այս ամենուն մէջ,  
միայն ժողովուրդի ազգայնական զգացումն է եղած,  
որ, անկախ կրօնքի մեռած զգացումէն, Հայ Աղք. Ե-  
կեղեցին պահպանած ըլլալու հրաշքն է գործած։

թեան այդ բաժանումը, «որ իր նորութեամբ կը հակա-  
սէր նախնական եկեղեցիի ժամասացութեան», այլ եւս  
ժամանակ չէր թողուր քրիստոնեային զբաղելու իր  
տնական և գաշտային գործերով, և աշխատերու իր  
տպրուտին համար։ Ընդունինք, թէ երկար ժամե-  
րով կրկնուած հանապազրեայ միօրինակ ժամճրու-  
թիններ տաղտկացուցիչ հանգամանք մը կը ստանան,  
նոյն իսկ ամենէն ջերմեռանդ և միստիք հոգիներու  
համար։ Իրողութիւնները ցոյց տուած են, թէ չափա-  
զանցութիւնները հակազդեցութեան ծնուցիչ պատճառ-  
ներ եղած են, և ծայրայիշ ջերմեռանգութիւն մը  
վերջացած է կամ անտարբերութեամբ, և կամ ան-  
հաւատութեամբ, կրօնական մարզի մէջ։

Եւ եթէ միջին գարու միստիքականութեան հա-  
մար պէտք մը եղած էին այդ երկարատեւ արարողու-  
թիւնները, և կեղեցաէր ժողովուրդը հետզետէ եկե-  
ղեցին հեռանալով ցոյց տուաւ, թէ իր զգացումնե-  
րուն զիւր չին գար այդ շատախօս արարողութիւննե-  
րը, և այդպէսով բանագատեց եկեղեցիի վարչինները  
որ ժամասացութիւնները վերածուին երեքի։

Ցարգ կիրարկուած ժամասացութեան այդ կերպն  
ալ այլ եւս հինցած է այսօր, և անհրաժեշտ է, «որ  
տեղի տայ մեր ժամանակի պահանջներուն» կարեւորը  
ժամասացութիւնը հրապուրիչ և չինիչ ընելուն մէջն է  
պէսպիսութեամբ, քարոզով, նուազով և երաժշտու-  
թեամբ, Այս մասնակի փոփոխութիւնները անհրաժեշտ  
ցումով։ Այս մասնակի փոփոխութիւնները անհրաժեշտ  
դարձած են ժամանակի ընթացքին։ Արեւելեան հեղդ  
մթնոլորտին տակ, և միշին գարու միստիք մոլիուն-  
դութեան ձեռքով կազմակերպուած ինը ժամասացու-

## Բ. ԺԱՄԱՍԱՑՈՒԹԻՒՆ

Զեկուցումը, իր մէջ կը խասցընէ ուսւահայ և  
կեղեցական համագումարի և Հայ Մամուլի յայտնած  
կարծիքները և բանաձեւած բաղձանքները։ «Ծիսա-  
կան արարողական խնդիրներ» հատուածին տակ կը  
քննէ ժամակարգութեան կամ ժամասացութեան խըն-  
դրութեաւ։

Հայ Ազգ եկեղեցին իր ժամակարգութիւնը հե-  
տզհետէ բաժնած է, յաւելումներով, ինը ժամեր-  
արգութիւններու, որոնք ծանօթ են Գիշերային, Առա-  
գութիւններու, որոնք ծանօթ են Գիշերային, Առա-  
գութիւններու, Որեւագալի, Ճաշու (երեք պահերով), Երե-  
ւուեան, Խաղաղական և Հանգստեան անուններով (\*)։  
Կոյեան, Խաղաղական և Հանգստեան անուններով,  
ժամանակ մը վերջ, եկեղեցիի վարիչները ահսնելով,  
ժամանակ մը վերջ, բարեկարգական ձեռնարկ  
հրահանցութեան այդ ձեռը, բարեկարգական ձեռնարկ  
մը ըրտած են, ժամասացութիւնը վերածելով երեք  
մը ըրտած են, ժամասացութիւնը վերածելով միտ-  
պահերու։ Առաւուեան, առաջին երեք պահերու միտ-  
պահերու։ Ճաշու, երեք ողորմեաները միտացնելով պա-  
տարագին հետ, և Երեկոյեան, գիրջին երեքին միտ-  
պահերու։ Այս մասնակի փոփոխութիւնները անհրաժեշտ  
ցումով։ Այս մասնակի փոփոխութիւնները անհրաժեշտ  
դարձած են ժամանակի ընթացքին։ Արեւելեան հեղդ  
մթնոլորտին տակ, և միշին գարու միստիք մոլիուն-  
դութեան ձեռքով կազմակերպուած ինը ժամասացու-

(\*) 719ին գրւմարուած Գուինի նինգերող ժողովն  
է, որ աւելի շատ զբաղած է ժամասացութեան եւ անու-  
րաժանումի հարցով (Կանոն 17—26):

Նը կը յանձնարարէ «մարտիրոսաց յիշատակին» հարմար, որովհետեւ կ'ըսէ շաբաթ «մեծ օրուայ (Կիրակի) հակոբնթագ օրն է»:

2.— Ժամերպութիւն կատարել միայն զրբագր  
տօն օրերը :

3.—Գիշերային ժամերգությունը կազմում է

4. — Արեւագալ և Խաղաղական կատարել սահմանութեամբ:

ցաւոք կամ պարագաներու մէջ միայն։

Օ.Ա.Հայուս առաջարկությունը պահպանվելու գործությունը առաջարկութիւնները, բայց զանոնք օգտակար և արդիւ-  
փոխութիւնները, բայց զանոնք օգտակար և արդիւ-  
նաւոր կարենալ ընկերու համար, պէտք է կինդանացը-  
նել տառը, պէտք է շունչ ու հողի տալ արարողու-  
թեան։ Որովհետեւ ինչ որ ալ ըլլան ժամերգութեան  
համար ընտրուելիք կազմն ու պայմանները, սա սույզ  
է, թէ անոնք ո'եւէ բարերար ազգեցութիւն պիտի  
է, թէ անոնք ո'եւէ բարերար ազգեցութիւն պիտի  
չկրնան ունենալ հաւատացեալներու վրայ, իրենց ար-  
դի յօրինուածքով ու լեզուով։ Դատել և խորհիլ գիտ-  
ցող հասարակութիւն մը կ'ուզէ որ իր հաւատաքը մօտ  
ըլլայ ո'չ միայն իր սրտին ու զգացումներուն, այլ և  
մօտ իր միտքին ու դատողութեան։ Գեղագիտական  
ճաշակով օժառուած մարզը կը պահանջէ, որ իր կրօ-  
նական արարողութիւնները, իր ժամասացութիւնները  
նական արարողութիւնները, իր ժամասացութիւնները  
լեցուն ըլլան շնորհքով եւ գեղեցկութեամբ, մինչ հի-  
մա այդ գեղեցկութիւնը, գեղագիտական այդ ներշըն-  
չումը կը բացակային մեր ժամերգութիւններէն։

Միտքերու այս հոգեբանական վրայու ու ուած առեննիս կուգանք սա եղբակացութեան, թէ, ոչ միայն պէտք է կրծատել ժամերգութիւններու պահը, այլ և կրծատել արարողութիւնները։ Կրօնական հերթ,

բարեպաշտութեան հին օրերուն, մարդիկ հաճոյք կը  
զգային երկար արարողութիւններէ, սա ըմբռնումնով  
թերեւս, թէ եկեղեցին մէջ երկար մնալով հետու  
կ'ըլլային մեղքէ, և աւելի մօս Աստուծոյ Անոնց հո-  
գեբանական վիճակը իրաւունք կուտար այսպէս մաս-  
ծելու: Անցեալին պատկանող իրենց այդ իրաւունքը  
ոյժը չունի մենէ կապահելու մեր այսօրուան իրաւուն-  
քը, կրծատելու, համաձայն մեր հոգեբանական պա-  
հանջներուն, այդ երկարաւունքն և երկայնամօրուս  
բարողութիւնները, որոնք ուրիշ գարերու, և ուրիշ  
պահանջներու կը համապատասխանէին, և որոնք այ-  
սօր ուղիղ չեն համեմատիր մեր ըմբռնումներուն և  
դասումներուն հետ:

Եւ այդ կրծատումը, անհրաժեշտ ինքնին, պէտք չէ սահմանափակուի ժամասացութեան բաժնին մէջ միայն։ Անտանելիօրէն երկար են մեր ժամերգութիւնները, մեր խորհրդական արարողութիւնները մկրտութեան, ամուսնութեան, թաղման, ձեռնադրութեան։ Անհրաժեշտ է, որ ասոնց ամենքն ալ ենթարկուին բանաւոր կրծատումներու։

Ըստ միանդամ ընդ միշտ, թէ մեր կազմած այս  
ընդհանուր ծրագրին մէջ չէ' կարելի մանրանօրէն  
մատնանշել ժամագրքին ու շարականներուն այն մա-  
սերը, որոնք ամբողջութեամբ կամ մասամբ պէտք է  
մէկ կողմ դրսին, և այն մասերը, որոնք պիտի պահ-  
ուին, ի հարկին անոնց վրայ պէտք եղած փոփոխու-  
թիւնները ընկել կերջ, զործածութեան յասկացուելու  
համար։ Այդ խզմամիտ և արդարադատ աշխատութիւ-  
նը պէտք է ըլլայ զործը Բարեկարգական Յանձնաժո-  
ղովի մը, գանազան ճիւղերու բամենուած, որ ընազը-  
ւած և կազմուած ըլլայ գարերու ընթացքին Քրիս-  
տոնէութեան կրած Ճեւական և արարողական Հրջա-  
փոխութիւններուն, Հայ Եկեղեցիի աւանդութիւննե-

րուն խորքին ու ոզիին հմտացած, և այսօրուան ու  
վաղուան ժողովրդական հոգեբանութեան, և անոր  
կրօնական հակումներուն ծանօթ անձերէ, կարենալ  
նպատակայարմար արդիւնք մը ձևոք բերելու համար +  
Որովհետեւ անձեռնհաս և անհմուտ անհատներէ կազ-  
մուած յանձնախումբ մը կրնայ բարեկարգական գոր-  
ծը վիժեցընել, և քայլքայում յառաջ բերել կրօնական  
և եկեղեցական կազմին մէջ :

Մինչ այդ, կ'ուզեմ զիտողութիւն մը ընել ժա-  
մագրքի մէկ կէտի մասին: Հոս առաջին անգամ մեր  
աչքին գարնող էջնը յատկացուած ևն իյսասովանու-  
թեան և Մեղայի բանաձեւին: Կեանքիս օրերուն ինձի  
նողկանք պատճառող այդ մեղայազրին ո՛չ ծագումը  
ափնտած եմ, և ո՛չ ալ հեղինակը: Յայտնի է, թէ ա-  
նիկա կուտակում մըն է, առընթերատուութիւն մըն է  
տարբեր ժամանակներու և տարբեր հեղինակներու  
կողմէ հետզհետէ աւելցուած: Որովհետեւ անկարելի է  
երեւակայիլ մելաւոր մը, ըլլայ աշխարհական թէ ե-  
կեղեցական, որուն միաքը կրցած ըլլայ բեղմնաւոր-  
ուիլ ա'յսքան մեղքերու անսսելի և աներեւակայե-  
լի տեսակներով: Հոն սեռային յանցագործութեան  
այնպիսի տեսակներ կան նշանակուած, և այնպիսի  
գիրքեր (pose), որոնք գոյութիւն չունին նոյն իսկ  
չոռվմէական կայսրներու սէրերուն և ցոփութեանց  
ցանկին մէջ: Եւ դժուար է երեւակայիլ բարեկացա-  
հաւատաւոր մը, որ քալած ըլլայ մեղքի այդ մատ-  
նանշուած բոլոր ճամբաներէն, և ապրած ըլլայ անա-  
նական, գրաւական տարփամոլ կեանք մը (\*): Այնպէս

(\*) Կ'երեւի, թէ անասնազիտուրիւնը, նման արուա-  
գիտութեան, ընդհանրացած մոլորիւն մըն եր ներանոս  
աշխարհի մէջ, եւ մուտ գտած Քրիստոնեութեան զիրկը:  
Անոնց համար որուուած ապաշխարութեան կանոնները

կ'երեւի, թէ միջնադարեան բարեպաշտիկ կեանքը  
չափազանցութիւններէ հաճոյք կ'զգար, և այդ իսկ է  
պատճառը, ո'չ միայն մեր կրօնական արարողութիւն-  
ներու շատարանութեան, այլ և խոստովանութեան:  
յարակից Մեղային ստորնաքարչ չափազանցութեան:  
Եւ այս չափազանցութիւնները կը խորհիմ, թէ մեր  
Մեղային մէջ մուտ գտած են այն օրէն, երբ կաթոլիկ  
եկեղեցին ազգեցութիւնը սկսած է մեր եկեղեցին  
վրայ (1238—1361), որովհետեւ այդ եկեղեցին է միայն,  
որ ունի մահացու մեղքերու այնպիսի ամփոփումներ,  
որոնց արտասանութիւնն անգամ պիտի վիրաւորէր  
պարկեցած մարդու մը լսողութիւնը:

Ժամագրքի սրբագրութեան և կրծատումի պա-  
հուն, փափաքելի էր, որ նոյնութեամբ, և անփոփոխ,  
պահուէր Ծնորհալիք «Առաւած Լուսոյ» երգը: Անիկա  
արեգակնային ծագումով, լուլոր զազտնասաց, եղորերիք  
կրօններու օրններգութիւնն է արեգակնային աստու-  
ծոյն ուզգուած: անիկա հայ հեթանոսական արեւա-  
պաշտութեան հուժկու մէկ արտայայտութիւնն է քը-  
րիստոնէացած հանգամանքով, ուզգուած արգիւնա-  
գործ արեւին, և «Արդարութեան արեգակ» Յիսուսին  
միանգամայն: անիկա հնութեան անբաղդատելի մէկ  
գոհարն է, քրիստոնէական շապիկի տակ ծածկուած,  
գոհարը վերջամնաց Գողթան երգերու նուազերգու-  
թեան, հարազատ ցոյացումը ստեղծագործ ոյժի ձգաող  
մեր արեւաշատ հոգիներուն:

ամենանիներն են, եւ գրուած՝ Գ—Ե. դարուն: Տես Ան-  
կիւրիոյ ժողով (313—315) կանոն 16. 17. Բարսել Մեծի  
(370—378) կանոն 7. 63. Թադէոս Առաքեալի կանոն 28.  
Հարց Հետեւողաց, կանոն 2 եւալլի: Եւ այս բոլոր կա-  
նոնները կապ չունին Հայաստանի հետ, ուր կ'երեւի նը-  
րակ եր կամ գոյութիւն չուներ այդ ախտը:

տօները կարելի է բաժնել երեք դասակարգի։ 1.՝  
Տէրունական տօներ։ 2.՝ Սուրբերու տօներ։ 3.՝  
Այլաբանական տօներ։

Տէրունական տօները կազմուած են Յիսուսի  
կեանքին և պարագաներուն յատուկ տօներով, որոնց  
մէջ մասամբ անբաժան կը մնան Աստուածածնի տօ-  
ները։

Սուրբերու տօները կը բաժնուին երկուքի, որոնց  
մէ առաջինին կը պատկանին հայ ազգային սուրբերու  
տօները, և երկրորդին օտար եկեղեցիներու սուրբերու  
տօները։

Գալով այլաբանական (allegorique) տօներու, ա-  
նոնք պէտք է նոր ուսուսումնասիրութեան մը նիւթ  
կազմեն, կարենալ սուրբերու ընդհանուր շարքէն բաժ-  
նելու համար բուն այլաբանական տօները։ Այդ կարգի  
տօներէն մէկն է, օրինակի համար, Օգոստոսի մէջ  
տօնուած «Ա. Սոփիայի և երեք դատերաց» տօնը։  
Այդ չորս կիսերու անուններուն տակ տօնուածը ուրիշ  
բան չէ, եթէ ոչ իմաստութեան (Սոփիա), Հաւատքի  
(Փիստոս), Յոյսի (Էլպիս), և Սիրոյ (Ագապի) այլաբա-  
նական միացեալ տօնը, սա ըմբռումով, թէ իմաս-  
տութիւնը մայրն է Հաւատքի, Յոյսի ու Սիրոյ, ինչ-  
պէս Սոփիա մայրն է իրեն հետ սրբացած երեք աղ-  
ջիկներուն, Փիստոսի, Էլպիսի, և Ագապիի։

Կարծեմ աւելորդ է ըսել, թէ քրիստոնէական  
նախնական եկեղեցին տօնակատարութեան ո՛եւէ ա-  
րարողութիւն չէ՛ ունեցած, բացի Զատկի և Ծնունդի  
տօներէն։ Եւ բնական երեւոյթ մըն էր տեսնուածը։  
Քրիստոնէութիւնը կանխող փրկութեան բոլոր կրօն-  
ները ունեցած են իրենց կեղակարծ կամ ենթադրա-  
կան հիմնադիրներուն յատուկ տօները, որոնք տեղի  
կ'ունենային մասնաւոր չուքով, և խորհրդապաշտա-  
կան գաղանի կամ յայտնի արարողութիւններով, որոնց

Գ.

## ՏՕՆԱԿԱՏԱՐՈՒԹԻՒՆ

Հայ Ս.պ. Եկեղեցիի տօներու հարցը մէկն է  
սրբագրելի և բարեփոխելի կէտերէն։ Դարերու ըն-  
թացքին մեր Տօնացոյցը բարելոն մըն է եղած առն-  
մային և այլատարը ու այլացեղը սուրբերու և սրբու-  
հիներու տօներու յաւելումով խճողուած։ Մեր ազգա-  
յին եկեղեցական ցանցառ ժողովներու կանոններու և  
արձանագրութիւններու շարքին, չենք հանդիպիր տողի  
մը, հատուածի մը, որ մեզի կարենար բացատրել,  
թէ ի՞նչ տուեալներու վրայ և ի՞նչ սկզբունքով այս  
կամ այն անհատը սուրբ հոչակուած է և որոշուած է  
դասել մեր տօնացոյցի ծանօթ սուրբերու շարքին։ Այդ  
լուսթիւնը մասամբ մեզի իրաւունք կուտայ ենթա-  
գրելու, թէ սուրբերէ շատեր տեղական Եկեղեցինե-  
րու մասնակի կարգադրութեամբ ներմուծուած են  
այս կամ այն գիւղի կամ քաղաքի Եկեղեցիին մէջ,  
հոգեւորականներու ջերմեսանդութեան հետեւանքով,  
և կարգ մը օտար սուրբերու տօներ ալ մոտ գտած  
են տեղական հայ Եկեղեցիներու մէջ, գուցէ զրացիա-  
կան կամ քաղաքական հաճոյակատարութեամբ, և  
յետոյ հայրապետներ, ժողովով կամ առանց ժողովի  
որոշման, պաշտօնականացուցած և ընդհանրացուցած  
են անոնց տօնակատարութիւնը Հայ Ս.պ. Եկեղեցիին  
մէջ, պահպանելու համար հայ Եկեղեցիի ծիսական և  
տօնական արարողութիւններուն համանմանութիւնն  
ու միութիւնը։

Տօնակատարութեան առիթ սուող մեր կրօնական

վերջիններուն իրենց ընծայացուները (initié) միայն կրնային ներկայ գտնութիւն կամ մասնակցիւն: Ասորես տան, Պարսկաստան, Փիւնիկէ, Եզիպտոս, Յունաստան և Փոխւգիս նշանաւոր եղած են այդպիսի տօնաւորութիւններով, նուիրուած Ռոփրիսի, Կիւրեղէի, Կատարութիւններով, նուիրուած Ռոփրիսի, Կիւրեղէի, Միթրայի, Ասթարտէի, Ռոփէսոսի այլաբանական անձնաւորութիւններուն, և այդ կրօններուն ամենքն ու նաողային (agraire) հետեւաբար և արեգակնային կրօնաողային, եղած են վրկութեան կրօններ:

Երբ կրօնք մը կ'ուղէ բանագրաւել հին կրօնքի մը կամ կրօններու համոզումի և պաշտամունքի կաւուածը, հարկադրուած է, իր իսկ յաջողութիւնն ու տեւականութիւնը ապահովելու համար, որդեգրել հին կրօններէն ո՛չ միայն ծիսական և դաւանական ինչ սովորութիւններ, ըմբռնումներ և արարողութիւններու, այլ և հին կրօններու տօնակատարութեան միայն: Հռովմէական կայսրութեան սատուրնական տօներու հեթանոս սովորութիւնները մոռցընել ատլու համար նորագարձ քրիստոնեաներուն, արեւմտեան և համար նորագարձ քրիստոնեանեցաւ Յիսուսի ծննդեան տօնը կեղեցին հարկադրուեցաւ Յիսուսի ծննդեան առօր գնել Դեկտ. 25ին, սատուրնական տօնին աեղ. կամ գնել Դեկտ. 25ին, սատուրնական տօնին աեղ. կամ ինչպէս կը գրէ Կիւմօն «ասոյդ կը թուի Ըլլալ, թէ ինչպէս կը գրէ Կիւմօն «ասոյդ կը թուի Դեկտ. 25ին, « (Յիսուսի) ծնունդի տօնը գրուած է Դեկտ. 25ին, « (Յիսուսի) ծնունդի տօնը գրուած է Դեկտ. 25ին Natalis բովհեռու ծմրան արեւագարձին կը տօնէին Invicti, անպարակի աստուծոյն (Միթրա) վերածնունդը» (Textes et Monuments Figurés, relatifs aux Mystères du Mithra, Ա. հասոր, էջ 342):

Սեր ազգ. եկեղեցին հայ ժողովուրդին մոռցընել  
տալու համար իր հեթանոսութեան Անահիտի յատակ  
Հրատօնը, Վարդապառը (=ուարդ=ջուր. ուրդ=ջուրի  
ձամբայ, ըստ Գ. Ֆրենտալեանի), անոր տեղը զբա-  
նախ տօնը Յովհաննէս Մկրտչի, որ Յորդանանով կը

յիշեցընէք Սնահատական ջուրը, բայց երբ կիրակինեւրը յատկացուեցան մի միայն աէրունական տօներու, Այլակերպութեան տօնը զրուեցաւ Վարդավառին օրը և Եւ սակայն, տօնական այս կրկնակ փոփոխութիւնները չկրցին իրաւազզիկ վարդավառի հեթանոս ըմբռոնումը, և գարերէ ի վեր հայ քրիստոնեան Յիսուսի այլակերպութեան տօնին առթիւ ինքզինքը կը վերյայտնէ իր հայ հեթանոսի ազգային հանգամանքով, իր Վարդավառի տօնով և ժողովրդական ծէսերով (ազգաւնի թագընել, ջուր սրսկի իրարու վրայ): Նմանապէս հին հեթանոս հայերու Տիբէնքասի (=թիւր ենտապ=նետաձիգ) տօնը, որ տօնն էր Տիբ (=Գրիչ) աստուծոյն, և որ հին հայերու կողմէ կը տօնուէր մեծ շուքով, խարոյկներ վառելով, և անոր շուրջ պարեր դառնալով, փոխուեցաւ քրիստոնէտական Տեառնըգառաջի, պահելով միշտ հին հեթանոսական տօնին բոլոր ձեւերը, բոլոր արարողութիւնները, արտաքնապէս քրիստոնէացած հանգամանքով: Համբարձման տօնին առթիւ մեր ժողովութրդին մէջ ցարդ գոյութիւն ունեցող Վինակի արարողութեան սովորութիւնները ցոյց կուտան, թէ քրիստոնէական այդ տօնին տեղ հին հայ հեթանոսական տօն մը կար կանխաւ, որուն ինչ ըլլալը թէպէտ մեզի անծանօթ, բայց որուն վինակ քաշելու արտաքին հրահանգութիւնները դեռ կ'ապրին ժողովութրդին հոգիին խորը, անյիշատակ գաշերէ ի վեր:

կան են ընդունելու սա վարկածը, թէ, մեր եկեղեցին հայրերը, առաջնորդուած քրիստոնէութեան «կատաղի այլամերժութենէն», հարկ տեսած են հետզետէ նոր տօներ ստեղծելու, մուցընել կամ չէզոքացընել տալու համար հին հեթանոսական տօներու վերջամիացութիւնն ու ազգեցութիւնը: Եւ այսպէս ընելու ազատութիւնը ունէին, քանի որ տօները առաքելական ծագում չունէին, և արդիւնքն էին նոր պահանջներու, և անհրաժեշտ՝ Քրիստոնէութեան յաղթանակին համար:

Մենք հոս քննութեան պիտի չենթարկենք Յիսուսի պատմական գոյութեան խնդրականութեան հարցը, և ո՛չ ալ պիտի վերլուծենք պղտոր աւանդութիւններու, և Պօղոսեան կոչուած թուղթերու հիման վրայ կառուցուած Յիսուսի վերաբերեալ զրոյցը: Գալով անու յատկացուած տէրունական տօներուն, պէտք է պահուին անոնք իբր բարեկալաշտիկ յիշատակներ, որչափ ատեն անոնք զերծ չեն շինարար և բարոյացուցիչ ըլլալու հանգամանքէն, պայմանաւ, սակայն, որ այդ տօներու յատուկ ծիսակատարութիւններն ու արարուցութիւնները վերածուին իրենց նուազագոյն չափին: Գալով տէրունական տօներու առընթեր Աստուածածնայ յատուկ տօներուն, կը խորհիմ, թէ անոնք գոյութեան իրաւունք չունին, ո՛չ «Վերափոխում»ի, ո՛չ «Գիւտի տիոյց»ի և ո՛չ ալ ուրիշ անուններու տակ, ուրովհետեւ անոնց հիմքն ու սարքաւորումը ուղիղ չը համեմատիր ո՛չ պատմական տուիքներու, ո՛չ ողջմատութեան, և կրօնաբարոյական տեսակէտով ալ արմէք մը չեն ներկայացըներ: Վերափոխման տօնին տեղ չատ աւելի նպատակայարմար և նշանակական պիտի ըլլար «Արմտեաց և Պաղոց» տօն մը, մանաւանդ, որ արդէն այդ տօնին հետքերը կը տեսնուին այդ օր կատարուած խաղողօրհնութեան արարողութեան մէջ, և որ ամէն պարագայի մէջ, պէտք է Քրիստոնէութենէն

առաջ սկսած ըլլայ, իբրեւ վերջնամնացութիւն մը հին հեթանոսական հողային կրօնին յատուկ «Երախայրեաց տօն»ին: Բայց եթէ կ'ուզուի անպատճառ Մարիսամի յատուկ տօն մը պահել եկեղեցիին մէջ, կարելի է երախայրեաց տօնին հետ տօնել, նաև, Աստուածածնայ անուան տակ, Մարգութեան տօն մը, փոխանակ Վերափոխման, և այն տառն Բնութեան երկու արգասաւուրութիւնները, Հողայինն ու Մայրականը, իրենց աստուածայնութիւնը տօնած պիտի ըլլան այդ օր:

Աւելի բարդ է Մրբոց տօներու բարեփոխութեան հարցը, և այդ գժուարութիւնը կը ծագի սուրբերու այլազանութենէն և չափազանց խճողումէն: Կարծես, թէ կարգ մը տօնասէրներ բռնի ճիզ մը ըրած են տարիին բոլոր կանոնապես տրամադրելի օրերը յատկացընելու սուրբի մը կամ սուրբերու խմբակի մը, և իշրենց այդ ճիզին մէջ կարենալ յաջողելու համար Տօնացոյցը լեցուցեր են, աջէն ու ձախէն ժողովածունարարմաններով, Վարոսներով, Ինդուներով, Ռատելաններով, որոնք մեզի հրամացած իրենց կեանքի մելաններով, որոնք մեզի հրամացած իրենց կեանքի գրուազներով, շատ շատ կրնային իրաւունք ունեցած ըլլալ Յայսմաւուրքի պէս ուկեզօծ զրոյցներու մատեանէն էջ մը գրաւելու:

Ազգային եկեղեցիի մը, որպիսին է մերը, պարտականութիւնն է, տէրունական տօներէ վերջ, զարդարութիւն իր ազգային սուրբերու տօնակատարութեամբ: Մեր եկեղեցին ուրիշներու հանդէպ իր տնիստրական ոգիէն առաջնորդուած, չեղած է այդ ուղղութենէն: Զկայ օտար եկեղեցի մը, (Կաթոլիկ կամ Օրթոսառքս) որ հետեւած ըլլայ մեր ուղղութեան, և իր տօնացոյցին մէջ ընդունած ըլլայ հայ սուրբերու տօներ այն համեմատութեամբ, ինչ համեմատութեամբ, որ մենք ընդունած ենք իրենցներէն: Կը կարծեմ, թէ եթէ օտար սուրբերու կարգէն մինչեւ երեք տիեզ:

զերական ժողովները ապրող սուբքերու մեծ դէմքերը համախմբելով տօնակատարութեան օր մը յատկացը-նենք անոնց, այս արդէն բաւական է մեր յարգանքը արտայատած ըլլալու համար անոնց ստանձնած զոհաբերութեան հանդէպ: Իսկ միւսները պէտք է արտաքսուին Յօնացոյցէն: Այս պարագան անհրաժեշտ պիտի գառնայ ինքնին, եթէ ընդունուի կիրակի և տօնօրիք միայն եկեղեցական պաշտամունք կատարելուառաջարկը:

Եւ որպէսզի մեր եկեղեցիի ազգային սուբքերը իրենց արժանաւոր պատուակալ տեղը գրաւած ըլլիան, համաձայն իրենց անձնազոհութեան, կարելի է գասաւորում մը կատարել անոնց մէջ, խմբաւորել զանոնք դիրքի, աստիճանի և արժանիքի կարգով, առանց արժէք տալու ժամանակազրական կարգին: Եւ ինչպէս առաջարկեց, Օ. Քոնդ, իր գրապաչտ կրօնին համար, օր մը կամ շաբաթ մը յատկացընել այդ խըմբաւորութենք իւրաքանչիւրին, իրենց արժանի շուրջով և վայելչութեամբ տօնակատարութիւն ընելով: Եւ այսպիսի կարգագրութիւն մը ինքնին անհրաժեշտ կը գառնայ արդէն, քանի որ լուր օրեր եկեղեցական պաշտամունք կատարելու սովորութիւնը պիտի գաղրի գոյութիւն ունենալէ. (\*), և ատոր հետ նաև սուբքերու ամենօրեայ տօնակատարութեան սովորութիւնը:

Այսպէսով, օրինակի համար, կրօնանք ունենալ.

1.— Տօն մը Թաղէսի և Բարթողիմէսի, և Հայքիստանէութեան քարոզութեան.

2.— Տօն մը Լուսաւորչի և սերունդին, և Հայեկեղեցիի հիմնարկութեան.

(\*) Տես Ժամանացութիւն զլովսին առաջին եղբայրինը, եջ 35:

3.— Տօն մը Սահակայ և Մեսրոպի, և Գրի գիւտին.

4.— Տօն մը Հայ Թարգմանչաց և Աստուածաշունչի թարգմանութեան.

5.— Տօն մը Վարդանանց և զինուորակալ մարտիկներու.

6.— Տօն մը Մեծ Հայրապետաց.

7.— Տօն մը Հայ ընդհանուր սուբքերու.

8.— Տօն մը Հայ Թագաւորաց.

9.— Տօն մը Էջմիածնի հիմնարկութեան.

10.— Տօն մը Նահատակուհիներու.

11.— Տօն մը մեր օրերու ազգ: ընդհանուր նահատակաց.

12.— Տօն մը ընդհանուր ննջեցելոց.

13.— Տօն մը ընդհանուր սրբոց:

Եւ այդ տօնական օրերուն նուիրուիլ ժողովրդական մշակոյթի գործին, բացատրելով օրուան տօնին նշանակութիւնը և արժէքը, ազգային և կրօնական տեսակէտով, և անկէ քաղելով կարեւոր գասեր, մեր ապրած կեանքին անհրաժեշտական-բարոյական և ընկերական բարձրացումին համար: Երբ այսպիսի գասաւորումով մը սուբքերու տօնակատարութիւնը իրմէն կը մերկանայ անջիղ ու անխօս ձեւականութիւնները, եւ կեղեցին իրաւունք կ'ունենայ սպասելու ժողովուրդէն, որ պատկառանքով ու լրացնեամբ վերաբերուի այդ տօնակատարութիւններուն, ներշնչուի, գիտակցաբար, տօնին շարժառիթներէն, և աշխատի իւրացընել օրուան տօնին ցուցազրած անձնուիրութեան ոգին:

Տօներու կարգադրութեամբ զբաղելու կոչուելիք Բարեկարգական Յանձնաժողովը պէտք է ուշագրութիւն գարձենէ սուբքերու նուիրուած աղօթքներու և շարականներու մէջէն վերցընելու և ջնջելու գրական բոլոր այն հատուածները, որոնք «սրբոց բարեխօսու-

թևան» բորբոսը կը հոտին :

Ահա այս է սուրբերու տօներու մասին իմ կարծիքս ու համոզումս, զոր կազմած եմ երկար տարիներու ուսումնափրութիւններէ և խորհրդածութիւններէ յետոյ : Եւ եթէ եկեղեցական վերին իշխանութիւնը կամ Բարեկարգութեան Յանձնաժողովը և Ազգ . Համագումարը չը փորձուին չափազանց արմատական գանել թելաղբութիւնս, այն ատեն կը մնայ միայն ձեռնարկել դասաւորումի աշխատանքին, համագումարեան գործը կարելի եղածին չափ միատարր (homologène) ընկերու համար :



Դ.

## ՄԱՇՏՈՑԻ ԱՐԲԱԳՐՈՒԹԻՒՆ

Յօնացոյցի սրբագրութեան և կրծատումի ձեռնարկին համընթացաբար պէտք է զբաղիլ Մաշտոցի հարցով : Արդէն ըսինք կանխաւ, թէ կէս գար տուաջ Պոլոցով : Ազգին պատրիարքարանի կողմէ պէտք տեսնուած էր այդպիսի սրբագրութեան մը, և այդ նպատակով այն գանձնախումք մը կազմուած : Եւ եթէ ան չկրցաւ նպատակին հասնիլ, պատճառը սա էր, որ ծրագրուած նպատակին շրջանակը, և անոր հետ ժողովը դական մեծ զանգուածը դեռ չէին պատրաստուած իրենց հոգեբանական խորքին մէջ, այդպիսի բարեփութեան մը :

Մաշտոցի բարեփոխութեան հարցին կարենալ ձեռնհասորէն մօտենալու համար, անհրաժեշտ է նախաըլ համար էլեկտրոնական համար կազմուած էլեման : Բայտ իս Մաշտոցը իր ծագումին մէջ կազմուած էլեման : Բայտ իս եկեղեցւոյ եօրը խորհուրդներուն մատակարարութեան ծխազիրէր կամ օրինազիրէր, որ իր մէջ կը բովանդակէ նաեւ միւոսնօրհնութիւնը, եկեղեց և սեղանի օրհնութեան և օժման կարգերը : Եւ ցիի և սեղանի օրհնութեան և օժման կարգերը : Եւ որովհետեւ միւոսնօրհնութիւնը յատուկ է կաթողիկոսներու միայն, անոր համար այդ մասը բաժնուած է կոսներու միայն, անոր համար այդ մասը բաժնուած է Մայր Մաշտոցէն, և առանձին հատոր կազմած, քանի որ միւս հոգեւորականները պէտք պիտի չունենային անոր գործածութեան : Այս հանգամանքով Մաշտոցը

իր մէջ պէտք է պարունակէ այդ խորհուրդներու ծիսակատարութեան վերաբերեալ աղօթական և արած բողական կազմաւորումի սարքը միայն։ Արդարեւ երբ կ'ուսումնասիրենք 1807ին Պոլիս տպագրուած Մեծ կամ Մայր Մաշտոցը, կը տեսնենք, թէ ան կը սկսի մկրտութեան խորհուրդի ծիսակատարութեամբ և կը վերջանայ քահանայաթաղով։ Զեռազիր Մաշտոցներու մանրակրկիտ ուսումնասիրութիւն մը միայն պիտի կրնայ երեւան բերել, թէ Մայր Մաշտոցի պարունակամբ նիւթերուն դասաւորումն ու չարայարումը ի՞նչ կած գլուխութիւններ կրած են դարերու ընթացքին, և փոփոխութիւններ գար ի՞նչ յաւելումներ ներմուծած է թէ իւրաքանչիւր գար ի՞նչ յաւելումներ ներմուծած է անոր մէջ։ Որովհեաեւ այսօր անուրանալի է Մաշտոցի գլուխուր ապացոյցները պէտք է փնտռել նախ Եկու գլխաւոր ապացոյցները պէտք է փնտռել նախ Եկեղեցւոյ խորհուրդներուն հետ ո՛եւէ առնչութիւն չունեցող կարդ մը ծիսակատարութիւններու միջան- անուն ու կարդ մը ծիսակատարութիւններու գոյութիւնը։ Ասոր եր- մէջ վերջամուտ յաւելումներու գոյութիւնը։ Ասոր եր- մէջ կը թուին ըլլալ հողային կրօնքի (agrain'e) մը վերջամնացութիւնները։ օրինակ, կա- նոն «աղ օրինելոյ», «մատաղ օրինելոյ», «հաւ օրինելոյ», «ջրնոր օրինելոյ», «զարմիսիս, զարտ, զարտմն եւ զայլ այսպիսիս օրինելոյ», «աղօրք վասն բարձման երածի» եւն։ Կան ուրիշներ, որոնք նախաքրիստոնէական ա- ւելորդապաշտութեանց, և կախարդական բժժանքնե- րու վերջամնացութիւնները կը թուին ըլլալ։ օրինակ, «կանոն որ ի վերայ մերձ ի ծնանել յլեաց», «աղօրք ի վերայ անաւորք կերակրով խնամարելոց»։ Եւ այս յա- ւելուածական մասերն են, որ նախ ժողովրդական գա- րաւոր սովորութեամբ արմատացած ազգային բարքե- րու և ըմբռնումներու մէջ, յետոյ եկեղեցիի կողմէն ընդունուած ու պաշտօնականացած, մտած են Մաշ- տոցի մէջ, առանց աղերս ու կապ ունենալու Մաշտո- ցի կազմուածքին և ծիսական յօրինուածութեանը հետ:

զիկոսին հետ կազմած մասնակի ծողովին մէջ կը կա- նոնադրուի նշանախօսութեան կրօնական հանգամանքը (կանոն 12):

Այսօրուան մեր ձեռք գտնուած Մայր Մաշտոցը ինորհուրդներու մատակարարութեան կանոնական հատ- ուածներէն գուրս կը պարունակէ այսպիսի ծիսակատա- րութիւններ, որոնք կապ չունին այդ խորհուրդներուն հետ, և որոնց քրիստոնէական հանգամանքը երկրա- յական է, և աւելի կը թուին ըլլալ հողային կրօնքի (agraire) մը վերջամնացութիւնները։ օրինակ, կա- նոն «աղ օրինելոյ», «մատաղ օրինելոյ», «հաւ օրինելոյ», «ջրնոր օրինելոյ», «զարմիսիս, զարտ, զարտմն եւ զայլ այսպիսիս օրինելոյ», «աղօրք վասն բարձման երածի» եւն։ Կան ուրիշներ, որոնք նախաքրիստոնէական ա- ւելորդապաշտութեանց, և կախարդական բժժանքնե- րու վերջամնացութիւնները կը թուին ըլլալ։ օրինակ, «կանոն որ ի վերայ մերձ ի ծնանել յլեաց», «աղօրք ի վերայ անաւորք կերակրով խնամարելոց»։ Եւ այս յա- ւելուածական մասերն են, որ նախ ժողովրդական գա- րաւոր սովորութեամբ արմատացած ազգային բարքե- րու և ըմբռնումներու մէջ, յետոյ եկեղեցիի կողմէն ընդունուած ու պաշտօնականացած, մտած են Մաշ- տոցի մէջ, առանց աղերս ու կապ ունենալու Մաշտո- ցի կազմուածքին և ծիսական յօրինուածութեանը հետ:

Պատմական և ծիսական այսպիսի գատումներէ ա- ռաջնորդուած, Բարեկարգիչ Յանձնաժողովին պարտա- կանութիւնը պէտք է ըլլայ.

1.— Մաշտոցը վերածել իր սկզբնական նպատա- կին, անկէ արտաքնելով հողային կրօններու և կա- խարդական սովորութիւններու վերջամնացութիւն- ները, և Մաշտոցը նորէն չին Որդիուրդներու մա- տակարարութեան ծիսակիրքը։

2.— Զնջել բոլորովին նշան օրհնելու և Կայքուց կատարելցու սովորութիւնները:

3.— Վերցընել Հոգեհանգիստի և «Նկարեալ եկեղեցի և պատկեր օրհնելոյ և օծելոյ» ո՛չքրիստոնէական սովորութիւնները, իբրև նոր յաւելումները: Որովհետեւ թ—ժ. գարսւն, օրինակ, երբ Խոսրով Անձեւացի կը խօսի Մաշտոցներու մասին, օծելի առարկաներու շարքին չը յիշեր պատկերները: Նմանապէս ն. Շնորհալի երբ եկեղեցիի յատուկ օծելի առարկաները կը թուէ, պատկերի օծման մասին յիշատակութիւն չըներ քնաւ: Եւ այս լուութիւնն ինքնին անհերքելի ապացոյց է պատկերներու օծման սովորութեան վերջամտութիւնը: (Այս մասին, տես մեր ՊԱՏԿԵՐՆԵՐԸ (1900) որուն 76—124 էջերը նուիրուած են Հայ եկեղեցիի մէջ պատկերներու գործածութեան և օծման պարագաներուն):

4.— Զնջել «Քահանայաթաղ»ի մէջէն օծումի արարութիւնը, ո՞ր հաւանաբար եղիպատական կրօնքի մոմիաներու զմասումին մէկ ադօս վերջամտացութիւնն է: Եւ արդէն հնագոյն կանոններու մէջ ո՛եւէ հրահանգ դոյցութիւն չունի վախճանեալ եկեղեցականներու օծման մասին:

5.— Կրծատել և արգիացընել Խորհուրդներու ծիսակատարութեան ազօթքի և ընթերցման մասերը, և ամուսնութեան խորհուրդին կատարումը վերածել իր պարզագոյն ձեւին:

Այս առթիւ կ'արժէ խորհուրդներու ուշագրութեանը ներկայացընել պսակի արարողութեան յատուկ Մաշտոցի մէկ էջար: Պսակող քահանան կը հարցընէ վեսային. «Ամինչեւ մահ Տէ՛ Ես կնոջդ, և հարսին, թէ. Ամինչեւ մահ Բնագանդ, Ամուսնական կեանքի սեմինըլրայ այսպիսի հարցումներ կը քնային ներելի ըլլաւ գերութեան գարերու մէջ, երբ Քրիստո-

նէութիւնը, քաղաքական-ընկերական նկատումներէ առաջնորդուած, և անկարող՝ գերութիւնը ջնջելու, գերիներուն կը հրամայէր հնազանդ ըլլալ իրենց տերւուն, երբ կինը ընդհանրապէս իր մը, առարկայ մը նկատուած էր, երբ կինը տիրոջ մը պէտք ունէր: Այսօր փոխուած են բոլորովին իգական սեսին հանդէպ ըմբռնուումները, և անոր ընկերական-ընտանեկան գըրութիւնը: Իրապէս, այսօր կին մը չկրնար հանգուրժէլ, որ եկեղեցին անպատուէ զինքը, ամուսնական սեմին վրայ, իրեն պարտագրելով «Բնագանդելու գերիի վիճակ մը, և ամուսնացողներուն մերժելու փոխագարձաբար զիրար սիրելու արգար իրաւունքին ուխտը: Իմ եկեղեցականութեանս օրերուն, կատարած ամուսնական արարողութիւններուն միջոցին բնաւ չետեւեցայ Մաշտոցի ցուցմունքին, և ամուսնացողներէն վիխաղարձաբար զիրար սիրելու եւ յարգիլու խոստումը միայն պահանջեցի: Որովհետեւ բարոյական և ընկերական ինչ արժէք կրնայ ներկայացընել ամուսնութիւն մը, որուն հիմը տիրոջ և ծառայի սկզբունքին վրայ է գրուած, և ո՛չ թէ փոխադարձ սիրոյ: Ազգին և մարդութեան սիրունգներ պարզեւող մօր մը հանդէպ յարգանքէ և պատկառանքէ զատ տարբեր նկատում, տարբեր վերաբերում ունենալ ներելի չէ ո՛չ անհատի և ո՛չ եկեղեցիին համար: Աւետարանով քարոզուած սէրը մեղապարտ զգացում մը չէ, ուրկէ ամչնար կին մը կամ աղջիկ մը: Սէրը բնական է ու աստուածային: Հնագանցութեան կրաւորական ոգին, և ախրութեան բոնապետութիւնը չեն կրնար սէր ծնցընել. կը խամրեցընեն զայն: Մինչ սիրոյ գործնական զգացումը իր անձնուրացութեան ոգիով, իր ետեւէն կը բերէ փոխադարձ զոհողութիւն և հնագանցութիւն:

Հետեւաբար պսակի արարողութեան խոստումի կամ ուխտի այդ բանաձեւը պէտք է վերածուի առ

բանաձեւին, երկուքին համար ալ. «պիտի սիրե՞ս» կիւնը՝ կամ էրիկդ։ Եթէ յիշողութիւնս զիս չի խարեր, քանի մը տարի առաջ Անկլիքան եկեղեցիին մէջ աւ այս միեւնոյն հարցը առարկայ եղաւ ուսումնասիրութեան, և Անգլիոյ ազգ։ Եկեղեցին բարեփոխեց առ մուսնական խոստումի այս բանաձեւը, մեր առաջարկած ուղղութեամբ։



Ե.

## ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ ԿԱԹՈԼԻԿ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՄԵԶ

Եկեղեցական շրջանակին մէջ Կուսակրօն կը կոչուին այն եկեղեցականները, որոնք տմուսնացած չեն, և տեւական ամուրիութեան ուխտ մը ըրած են իրենց ձեռնադրութեան նախօրեակին։

Անամուսնութեան կամ ամուրիութեան (celebat=միականի) ծագումը կրօնական չէ, այլ աշխարհական, քրիստոնէական չէ՝ այլ հեթանոսական։ Անոր ծագման մասին պիտի բաւականանանք ըսկով, թէ ամուրիութիւնը սկսաւ կարգ մը փիլիսոփայական։ և կրօնաւորական ազանդաւորներու կողմէն, որոնք ընկերական ապականութիւններէ զգուած, շնչառուած եսամոլութեամբ ուղեցին հրաժարիլ ամուսնական կեանքի պատասխանառուութիւններէն, և ամփոփուիլ մեկուսացումի, առանձնացումի փոռսկրէ աշտարակներու մէջ։ Այս մեկուսացումը դասալքութիւն մըն էր, հանրութեան հանդէպ, անհատական և հաւաքական պարաւականութենէ, և հակառակ՝ Հռովմէական պետական օրբէնքներու։ Քրիստոնէութիւնը իր ծագման օրերէն գարեր վերջ հետեւեցաւ, տեղ տեղ, անոնց օրինակին(\*), և այնուհետեւ ամուրիութիւն կամ անամուսնութիւն իմաստով ծանօթ սելիպար բառը հոմանիշ եղաւ կուսակրօնը իւնին բառին։

(\*) Ճգնաւորութիւնը կուսակրօնութեան հետ պետք չէ վկորել։

Քրիստոնէական նախնական եկեղեցին մէջ ո՛չ  
կուսակրօնութեան և ո՛չ անոր սիստեմաթիք կազմա-  
կերպութեան գաղափարը կայ : Պօղոսի վերագրուած  
կարգ մը թուղթերու մէջ հետքեր կը տեսնուին կու-  
ռութեան, ընդհանուր առմամբ : Նոյն իսկ Ա. Կորնթ.  
է. Դրդ համարին Պօղոսի վերագրուած սա պատուէրը,  
թէ «կ'ուզէի որ ամէն մարդիկ ինծի ոլէս ըլլային»,  
ումանք սիսալ մեկնաբանութեամբ մը, ուզեցին անոր  
մէջ տեսնել Պօղոսի ամուրիութիւնը :

Առաքեալներու ամենամեծ մասը, եթէ ոչ ամբողջը, ամուսնացած էին: Պօղոս առաքեալ եւս ամուսնացած էր: Իգնատիոս, Անտիոքի եպիսկոպոս Ֆիլադելֆիայիներուն զրած իր թուղթով կը յայտարարէ, թէ Պօղոս առաքեալ ամուսնացած էր: Եւ արդէն ինքնիսկ Պօղոս կը գրէ Թեսաղոնիկէցիներուն (Դ. 3) իր հարազատ կինն եղող «հարազատ յծակցի» մասին: Առաքեալներ ամենուրեք իրենց հետ կը պարացնէին իշխնց օրինաւոր «քոյր-ամուսինները»: Այս է վկայութիւնը նոր Կտակարանին. այս է վկայութիւնը Տերտուղիանոսի, այս է Լեռոն Գ. Պապի (795—816) ըմբռնումը, երբ կը յայտարարէ, թէ «Ենյր-կինները» առաքեալներու կիններն էին: Եւ եթէ տեղ կուտութեան նախապատութիւն մը տրուած կը տեսնուի Պօղոսի կողմէն, այդ նախապատութիւնը, որ անհատական է, քանի որ կ'ըսէ, թէ «ատիրոջմէն հրաման ունիմ» (Ա. Կորնթ. է. 25) հիմնուած է իր սա համոզումին վրայ, թէ աշխարհի վախճանը կամ կատարածը շատ մօտ է, և մարզիկ պէտք է ժուժկալութեամբ պատրաստուին Մեծ Դատաւորին առջև երեւնալու: Աշխարհի վախճանի մասին կազմուած այս որպատճակ համոզումին հետեւանքով, ամէն կողմ կը լսուէր կ քպախոս մը, Մարանաքա, Տէրը կՈՒԴԱՅՑ Հետեւար որ, եթէ սառողիւ այլպիսի նախասիրութիւն մը

Պայտթիւն ունէր Քրիստոնէութեան ծագման օրերուն, անթիւ արդիւնք էր աշխարհի վախճանի մասին կազմուած սխալ համոզումի մը:

Քրիստոնէական նախնական եկեղեցին մէջ բոլոր  
եկեղեցականներն ալ անխափի ամուսնացած և կիննե-  
րու տէր էին։ Հետեւաբար կուսակրօնութեան յա-  
քումին աստիճանական վերեւքը սապէս կարելի է  
մատնանշել Աբբա Ժիլ Քլարագի հետ։

1.— Պօղս կը հրամայէ ամուսնութիւնը եպիսկոպոսներու, քահանաներու և սարկաւագներու։

2.— Որպես սու, որ ինքը ինքը ներքինացուց, և  
կեղեցականներու ամուսնութեան մէջ անպատճեռ-  
թիւն մը չը տեսներ, և արգելք չը յարուցաներ:

3.— Եւսեբիոս (270—338) կը համակրի ծագումով հեթանոսական անամուսնութեան, և կուսակրօնութիւնը կը նկատէ վայելու:

4.— Հինգերորդ դարու եղեղյացին հայրերը կու-  
սակրօնութեան պէտքը կը չհսկին :

5.—Գրիգոր է. Պապ (1020—1085) եպիսկոպոս Նևըռու ամուսնութիւնը ոճիր կը նկատէ:

6.— Տրիտենական ժողով ամուսնութիւնը  
կը նկատէ սրբազդութիւն։

Անամուսնութիւնը, որ հեթանոսութեան օրերուն,  
Աթենագորի վկայութեամբ Ռէտա աստուծոյն քահանա-  
ներն ալ ի գործ դրին, և որ շարունակուեցաւ Ծնա-  
կաններու, Եպիկուրեաններու, Թափէսեաններու և  
Գէմոլզիսեաններու Կողմէն, յանգեցաւ գայթակղա-  
կան արարքներու Միջերկրականնեան մեծ քաղաքները  
լեցուեցան պերճալիճներով, որոնք համբաւներ չին-  
ցին իրենց չուրջ: Յետոյ Քրիստոնէական շրջանակի  
մէջ Անգրարինեներու և Փուլկաններու ազանդաւորները  
ամուսնութիւնը ցոփութիւննկատեցին երկրորդ գարու-  
յարկուուն (171), և եկեղեցի հայրերէն Կիպ-

րիանու և Տերտուղիանոս առաջինները եղան, որոնք պայքարեցան անոնց կեղծ ուխախն և ապրած անբարոյականութեան դէմ։ Նիփոլայիաններ և Աղամական աղանդաւորներ ամուսնութենէ իրենց խորշանքին մէջ, կ'ուղէին ցոփ կեանքով իրենց մէջ մեռցընել առնաշկան ամէն կարողութիւն։ Աղափեններու կամ «լալարաւեկամութիւններու անկողնակցութիւնը ուխտաւոր եղբայրներու հետ, ա՛յնքան գայթակղական համեմատութիւններ ստացաւ, որ եկեղեցին արգիլեց այդ կենակցութիւնները։ Եւ Ոկոնական ու կուսական կրկին հանգամանքով սահեղուած այս հարճերն էին, որ աւելի ուշ կզերականութիւնը ոտքի հանեցին Յ. Ուկերեանի գէմ, երբ անիկա կ'ուղէր որ քահանաները բաժնուէին իրենցմէ։ Այս պարագաները ցոյց կուտանթէ քրիստոնէութէան, ինչպէս հեթանոսութեան մէջ, կուսութեան ուխտին հետ զոյգ քալած հն միշտ ցոփուաթիւնը և խառնակեցութիւնը։ Մենք պատմութենէն զիտենք, թէ Միջին դաւու կուսակրօն ուխտաւորութիւնը, ո՛րպիսի ախտաւոր հանգամանք ստացաւ։ Անիր շարքերուն մէջ զարգացուց ցոփութիւնն ու չնականութիւնը, քրիստոնէական մաքուր կեանքի քողին տակ, և անապատական ճգնաւորէն սկսած մինչեւ վանքերուն խորը ապրող կուսակրօնը միեւնոյն ցոփ կեանքը ապրեցան ու ցուցգրեցին։ Կուսութիւնը այլ եւս ամուսնական կեանքէ խորչում մը չըլլար կարծես, այլ հեշտասիրութեան նրբացում մը բոլոր անոնց ձօս, որոնց համար միակնութիւնը գիւր չէր գար, և որոնք կրօնական կամ կուսական պարազի տակ բազմակնութեան կեանքն էր որ կ'ապրէին։

Սոկրատ պատմիչի գրածէն դատելով կը տեսնենք, թէ Նիկիոյ Ժողովին անդամակցող եկեղեցականներէ ոմանք, առաջարկեցին Ժողովին, հրամայել եպիսկոպոսներու, որ զատուին իրենց կիներէն, և ապրի-

կուսակրօնութեամբ։ Մինչեւ այն ատեն, եթէ տեղ տեղ գտնուած էն եպիսկոպոսներ, որոնք զափուած էն իրենց կիներէն, այդ բաժանումը ըրած էին իրենց անձնական յօժարութեամբն ու կամքով, որովհետեւ ո՛եւէ նախընթաց արգելիչ օրէնք չկար զիրենք ըլունադատող։ Նիկիոյ Ժողովին կարգ մը եկեղեցականները կ'ուղէին սուեղծել այդ բանադատիչ ոյժը, ժողովական որոշումով։ Ժողովականներէն, անապատական ծերունի մը, սակայն, Պաֆնոս եպիսկոպոս, նկատելով, թէ բազմաթիւ կանամքի եպիսկոպոսներ ա՛յնքան վիշտուոր ծառայութիւններ մատուցած են և կը մատուցանին եկեղեցւոյ, և որոնցմէ ոմանք (կիպրոսի Սրբաբառն, Գր. Նազիանզացի և ուրիշներ) կը մասնակցին ժողովին, սապէս արտայայտուեցաւ։ «Սյղպիսի լուծ մը պէտք չէ զնել կզերականներու և քահանաներու վրայ. պատուաւոր է ամուսնութիւնը, և անրիծ ամուսնական անկողինը։ Այդպիսի օնենք մը եկեղեցիին վենաս միայն ալիսի պատճեռէ, բարերու մասին անկէ ծագելիք հետեւանեներով։ Վերջապէս պէտք է բաւականանալ, որ քահանաները այլ եւս չամուսնանան համաձայն էին օրէնքին, որ կ'արտօնէ բազմաթիւ կիներ։ Ժողովական կիներին փորձութեան ենթակլուած պիտի ըլլար ամուսինները կիներէն բաժնենով. ամուսնութեան տվյուրիւնը ինենին ծուժկալուրին մըն և, պէտք չէ Աստուծոյ միացուցածը բաժնել։ Այսքան ճշգրիտ ու արամաբանական զատողութիւն մը կրնար արտայայտել Պաֆնոս մը միայն, որ իր անապատական կեանքի ըովանդակ օրերուն իր մորթին վրայ զգացած էր, անշուշտ, ամուրիութեան փորձութիւնները։

Նիկիոյ Ժողովին վերջ ազանդաւորական միտքէ առաջնորդուած կարգ մը եպիսկոպոսներ, հակառակ Նիկիոյ Ժողովի Ժխտական կեցուածքին, սկսան իրենց թեմերու մէջ արգիլով եկեղեցականներու ամուսնու-

**Թիւնը :** Օրինակ, Սեբաստիոյ եպիսկոպոս Եւսթատ, որ նոյն իսկ արգիլեց ամուսնացեալ եկեղեցականներու տան մէջ ազօթել, և հաղորդուիլ անոնց հետ Եւ առաջյն 377ի Պափղակոնիոյ Գանձրի ժողովը հրաժարացուց Եւսթատ եպիսկոպոսը, և նզովքի ենթարկեց բոլոր անոնք, որոնք պիտի յանդգնէին յայտարարելու, թէ ամուսնացեալ քահանայէ հաղորդուիլը օրինական չէ։ — Աւելի ուշ ատեն մեր եկեղեցիի պատմութեան մէջ ալ կը յիշուի նմանօրինակ պարագայ մը։ Երբ Քաղկեդոնական խնդրով պահ մը երկճնեցաւ հայ կաթողիկոսութիւնը կարնեցիներ իրենց համար քաղկեդոնամիա Յովհանը կաթողիկոս ընտրելով, իսկական կաթողիկոս Մովսէսի կուսակիցներէն Ծեսու անուն քահանայ մը, և Թաղէոս ու Գրիգոր, Սոթից գաւառը բացին ճննաւոր ըլլալու։ Անոնք կատաղի պայքար մը բացին եկեղեցական պատկերներու դէմ, և միեւոյն ժամանակ մկան ժողովուրդը գրգուէլ, որպէսզի աշխարհական քահանաներէ չը հաղորդուին։ Մովսէս կաթողիկոս սրգիլեց զիրենք։

Յուստինոս մէկը եղաւ անոնցմէ, որոնք առաջինը եղան կուսակրօնութեան ջատագովներէն։

Օգոստինոս ամուրիութիւնը նախագասկաց ամուսնութեան։

Ամբրոսիոս հրաւեր կարգաց երիտասարդուհիներու, ինքիննքնին Աստուծոյ նուիրել։

Անհատական նախասիրութիւններու բնոյթը կրող գաղափարի այս արտայայտութիւնները, սակայն, չըրցին արգելք ըլլալ եպիսկոպոսներու ամուսնութեան, և անոնց ընտանեկան կեանքին։

Յերոնիմոս Եւստուքի գրած իր նամակներուն մէջ կը յայտարարէ, թէ Աստուծոյ նուիրուած կոյսերէ շատեր կ'իյնան, և իրենց կրած համեստ զգեստին տակ անկանան կեանք մը կ'ապրին. թէ անոնք «իոյ-

սեր են ամուսնանալի առաջ այրիացած», թէ շատեր կուսակրօնութեան կը դիմէն աւելի ազատութեամբ կիներ տեսնելու առիրը ունենալու համար։

Պատմութիւնը ցոյց կուտայ, թէ պարտաւորիչ կուսակրօնութիւն մը գոյութիւն չունի, մինչեւ Ե. գարու առաջին կէսը, հոս ու հոն կը գտնուէին ամուսիներ, և կամ եպիսկոպոսներ, որոնք կրօնական երկիւզածութեամբ կամ ջերմեռանդութեամբ իրենց կիներէն կը բաժնուէին։ Մյապիսի եկեղեցականներու գործած այս ապօրինութեան հանդէպ, սակայն խիստ էր կանոնը։ Առաքելական կանոններուն հինգերորդը կ'ըսէ. «Եպիսկոպոս, Երեց կամ սարկաւազ, Երեկիւդածութեան պատճառով իրենց կիները կը նեռացնեն, բող կարգալոյծ ըլլան»։ Մինչեւ այդ թուականը գտնուած են նոյն իսկ երկկին եպիսկոպոսներ, ինչպէս ցոյց կուտայ Լեւոն Մեծն Պապի մէկ կոնդակը։ Նոյն Լեւոն Պապը (440—461) սակայն, կը ձեռնարկէ պարտաւորիչ ընել և ընդհանրացընել կուսակրօնութիւնը։ Բայց ի զուր։ Եկեղեցականներէ մաս մը, չահու կամ փառքի զգացումներէ տարուած, համակերպեցան Պապական այս կարգադրութեան, միեւնոյն ժամանակ ինքինքնին տալով ցոփութեան և անստակութեան։ Եօթներորդ գարուն Մեծն Գրիգոր Պապ աւելի մեծ ջանք թափեց իրագործելու, կուսակրօնութեան մասին, Լեւոնի ձեռնարկը, որովհետեւ կուսակրօնութեան պարտաւորչութեամբ, ո'չ միայն ապահովուած կ'ըլլար վանքերու և բարեգործական հաստատութիւններու հասոյթները, ի նպաստ եկեղեցւոյ վերին իշխանութեան, այլ և կարգապահական գործը դիւրացած, քաղաքական և ընկերային էնթրիկներու յաջողութեան համար։ Եւ պատահեցաւ անխուսափելին։ Մէկ կողմէն եկեղեցականներու արձակուած օրինաւոր կիները ինքինքնին առին պոռնկութեան, և միւս կողմէն ամուրի կամ

ամուրիացած հկեղեցականներ ազատ ասպարէզ տուին  
իրենց ցոփ կիրքերուն և Եւ անոռակութիւնը այնքան  
ընդհանրացաւ և օրինականացաւ, որ Շարլը Մանեը  
իր Capitulairেնիրուն մէջ հկեղեցական չկարենալ ըւ-  
լալու պայմաններու շարքին չգներ սովորական գար-  
ձած սեռային անառակութիւնը, այլ կը յիշէ միայն  
«գինովութիւն», գողութիւն, և մարդասպանութիւն»:

Հալածանքը պաշտօնապէս սկսուած էր ամուս-  
նացեալ հկեղեցականութեան դէմ: Նիքոլա Ա. Պապ  
(857—860) հարկ տեսաւ մասնաւոր չըլաբերականով  
հրահանդելու ժողովուրդը, որ հաշտ աչքով նայի ա-  
մուսնացեալ կղերին, և անոր կողմէ կատարուած ա-  
քարովութիւններու: Որովհեան գեր կաթոլիկ հկեղե-  
ցականութեան սուուր մնջամանութիւնը չըր ուղեր  
հրաժարի ամուսնութիւնէ, և ընտաննեկուն կեանք:

Կուսակրօնութեան բանագատուած հկեղեցական-  
ներ հարկադրուեցան «ամուսնութեան գալուրսի» կեան-  
քը ապրիլ: Սնոնք նախ սկսան իրենց հետ ապրեցնել  
մայր, քոյր, մօրաքոյր և ուրիշ մօտաւոր ազգական-  
ներ: Եւ ահա նոր գայթակղութիւն: «Այս քոյրերը  
գաւակներ կ'ունինան, և եկեղեցականներ կ'ամբասո-  
տանուին անոնց հայրութեան յանցանքով: Ոմանք կը  
կասկածուին ոճրագործ յարաբերութիւններու մէջ  
գանուած ըլլալ, նոյն իսկ իրենց հարազատ մայրերուն  
հետ» (Ա. Ժ. Քարարալ): Ութիզպոնի (742) և Մէցի  
(888) ժողովները, այսպիսի գայթակղութիւննե-  
րու վրայ հիմուած, արգիլեցին կուսակրօնին  
բնակցութիւնը ունէ կնոջ հետ, որին մայր կամ  
նոյր: Բայց ժողովական այսպիսի որոշումները յարգե-  
լու տրամադրութիւնը կը պակսէր ամենուրեք: Պոնի-  
ֆաս եպիսկոպոս 741ին Զաքարիա Պապին կը գրէ, թէ  
առրկաւագներ կան, որոնք ձեռնազրուելէ վերջ, իրենց  
մօտ կը պահին չչորս, հինգ և երեսման մեջ թի-

ւով հարձերց: Դէպքերը ցոյց կուսան, թէ կուսակը-  
թոնութեան պարտազրութեամբ պոռնկութիւնն ու սե-  
ային ապօրէն յարաբերութիւնները ամուսնութեան  
տեղը բունած են. ուրիշ ոչինչ փոփոխութիւն...: Եւ  
գայթակղութիւնը կը շարունակուի Պապական աթոռէն  
մինչեւ յետին գիշի երիցատունը: Եկեղեցին ու  
քրիստոնէական բարքերը պղծուած են կուսակրօնու-  
թեան ձեռքով:

Կարտինալ Պարոնիոս իր Պապերու պատմութեան  
մէջ կը խոստովանի, թէ Թ—Ժ· դարերու Պապերը  
հրէններ եղած են, և կ'աւելցընէ. «որպիսի ամօթալի  
ահսարան կը ներկայացընէ Հռովմէական եկեղեցին,  
երբ զզուելի պերճաղիններ անսահման հեղինակու-  
թիւն մը ունէին Պապերու վրայ...: Սնոնք իրենց  
սիրահարները Ս. Պետրոսի աթոռը կը նստիցընէին»:

Հակապապ Պընուա Թ. (1033—1054), անձնատուր  
ցոփ ու զեղիս կեանքի, որոցնց պահ մը ամուսնանալ  
իր ազգականուհներէ մէկին հետ, առանց Պապական  
աթոռէն հրաժարելու: Ֆելիքս Ե. Պապի ընտրութեան  
աթթիւ (1439—1449) Պալի ժողովին մէջ է. Սէլվիուս  
պաշտպանեց սա սկզբունքը, թէ կանամբի (կին ունե-  
ցող) մէկը կրնայ Պապ ընտրուիլ, և թէ Պապ մը կը ը-  
նայ ամուսնանալ, ինչպէս Պետրոս առաքեալ ամուս-  
նացած էր: Արդէն յիսնեակներով կը հաշուուին պատ-  
մութեան մէջ Պապեր, որոնք գաւակներու հայր են  
եղած: Որքա՞ն Պապեր, որոնք Թէոդորաններու, Մա-  
րոցիաններու պիդծ անկողիններէն գէպի Պապական ա-  
թոռ բարձրացած են: Ժան Ժ. Պապ (1410) նախան-  
ձու էրկան մը կողմէն արուած մուրճի հարուածով մը  
սպանուեցաւ:

ԺԲ. դարուն Գրիգոր Է. Պապ. երբ մէկ կողմէն  
պարտաւորիչ կ'ընէր կուսակրօնութիւնը, միւս կող-  
մէն իրմէ անբաժան կը պահէր կոտըֆրուա լը. Պատուի

կինը, Մաթիլա իշխանուհին, և անոր հետ Պիպիտանէլլո բերդը կ'առանձնանար, համոյքի վայրկեաններ ապրելու համար իր «սիրական աղջկան» հետ:

Դեռ երկար դարեր կաթոլիկ եկեղեցին, իր ճշնշումի և բանագրանքի միջոցներով ո՛չ կրցաւ ամուսնացիներ եկեղեցականութիւնը արգիլել, և ո՛չ ալ սանձգնել կուսակրօններու ցոփի կեանքին: Եւ թեմական եպիսկոպոսներ, հարճեր պահելու սովորութիւնը արգիլելու անկարողութենէն ճարահատ, ուղեցին եկամուտի աղբիւր մը ընել զայն, և մասնաւոր տուրքեր դրին այն կուսակրօններուն վրայ, որոնք օրինապէս հարճ պահելու իրաւունքին կ'ուղէին տիրանալ: Այսպէսով պաշտօնականացաւ կուսակրօններու սեռային անբարոյականութիւնը: Նիքոլա տը Քլէմանձի, կը պատմէ, թէ «թեմերէ շատեր չէին յօժարեր հարճ չունեցող քահանայ ընդունիլ», չվատնզելու համար թեմի կիներուն պարկեշտութիւնը: Այդ հարհատուրքը (taxe de concubinage) հասոյթի լաւ աղբիւր մը եղած էր եպիսկոպոսներու համար: Այս տուրքի յիշատակութիւնը կարելի է գանել Ժան ԺԲ. կողմէ պատրաստուած *Livre des taxes de la chancellerie Romaine* գրքին մէջ: Եւ զեռ ինչո՞ւ հեռուները երթալ: ԺԶ. գարուն երբ Սթրագուրկի բնակիչներէն մին հարցուց կարտինալ կամպէկկիի, թէ ինչո՞ւ կ'ընդդիմանայ քահանաներու ամուսնութեան, երբ անդին կուսակրօններ հարճերու հետ կ'ապրին, կարտինալը պատասխանեց: «Եկեղեցականի մը համար աւելի լաւ է հարճ ունենալ, քան ամուսնանալ»:

Արեւմաեան քրիստոնէական եկեղեցին, իր այս սկզբունքով կը մերժէր ամուսնութեան սրբութիւնը, եւ իր քաղաքական ծրագիրներու յաջողութեան համար կը նախընարէր, թէ՝ կուսակրօնութիւնը և

թէ անկէ անբաժան ապօքէն կենակցութեան աղտոտանգամանքը (\*):



(\*) Կուսակրօնութեան մասին այս հատուածին բավանդակած պատմական տեղեկութիւնները բաղուած են *Abbé Jules Clarazի Le Mariage des Pretres* անուն գրքին (տպ. 1912):

## ԿՈՒՍԱԿՐՈՆՈՒԹԻՒՆԸ

### ՀԱՅ ԱԶԳԱՅԻՆ ԵԿԵՂԵՑԻՒՆ ՄԵԶ

Մեր և արեւելեան միւս եկեղեցիներու համար կուսակրօնութեան հարցը բոլորովին տարբեր հանգամանքով կը ներկայանայ մեզի։ Մենք եկեղեցական երկու գաւակարդ ունինք, կուսակրօն և ամուսնացեալ, կամ սեւ ու ներմակ, ինչպէս պիտի ըսէին ոռւսերը։ Այս երկուութիւնը բաւական է իբր ապացոյց ծառայելու, թէ նախնական եկեղեցին ամուսնացած եկեղեցականներով կը կառավարուէր, թէ մենք չատ ալ համամիտ չենք գանուած կուսակրօնութեան, որ մեր մէջ մուտ գուած է արաւաքին ազգեցութեամբ, կուսակրօնութեան հանդէպ մեր նախնեաց անսիրելութեան իբր փաստ կրնայ ծառայել նաեւ սա պարագան, ըստ որում մեր եկեղեցին կուսակրօններուն առջեւ պատուարներ քաշած է կանոններով, և զանոնք արգելափակած վանքերու խորը։

Դժբախտաբար ինձի այս պահուս կը պակսին անչքամիշտ աղբիւրները կարենալ ըսելու համար, թէ ե՞րբ, և եկեղեցական ո՞ր ժողովներով է, որ որոշուած է ընդունելու մեր մէջ հին սովորութեան հակառակ եղող կուսակրօնութեան սկզբունքը։ Որովհետեւ նոյն իսկ արեւմտեան եկեղեցին, որ Դ. գարէն սկսեալ տեսականորէն ջատագովը հանդիսացաւ կուսակրօնութեան, չկրցաւ ընդհանուր հանգամանք տալ անոր, գարերու ընթացքին, քանի որ հազարաւոր եկեղեցին հակառակեցան սկզբունքին, և մինչեւ ԺԵ. դարու վերջերը դեռ զոյտութիւն ունէին ամուսնացեալ

քահանաներ և եպիսկոպոսներ, Կաթոլիկ եկեղեցին մէջ։

Աա շատ որոշ է, աակայն, թէ հին Հայ Ազգային եկեղեցին, հաւատարիմ հետեւող մը առաքելական աւանդութիւններու, և առաքելական կոչուած կանոններու, Հայ. Ազգ. Եկեղեցին, որ երեք տիեզերական ժողովներու վճիռներով բաւականացաւ, և չուզեց նոր ժողովներէ զաւանական կամ ծխական նորութիւններ ընդունի, օր մը ինքինքը հարկադրուած զգացեր է, — եթէ սխալ ջերմեռանդութենէ մը չէ՝ առաջնորդուած, — թերեւս ակամայօրէն ընդունելու կուսակրօնութեան զրութիւնը, առանց հրաժարելու ամուսնացեալ եկեղեցականութիւնն։ Ակամայօրէն Կ'ըսենք, որովհետեւ կուսակրօնութեան մեր մէջ մուտքին համընթացաբար եկեղեցին ժողովական կանոններով սեղմումներու ենթարկած է կուսակրօնները, արգիլած անոնց պաշտօնավարութիւնը թեմերու մէջ, և զիրենք փակած գանքերու պարիսպներէն ներս։ Այս պարագան, ի միջի այլոց, չատ որոշ կ'իրեւի Ս. Սահակի կանոններէն (38), ուր ցոյց կը տրուի, թէ շանքերը կուսակրօններուն համար շինուած հն։ Սահակի այս կանոնը իր ուժը պահեց գարերու ընթացքին։ Խսկ Շնորհալի առ կրօնական իրավականացանց, որ ի վանուայս թղթով կ'արգիլէ կուսակրօններու թողուլ իրենց վանքերը և հաստատուիլ քաղաքներու եղիղերու մէջ։ Յետոյ երբ կը խօսի ամուրի (=այրի ?) երիտասարդ քահանայի մասին, կը յանձնարարէ որ ան ալ վանք քաշուի։ «որովհետեւ, կ'ըսէ, աշխարհիկ կեանքի մէջ իր պաշտօնին բերմամբ միշտ յարաբերութիւններ ունենալով կիներու հետ, և զանոնք խոսանցանցընելով... կարելի չէ արբորէամբ ծառայիլ Աստուծոյ»։ Շնորհալի իր այս տողերով անգամ մըն ալ կը հաստատէ սա իրովութիւնը, թէ քաղաքներու մէջ

պաշտօն վարող ո՞հւէ կուսակրօնի համար գայթումք և գայթակղութեան տռիթ չը պակսիր, և թէ անոնց համար անկարելի է մաքուր կեանք ունենալ: Կուսակրօններու յատուկ այս վանարգելումը ապացոյց մընէ, թէ մեր եկեղեցիի հայրերուն անծանօթ չէր կուսակրօն պաշտօննեաններու գայթակղական կեանքը քաղաքներու մէջ, և այդ պատճառով էր, որ անոնք արգիլեցին կուսակրօններուն, շփում և յարաբերութիւն ունենալու ժողովուրդին հետ կուսակրօնները վանքերու մէջ արգելափակ, իրենց ժամանակը նուրիցեցին Ա. Գրոց ընթերցման, գրականութեան, թարգմանութիւններու, ձեռագրի ընդօրինակութեան և գարզանկարի: Եւ հազիւ անոնցմէ ոմանք — այն ալ դարեր վերջ — տարին մէկ երկու անգամ քարոզչական շըրջագայութիւն մը կը կատարէին քաղաքներն ու գիւղերը, և կը վերադառնային իրենց վանքերը: Գոնէ այս է ընդհանուր վիճակը, զոր մնզի ցոյց կուտան մեր վանքերու պատմութիւնը, և եկեղեցական ժողովներու կանոնական որոշումները:

Դիւրահասակնալի է, թէ այս արգելքի դրութիւնը պիտի չկրնար շարունակել մինչեւ վերջ: Բարքերութուլացումը, իշխանական տուններու ազգակցութիւնը կարգ մը կուսակրօն վանականներու հետ, և կրթական տեսակէտով ամուսնացեալ եկեղեցականութեան անկումը պիտի դիւրացընէին կուսակրօններու գէպի քաղաք վազքը, և գէպի թեմական պաշտօններ բարձրացումը: Եւ այս զեղծումը երբեք գոյութիւն պիտի չկրնար ունենալ առանց եկեղեցական գասակարգի երկութեան:

Երբ վանական կուսակրօնութիւնը ծիսակատարութենէ և ընտանեկան պարտականութենէ ազատ, իր պարապոյ ժամանակը կը տրամադրէր մտքի մշակութեան և գրականութեան, իր կողքին ունենալով

անշուշտ կարգ մը ծոյլ, ագէտ, և պորտաբոյծ վահնականներ ալ, աշխարհական հոգեւորականութիւնը կարծես օրէ օր հրաժեշտ կուտար մշակոյթի կեանքին և հետզինունէ կ'իշնար ազիտութեան մէջ: Այդ ագիտութեան պատճառներէն մէկը պէտք է վնտաել ժամանակ գովրդական սովորութեան մը մէջ: Քահանան հին աւտենիրէ ի վեր հարկագրուած է ապրիլ ժողովրդական նուէրներով կամ պտղիի և ժամուցի եկամուտով: Եւ որովհետեւ չէր կարելի վստահիլ այդ պատահական և կամուտին վրայ, կարենալ ընտանիք մը, մանաւանդ նահապետական ընտանիք մը ապրեցընելու համար, քահանան հարկագրուեցաւ ծիսական պաշտօնակատարութենէ աւելցած իր ժամանակը յատկացընելու երկութեանէ աւելցած կամ ժամանակուետի, սովորութիւն, որ բազործութեան կամ ձեռնարուետի, սովորութիւն, որ մինչեւ մեր օրեր գոյութիւն ունէր զաւաներու մէջ: Հաւանական կը թուի ըլլալ նաեւ, թէ հին ատեն շատ մը զիւղեր ու քաղաքներ նախամեծար համարած են քահանայութեան կոչել զիւղին հողատէրը կամ ալան, որ թէպէտ ապրելու համար շատ ալ պէտք չունէր պատահական եկամուտներու անմիջական գանձումին, բայց որ հոգնուրապէս և կրթապէս պատրաստուած չէր քահանայութեան նման կրօնական պաշտօն մը կատարելու: Զայն, գիրք, անհատական ազգեցութիւն, ժողովուրդի աչքին բաւական էին քահանայական արժանիք կազմելու (\*): Գիւղացին պահանջկոյս չէր իր

(\*) Գետ վերջին դարու կիսուն նոյն եր համանալութեան հանդեալ ըմբոնումը, նոյն իսկ իզմիրի պէս զարգացած միջավայրի մը ժողովուրդին: Թաթքամեան եպիսկոպոս, առաջնորդ իզմիրի, զեղադէմ եւ ձայնաւոր փոքրութիւնը մը ուներ, ներկարաւեան անունով: Իզմիրցիները պահանջեցին անոր վարդապետացումը, երապուրուած պահանջեցին անունով: Եւ երբ Թաթքամեան նոր ձայնեն եւ... զեղեցկուրենեն: Եւ երբ Թաթքամեան

քահանային հանդէպ, բաւական էր, որ ան խորհուրդներու ծիսական արարողութիւնը կատարէր, բաւական էր, որ ան ազգեցիկ մէկը ըլլար զիւղական վէճերը կարենալ կարգադրելու համար, և ըլլար ազգեցիկ քաղաքական իշխանութեան ներկայացուցիչներուն հանդէպ, մեղմել կարենալու համար իրեն վրայ դրուած զուլումները :

Այսպիսի ամուսնացեալ եկեղեցականութեան ընդհանրացումը, և անոր արդիւնք հոգեւոր կեանքի պաշկասը բնականաբար պատճառ պիտի դասնային քահանայութեան անկումին, և ստաւոր սնանկութեան, և համեմատաբար զարգացած կուսակրօն վանականներուն գէպի քաղաք դարձին : Այլ եւս զարմանալի չէ, երբ քահանան անկարող կը դատնայ զոհացում աալուիրեն յանձնուած հօտի հոգեւոր և բարյական պէտքերուն, որ զիւղերն ու քաղաքները հետզհետէ պէտքը զգան աւելի զարգացած, և դաւանական խնդիրներու աւելի ծանօթ հմուտ եկեղեցականներու, երբ Ռւնիթորներու կողմէ ստեղծուած էին կրօնական վիճարանութիւնները : Այս պարագային, փոխանակ քահանային զարգացման խնդրով զբազելու, և անոր իրագործումին համար զոհողութիւններ ստանձնելու, իրենց աչքը դարձուցին կուսակրօն վանականներու կողմը : Այդ օրէն սկսեալ ոտնահարուեցան կուսակրօններու վանակեցութեան յատուկ ժողովական կանոնները : Անոնք հրաւիրուեցան գէպի քաղաքները, և մտան ժողովրդական իսաւերու մէջ : Կուսակրօն վանականներու այս նորաստեղծ և անկանոն քաղքենիու-

---

եպիսկոպոս առարկեց, թէ փոքրաւոր ուսում չունի, պատասխանեցին իրեն, թէ անոր ուսումին յետյ նոզ պիտի տարուի իրենց կողմէն: Եւ Ներկարարեան վարդապետ ձեռնադրուեցաւ, Պետրոս անունով:

թիւնը պատճառ մը աւելի եղաւ անտեսելու քահանային զարգացման կարեւորութիւնը : Այս գոյավիճակին անընդմիջական արդիւնքը սա եղաւ, որ կուսակրօններ de facto, և հակառակ հին կանոններու, մենատէրերը դառնան եկեղեցական բարձրագոյն աստիճաններուն և պաշտօններուն :

Քառասուն տարիներ առաջ լրագրական յօդուածներովս կը յայտարարէի, թէ մեզի համար աղիտաւոր եղած է եկեղեցական պաշտօնէութեան և դասակարգի երկուութիւնը, և կ'առաջարկէի կուսակրօնութիւնը ջնջել: Որովհետեւ անոնց երկուուքն ալ հոգեւորապէս անօգուտ դարձան ժողովուրդին: Կուսակրօնին ամուրի հանգամանքը, և ամուրի եկեղեցականներու հանդէպ դարերէ ի վեր սնուցուած ժողովրդական անվասահութիւնը պատճառներ եղան, որ ան չկրնայ մտնել ժողովուրդի ներքին ծալքերուն մէջ, չօշափելու անոր ընտանեկան վերքերը, բարոյական քայլայումները, կրօնական տարակոյսները, զանոնք կարենալ դարձանելու համար: Անիկա իր առաջնորդի հանգամանքով, իւրացուց քահանային նախսկին պաշտօնը վէճերու կարգադրութեան, և հանդէպ քաղաքային իշխանութեան ժողովուրդին դատը պաշտպանելու, ասոր վրայ աւելցընելով քարոզութիւն մը, և վերջին ատենաներ ծխական վարժարաններու հսկողութիւնը: Այս փոփոխութեան հետեւանքով, քահանային բաժին մնաց պարզ ծիսակատարութիւնը միայն: Այսպէսով երբ անգամ մը ամուսնացեալ եկեղեցականութեան ձեռքէն յափշտակուեցան իր իրաւասութիւնները, և իր առջեւ փակուեցաւ վերելքի ասպարէզը, այլ եւս կարելի չէր սպասել, որ իրապէս արժանաւորներ, բարքի ու նկարագրի տէր անձեր յօժարէին ստանձնել քահանաներու թողուած ծիսակատարի անփառունակ պաշտօնը եւ արժանաւորներու չկամութեանքը սա եւ

զաւ, որ քահանայութիւնը ասպարէզ մը գարձաւ առուս, անմշակ, բարոյական արժէքէ ու նկարագրէ դուրկ կարգ մը մարդոց, ժամկոչներու, ձախողած արհեստաւորներու, անանկացած խանութպաններու, որոնք քահանայական ասպարէզէն մէջ տեսան իրենց համար ոչ թէ կոչում մը, այլ ապրելու միջոց մը միայն: Եւ այս այսպէս պիտի մնայ որչափ ատմէն շարունակէ եկեղեցական գաւակարգի երկուութիւնը, որչափ ատեն եկեղեցական բարձրագոյն պաշտօններն ու աստիճանները (եպիսկոպոսութիւն, պատրիարքութիւն, կաթողիկոսութիւն) վեղարաւոր կուսակրօնութեան առանձնաշնորհումը ըլլան: Տարիներ առաջ այս պարագան չեշտած եմ «Կրօնքի հիւծախտաց» և ուրիշ յօդուածներովս, երբ տակաւին կը գտնուէի կուսակրօններու շարքին մէջ:

\* \*

Կաթոլիկ եկեղեցիի կուսակրօններուն ապրած ցոփ ու անպարկեցած կեանքը մատնանշեցինք արդէն: Առուել կամ նուազ չափով նոյնն է եղած նաեւ կենացաղը հայ կուսակրօնին: Եւ եթէ մեր կուսակրօնները որոշուած տուրքի մը փոխարէն չկրցին գնել հարձ մը կամ հարձեր պահելու ազատութիւնը, այդ չնշանակեր, թէ անոնք հրաժարեցան իրենց մարմինի ցանկական պահանջներէն և սեռային բնակուն պէտքերէն: Կուսակրօններու անունին ու կենցաղին կցուած անքամիր յորջորջումը ծաղր մըն է պարզապէս, անոնց երեսին նետուած, և հազիւթէ մատի վրայ համրուող քանի մը գէմքեր արժանացած են այդ անունին, իրենց յարաքերական ժուժկարութեամբ: Եւ եթէ հինգամանակներու կուսակրօններուն ապրած գայթակցական կեանքի մասին հազիւթէ պահիկ ակնարկութիւն-

ներու կը հանդիպէնք պատմութեան մէջ (\*), մեր աչքին առջեւն է այսօրուան կուսակրօնութեան ապրած կեանքը և սուեղծած գայթակցութիւնը: Կը ճանչնանք կուսակրօններ, և բարձրաստիճան եկեղեցականներ, որոնք մծդնեայ յարաքերութիւններ մշակոծ են իրենց որոնք մծդնեայ յարաքերութիւններ մշակոծ են իրենց քոյլերուն և եղօր աղջիկներուն հետ: Կուսակրօն եւ քոյլերուն և եղօր աղջիկներուն հետ: Կուսակրօն եւ պիսկոպոսներ, որոնք սփերմի տակ և յետոյ սքեմը անպիսկոպոսներ, որոնք սփերմի տակ և յետոյ սքեմը անպիսկոպոսներ, որին մէկը, երբ զբամն է ընթագուած, մոգական գաւազանի մէկ հարուածով ինքը պառած, մոգական գաւազանի մէկ հարուածով մէջ, և զինքնին նորէն գտած են կուսակրօն շարքերու մէջ, և հովուական-առաջնորդական պաշտօններու կոչուած: Եւ չգոնուեցաւ հոգեւոր հեղինակութիւն մը, որ կործազբէր Շահապիկանի ժողովին 14րդ կանոնը, որ կը ծաղքը բնել եպիսկոպոսը, երեցը կամ հրամայէ. «Կարգարյծ բնել եպիսկոպոսը, որ կին կը պահի», կամ Առաքելական կուսականացը, որ կին կը պահի, 25րդը, «Որ կը հրամայէ «Կարգարյծ բնել նորմեազուրեան մէջ պողոնկուրեան, զողուրեան եւ երդմեազուրեան մէջ պահանգուրեան, զողուրեան եւ երեցը կամ սարկաւագը»: Տեսած զնուուկ եպիսկոպոսը, երեցը կամ սարկաւագը: Տեսած զնուուկ եպիսկոպոսը, որոնք անուստակառ չնականուենք վարդապետներ, որոնք անուստակառ չնականուենքած, և անոնց ընտանիկան կեանքը թունատուեած են: Կուսակրօններ, որոնք իրենց գայթակցաւորած են:

(\*) Ղազար Փարպեցի եւ Գ. Նարեկացի անզամ ամբասանուեցան աղանդառութեամբ եւ ուրիշ յանցանեով: Ղազար Փարպեցի, Էջմիածնի իր վանահայրութեան օրով ամբասանուեցաւ, թէ «աղանդառութեամբ եւ», «պիղծ եւ չարգործ մարդ եւ», եւ թէ բած եւ «աղոնելութիւնը մեղի չեւ»:

տասխանս բոլոր զբարտիչներին» պրուածքով քանի մը տարի առաջ սապէս կ'արտայայտուէր.

«Տասն և հինգ տարի է ես ամուսնացած եմ անթաքչելի կերպով. ընտանիքով ապրել եմ նաեւ էջմիածնի վանքի մէջ, ուր ապրում էին և ապրում են իրենց ամուսինների հետ ներսէս արքեպիսկոպոս Խիւդավիլէրաւեանը, Աղամ վարդապետը, Եղիշէ վարդապետը, Գէորգ վարդապետ Զէօրէքնեանը, Դանիէլ վարդապետը, և Հայրապետներից և «ո՛չ մէկը» չպահանջեց, որ անոնք բաժնուին իրենց ամուսիններից։ Այժմու վեհափառը (Գէորգ Ե.) երբ հրատիրեց Գէորգ եպիսկոպոսին վարդապետանալ, վերջինս ազնուութիւնն ունեցաւ նախապէս յայտնելու, թէ կին ունի. իսկ այս հանգամանքը կաթողիկոսը արգելք չհամարեց, որ նա վարդապետանայ, եպիսկոպոսանայ, արքեպիսկոպոսանայ, առաջնորդ գառնայ։ Սակայն նոյն կաթողիկոսը պաշտօնական թղթով 1919 թուին հրամայեց վանական անառակերին, որ երեք օրուայ ընթացքում «աղախիններին և մանկահասակ տղայ ծառաներին» հեռացընեն վանքից . . .»։

Թենիկ վարդապետ իր այս յօդուածով ցոյց կուտայ, թէ Ս.մենայն Հայոց Հայրապետութեան Սթոռանիստ վանքը ապականութեան բոյն մըն է դարձած, ուր բռնաբարուած գաղթական աղջիկներ ինքինքնին լիճնետելով անձնասպան եղած են, ախտամոլ կուսակրօններու մօրուք փեսանելէ վերջ։

Բենիկ վարդապետ իր այս հրամարակային տեղեկատութեան ընթացքին, երբ կը յիշէ իր և ուրիշ կուսակրօններու ամուսնացած և կին ունեցած ըլլալու պարզան, մեզի չըսեր, թէ օրինաւոր կինե՞ր են ունեցածնին, թէ ո՛չ ապօքէն հարձեր։ Եւ եթէ օրինաւոր կիներ են, ո՞վ պսակած է զիրենք, ինչպէս, հըստապարակա՞ւ, թէ գաղտնի, թէ օրինական ի՞նչ հիմեւ-

րու վրայ կատարու ած են այդ ամուսնութիւնները, քանի որ կանոնական տրամադրութիւններ կան, թէ յետ վարդապետական ձեռնազրութեան և օծման, կուսակրօն մը չկրնար ամուսնանալ, և միեւնոյն ժամանակ պահել իր կուսակրօնի գիրքը (\*)։ Բայց այս լըուութիւնը բան մը չի պակսեցըներ տխուր և ախտաբոյր իրականութենէն, և անզամ մըն ալ ցոյց կուտայ, թէ նոյն իսկ վանքերու շրջապատին մէջ կուսակրօն անառակութիւնը կրցած է գոհացում գտնել իր մարմնական կիրքերուն, իր բնական ցանկութիւններուն։

Եկեղեցիի մէջ գոյութիւն ունեցող կուսակրօնութիւնը օրինապէս, բարյապէս և բնութենապէս ապրելու իրաւունքը չէ՝ ունեցած անցեալին մէջ, և չկըրնար ունենալ ներկային և ապագային համար։ Կուսակրօնութիւնը անբարոյական ժամանակավէպ մըն է, և կուսակրօնի սքեմը պարզապէս պատանք մըն է եղած մորութիւններով ապականուած կեանքի մը վըրայ։ Ժամանակին Սէն Պէտրոս ըստած էր։ «Վեցուցիկ եկեղեցիկն պատուաւոր ամուսնութիւնը եւ անբիծ ան-

(\*) Եկեղեցականութենէ հրաժարելով, վարուած եղայ խոսումիս համաձայն, բանի որ կուսակրօնի ուխտազիր Օրմանեան Մրազանի տակ առաջ, յայտարած էի իրեն. ապագային հաւանաբար նոր պատճենութիւններ ստելծուին տարեր ուղղութեամբ ծառայելու ազգին, եւ այն ատեն պիտի նախարար եկեղեցականութիւննէ...։ Մեր այս պայմանին ակենարկեցի 1907ին, «Մասիս»ի մէջ «Հայ Եկեղեցականութիւնը» յօդուածաւրենվս, Օրմանեանի կենդանութեան, եւ Օրմանեան չիերեց զրած։ Այս խնդիրներու մասին, տես «Հրաժարականս եկեղեցականութենէ» հրաժարակուած մեր ԴիՏՈՒՄՆԵՐ ԵՒ ԴԱՏՈՒՄՆԵՐ երկարիութեան մէջ, (եջ 184—187)։

կալինը, եւ պիտի տեսնեմ, թէ զայն պիտի լեցրնեմ ժնացող-  
ներով, ազգապիլծներով, իգացածներով, հրեային լիտի-  
ներով, եւ ամեն տեսակ պազուսութիւններով ու ռուայտու-  
թիւններով»: Դարերու կեանքը ապացուցած և հաստա-  
տած է Սէն Պէրնարի պայծառ հեռատեսութիւնը: Ու-  
րեմն, կուսակրօնութիւնը պահպանել կամ շարունակել  
պիտի նշանակէր քաջալերել չնութիւնն ու պոտնկու-  
թիւնը, պիտի նշանակէր կրօնապէս հովանաւորել ան-  
բարոյականները, պիտի նշանակէր ուրանալ ամուս-  
նութեան սրբութիւնը, և զայն ստորագասել սեռացին  
ապօրէն յարաբերութեան և Ընդունինք, թէ բացարձակ  
անհնարութիւն մը կայ ամբողջ կեանքի մը տեսազու-  
թեան ընթացքին պայքարի մարմինի սեռային պէտ-  
քերուն հանդէպ: Բնութեան օրէնքը անտեղիտալի է  
և անյաղթելի: ան կ'իշխէ մեր վրայ, և եկեղեցիի  
արգելիչ հակաբնական կանոններ չկրնալով յաղթել  
բնութեան օրէնքին, կուսակրօններու օրինաւոր ա-  
մուսնութիւնը արգելելով, զանոնք բանի մզած կ'ըլ-  
լանք գէպի մեղապարտ և ապօրէն յարաբերութիւն-  
ներ: Հետեւաբար պէտք է միանգամ ընդ միշտ ջնջել  
չնութեան համազօր կուսակրօնութիւնը, եթէ կ'ու-  
զենք պահպանել և պարտազեր Աւետարանին բարո-  
յականը, եթէ կ'ուզենք պահպանել ամուսնութեան  
սրբութիւնը և ընտանեկան պարկեշտութիւնը, եթէ,  
մէկ խօսքով, կ'ուզենք ունենալ իր պարտականու-  
թեան գիտակից, հաւաքական շաներու հանդէպ զոհո-  
ղութիւններու յօժար, հաւասարակչիս միտքով եկե-  
ղեցականներ:

\* \*

Զեկուցումը մեզի կը հաղորդէ, թէ 1917ի համա-  
գումարին մէջ երեւան եկած են երկու հոսանքներ  
կուսակրօնութեան հարցին հանդէպ: Այդ հոսանքներէն

մին կուսակրօնութեան ջնջումին կողմնակից է, նկա-  
տելով զայն ռանդեական երեւոյք, եւ ուխտարժութիւնը  
անխուսափելիք: Միւսը կուսակից է կուսակրօնութեան  
պահպանումին, պնդելով, թէ ուխտազրժութիւնը չը-  
կրնար իբր հիմք ծառայել անոր ջնջումին, սա պատ-  
ճառաբանութեամբ թէ սեռային անհաւատարմութիւն-  
ներ և ամուսնական ուխտազրժումներ տեղի կ'ունենան  
նաեւ ամուսնացեալ քահանաներու և աշխարհական-  
ներու շարքին մէջ: Աւելորդ է ըսել, թէ վերջիննե-  
րուն այս պատճառաբանութիւնը չափազանց խախուս  
է, որովհետեւ չունի ո՛չ օրինական, ո՛չ կրօնական և  
ո՛չ ալ բարոյական հիմք: Մէկուն գործած ոճիրը չը-  
կրնար իբր չքմեղանք կամ արդարացում ծառայել ու-  
րիշի գործած ոճիրին, երբ կուսակրօնին ուխտազրժու-  
թիւնը, անխուսափելիք է, սեռային կազմախօսական  
տեսակետով, հետեւաբար և բնական, մինչ ուրիշնե-  
րունը դիպուտածական է, և բացառիկ: Միւս կողմէն  
պէտք է նկատի ունենալ, թէ երկու գասակարգերու  
մէջ գործուած ուխտազրժութիւնները, իրենց հե-  
տեւանքներով, օրինական տարբեր կանոններու հե-  
թակայ են: Կուսակրօնին գործած չնութեան պատիքը  
կարգազրկութիւնն է Շահապիվանի ժողովի կանոննե-  
րուն համաձայն (14), մինչ չնացող աշխարհականին  
պատիքն է (3): «Լշտամբանք օգտակար իսուքով, ծո-  
ծով, և տուգանքով»: Եկեղեցականը օրինակելի  
տիպարը պէտք է ըլլայ ժողովութզին: Անոր անբարո-  
յութիւնը համայնական զայթակլութիւն մը կը ծնցը-  
նէ: Բաց աստի, եթէ աշխարհականներու չնութեան  
պարագան մէկ տա հաղար է բաղզատմամբ ժողովուրզի  
թիւին, կուսակրօններու պարագան 98<sup>0</sup> է, այսինքն  
թիւին զրեթէ ամբողջութիւնը: Աշխարհականներու  
մէջ ամուսնական ուխտազրժութիւնը բացառութիւն  
մըն է, մինչ կուսակրօններունը հասարակաց անզիր

օրէնք։ Բայց դժբախտաբար 1917ի Համազումարը, հիմուելով վերջիններուն անհիմն պատճառաբանութեան վրայ, որոշեր է պահել կուսակրօնութիւնը։ Սակայն, քանի որ Զեկուցումը հրապարակ կուգար 1937 Օգոստոս 1ին, վեհափառ Հայրապետի կոնդակին հետ, պէտք էր որ անոր հեղինակները մեզի հաղորդէին, թէ որոշման թուականէն քսան տարի վերջն ալ միեւնոյն համոզումը ունի՞ն թէ ոչ կուսակրօնութեան պահպանումի ջատագովները։ Մեզի համար կարեւորը ու է, թէ նոյն իսկ կուսակրօնութեան պահպանումի ջատագովները, առանց բացառութեան, կ'ընդունին, թէ կուսակրօնին ուխտագրժութիւնը անխուսափելի է։ Զայս խոստովանելով հանդերձ կուսակրօնութիւնը պահպանել ուղել, կը նշանակէ պոռկութիւնն ու սեռացին անբարյութիւնը նուիրականացընել կրօնքի ձեռքով։

Միևնոյն ժամանակ կը տեղեկանանք, թէ կուսակրօնութեան պահպանումի կուսակիցները կը ներկայացընեն երկու հակառակ կարծիքներ կամ սկզբանքներ, անոր պաշտօնի կիրարկութեան օրինական կերպին չուրջ։

Առաջինը կուսակրօնին համար կը պահանջէ կըրթական բարձր զարգացում, և առաջնորդ ընտրուելու պորագային, անոր բնակութիւնը վանքի մը մէջ, ուր պէտք է զբաղի, համաձայն իր հակումներուն և ընդունակութեան, գիտութեամբ և գեղարուեստով։ — Այս մեթոսը, սակայն իր հետ կը բերէ կարգ մը անյաղթելի դժուարութիւններ։ Այսօր մեր առաջնորդական թեմերու մէկ մեծ տոկոսը կը գտնուի արտասահման, ուր ո՛չ վանք գոյութիւն ունի, և ոչ ալ վանք հիմնելու պէտք ու հնարաւորութիւն կայ։ Եւ ինչի պիտի ծառայէին այդ ստեղծուելիք վանքերը, քանի որ վանքերն ալ անտառակութեան որչեր դարձած են։

Մնոնք կը պատասխանեն «որպէսզի անոնց շրջապատին մէջ կուսակրօն եպիսկոպոսը պարապի», իր հակումներուն եւ ընդունակութեան (շատ առաջգական են այս բառերը) համաձայն, ԳիծՈլիթէԱՄբ և ԳԵՂԱԲ-ՈՒԵՍՈՎԸ։ — Մեր ազգը պէտք չունի բնաւ գիտութեամբ և գեղարուեստով պարապող կուսակրօն առաջնորդներու։ Առանց կուսակրօնութեան ուխտին ալ մենք կրնանք ունենալ մեր գիտուններն ու գեղարուեստագէտները։ Մեր առաջնորդները գիտութեան և գեղարուեստի մարդն ըլլալէ առաջ ու աւելի, պէտք է ըլլան մարդը Աւետարանին, մարդը որ իր մէջ մարմնացընէ Հայութեան և Հայ Եկեղեցիին նուիրման ողին, հովուել գիտնալու անհաջող և արդար խղճմը-տանքը, մէկ խօսքով Ազգին ու Եկեղեցիին մարդը։ Եկեղեցիին պաշտօնը գիտութիւն և գեղարուեստ քարոզել չէ, այլ կրօնք և բարոյական, իրենց արդիացած ձեւին մէջ։

Մենք կուգենք ունենալ գիտակից ու պարտաճանաչ Եկեղեցականութիւն մը, որ իր մէջ մարմնացընէ կրօնքին ներշնչած նուիրումի սէրը, Հայ Ազգային Եկեղեցիի կազմութենէն բզիսած ժողովրդապետական ողին, որ ինքնամուսաց անձնուիրութեամբ նոյնանայ ժողովուրդին հետ, իւրացընէ անոր ցաւերը, ներշնչուի անոր տառապանքէն, որ իր կուրծքին վրայ զգայ ժողովուրդին սրաի զարկերը, և ըստ այնմ կատարէ իր պաշտօնը։ Կը շշանք հայ Եկեղեցականութեան ժողովրդապետական ողիի պէտքը, որովհետեւ ուստահայ Եկեղեցականութիւնը, կազմուած պոլոմենիայի ազնուապետական դրութեան կազմակարով, հակասութիւն մը կազմած է միշտ բազգաւածմամբ թուրքահայ եկեղեցանանութեան սահամանագրական-ժողովրդապետական կոչումին (\*): Առաջինը ժողովուրդին հետ իրը Տե՛

(\*) Այս մասին դիտողութիւն մը բած և ս 1913ի «Ամերիկանայ Տարեցոյց»ին մէջ, (էջ 75):

վարուած է, մինչ երկրորդը իրը ծառայ; Մենք կ'ու-  
զենք եկեղեցականութիւն մը, որ գիտնայ ծառայել  
ժողովուրդին, քան աիլել:

Երկրորդը աւելի բանաւոր կը թուի ըլլալ իր առաջարկներուն մէջ։ Ան կ'ուզէ, որ կուսակրօնը, համաձայն վաղնջուց կանոններու, վանք քաշուի և իրաւունք չունենայ ո՛եւէ առաջնորդական կամ հասարակական պաշտօնի, կատարէ միայն ձեռնադրութիւններ, և զիաղղի կամ զեկավարողի հանգամանքով հսկէ եկեղեցի հոգեւոր մատակարարութեան, խորհուրդներ ու գաղափարներ թելագրէ քահանաներուն, ո՛չ թէ իշխողի այլ բարեկամի և օժանդակի հանգամանքով։

Ըստ իս կուսակրօնութեան պահպանումին ջատագով երկու հոսանքներէ և ո՞չ մին տրամաբանական կը թուի ըլլալ, երբ կը պնդէ, թէ վկուսակրօն հոգեւորականութիւնը անհրաժեշտ է եկեղեցւոյ գոյութեան պահպանումին համար։ Զի՞նք գիտեր, թէ անոնք ո՞րպիսի առւեալներու և փաստերու վրայ հիմնած են իրենց այս համոզումը։ Մենք պէտք է որոշապէս ըստնք, թէ ինչ որ անբանական է, ինչ որ հակաբնական, գայթակղեցուցիչ և անբարոյական է, չկրնար եկեղեցիի գոյութեան պահպանութեան օժանդակիլ։ Կուսակրօնութիւնը չկրնար բացառութիւն մը կազմել այս օրէնքի շրջանակին մէջ։ Անիկա իբր հակաբնական կազմութիւն, քայլքարիչ ոյժ մը միայն կրնայ ըլլալ։ Եւ եկեղեցի մը, որ իր բարոյական գոյութեան պահպանութիւնը կը յանձնէ բնականէն ուխտագրժութեան նախասահմանուած կուսակրօններու, ատով իսկ ինքը գինքը դատապարտած կ'ըլլայ քայլքայումի։ Միթէ մեր եկեղեցիի երէցներուն և կրօնաւորներուն, — ամէնքն ամուսնացած — առաջին սերունդները նուա՞զ գիտակցութեամբ, նուա՞զ կորովով և անձնուբացութեամբ պաշտպանեցին եկեղեցիի գոյութիւնը հայր-

ծանքներու մէջ, և անուղղվայ իշխաններու հանդէպէ Միթէ նուա՞զ ապահով է Անգլիան եկեղեցիի գոյութիւնը, ամուսնացեալ եկեղեցականութեան մը ձեռքին մէջ։ Միթէ նուա՞զ պահպանուած են բողոքական յարանուանական եկեղեցիներ, ամուսնացեալ քարոզիչներու ձեռքին մէջ։ Մեր եկեղեցիի և եկեղեցական կազմակերպութեան տեւականութիւնը կախումն ունի, նախ ամուսնացեալ եկեղեցականութեան մտաւոր մակարդակի բարձրացումէն, և անոր գործունէութեան ասպարէգին ընդլայնումէն, երկրորդ կարգապահութեան ողիէն։ Եկեղեցին գուրկէ է հեղինակութիւնէ։ և հեղինակութեան կորուսաը մննք կը պարտինք կուսակրօնութեան ապրած անկանոն կեանքին, և անոր ցուցադրած անձնական օրինակին։ Ի՞նչ հեղինակութիւն կրնաք սպասել հիւանդ մարմինէ մը։ Պէտք է կենդանացընել բունը, ճիւղիւն հիւթաւորելու համար։ Անձնական օրինակը ամենէն պերճախօյ քարոզն է հեղինակութիւն և կարգապահութեան ովկ ստեղծելու համար։ Եւ ցարդ կուսակրօնութեան ցուցադրած անձնական օրինակը գայթակղական եղաւ և քայլքայիշ։ Ուստի անսնք, ուշ կ'ուզեն սկեղեցիի գոյութեան պահպանութեան հիմ ծառայեցընել կուսակրօն հոգեւորականութիւնը, եկեղեցիի բարոյական գոյութեան փացցումին միայն աշխատած կ'լան։

կուսակրօնութեան դրութեան ջնջումին համոզուած պաշտպան մը ըլլալով հանգերձ, սկզբունքի տեսակէտով վնասակար չեմ գտներ հասկացողութիւն (comprromis) մը կուսակրօնութեան պահպանութեան համակիրներուն հետ, կանխաւ վստահ ըլլալով, թէ ուշ կամ կանուխ անոնք ալ պիտի յանգին իմ համոզումներուս; Ուստի ես ալ իրենց հետ պիտի ըսեմ պահ

մը . պահպանենք կուսակրօնութիւնը հետեւեալ պայշաններով .

1. — Կուսակրօններու ձեռնադրութեան ատեն կատարելիք ուխտը պէտք է ըլլայ ծաւանակառու ուխտ, որ պիտի տեսէ այնչափ ատեն, որչափ ատեն անոնք կրնան դիմանալ ժուժկալութեան և ողջախոհութեան : Այն վայրկեանէն, երբ մարմնական բնական ցանկութիւնը կը խօսի իրենց մէջ, և ժուժւալութեան կեանքը կը գառնայ անտանելի, պէտք է անոնք ազատ ըլլան իրենց կուսակրօնի ուխտէն, և ամուսնանան, և իբրեւ ամուսնացեալ քահանայ պաշտօնավարեն և կեղեցին մէջ : Կուսակրօնութեան այսպիսի ուխտ մը արգէն ընդունուած էր սարկաւագներու համար, Անկիւրիոյ ժողովին (313—315) կողմէ (կան. 10րդ):

2. — Ուխտի տեւողութեան ընթացքին կուսակրօններ պէտք է ապրին վանքերու մէջ, մաքուր և քրիստոնէավայել կեանքով և պարապին ինքնազարդացման, կրօնական, բարոյական, կրթական իմաստափական, և եթէ կ'ուզէք զիտական և զեղարուհնաւական ուսումնասիրութիւններով :

3. — Կուսակրօններու արգիլել եկեղեցական-աշխարհական ամքն աեսակ պաշտօնավարութիւն (առաջնորդական, պատրիարքական, կաթողիկոսական) թողարք որ այդ պաշտօններուն կոչուին մի միայն ամուսնացեալ եկեղեցականներէ արժանաւորագոյններու :

Կրնանք այս որոշման յանդիլ անմիջապէս, եթէ իրապէս եկեղեցիի բարեկարգութիւնը տիրական նպատակն է եղած մեր մէջ, որովհեաեւ կուսակրօնութիւնը, վերջամուտ սովորութիւն, գաւանական հարց մը նը, այլ բարեպաշտական և կարգապահական, իր էուչէ, այլ բարեպաշտական և կարգապահական, իր էութեանը մէջ : Եկեղեցին չկրնար տարբեր դիրք, տարբեր կեցուածք որգեզրել ամուսնացեալ եկեղեցականը կեցուածք ամուսնացեալ որբունքութեան որբունքուներով :

Թիւնն ու աստուածագիր հանգամանքը ընդունուած է, զայն քրիստոնէական խորհուրդներու կարգը գասելով : Կաթոլիկ եկեղեցիին մէջ կուսակրօնութիւնը, կարգապահական ահսակէտով պէտք մը գարձաւ, մասնաւանդ այն օրէն, երբ Պապերը քաղաքական ինքնակալութեան կամ վեհապետութեան ձգառումներ ունեցան : Առանց ասոր թիրեւս անոնք կուսակրօնութիւնը պարտաւորիչ ընելու պէտք իսկ պիտի չը զգային : Մեր կաթոլիկոսները իրենց գիրքին մերմամբ, չվարակուեցան քաղաքական այդ հիւանդութենէն, և ասով իսկ պէտք չունեցան բնաւ կուսակրօններու անձնուէր և կարգապահ բանակին :

Այսպիսի պայմաններով ընդունուած համախոնութիւն մը վերջնապէս պիտի լուծէ կուսակրօնութեան լինելու կամ չը լինելու հարցը : Վասահ ըլլանը, թէ երէկի և այսօրուան կուսակրօններէ շատեր այդ ասպարէզը մտած են . ո՛չ թէ կրօնական կոչումով (vocatio), այլ մտած են վախնալով ընտանեկան պատասխանաւուութիւններէ, մտած են շահու և փառամիրութեան գոհացումի համար : Փակեցէք կուսակրօններու առջեւ շահու ասպարէզը, խորտակեցէք իրենց փառամիրութեան վերելքին սանդուխը, ասէք անոնց ձևոքէն իրենց վայելած այսօրուան առանձնաշնորհումները, և պիտի տեսնէք, թէ կուսակրօնութիւնը, իր հմայքէն մերկացած, հետեւող պիտի չունենայ այլ եւս :

Արգէն ամուսնացեալ եկեղեցականութեան եպիսկոպոսական աստիճանի բարձրացումը ո՛չ հակաքրիստոնէական է և ոչ հակառաքելական : Նոր կտակարանի թուղթերուն մէջ կը կարգանք, թէ եպիսկոպոսը «պէտք է մեկ կնօց երիկը եղած ըլլայ (\*)»: Անցողաբար ըսենք,

(\*) Առամելական այս պատուիին զործադրութիւնը բանտեսուած է յանախ, նոյն իսկ երխուներութեան առա-

թէ առաքելական այս յանձնարարութիւնը հետեւողութիւն մըն է եզիպատական հին սովորութեան, բայ ուրում, ինչպէս կը դրէ Դիոսոր Սիկիլիացի, «եզիպատացիներու մօա քահանաները մէկ կնոջ հետ միայն կ'ամուսնանային», մինչ եզիպատացի ուրիշ քաղաքացիներ կրնային ունենալ այնչափ կին, «որչափ ուզէին»: Քահանային զէպի եպիսկոպոսացում բարձրացումը հաւականական ալ չէ, քանի որ առաջին գարերու բոլոր հայ եպիսկոպոսները ամուսնացած էին:



Չին դաւերուն: Եւ գտնուած են բազմակին եկեղեցականներ, ու նոյն իսկ եպիսկոպոսներ: Նիկիոյ ժողովին մէջ այս պարագային ակնարկելով էր, որ Պաֆնոս եպիսկոպոս կ'ըսէր. «...պէտք է բաւականանալ, որ բահանաները այլ եւս չամուսնանան համաձայն հին օրենքին, որ կ'արտօնէ բազմաթիւ կիմեր»: Մինչեւ Ե. դար, տակաւին կան երկիին եպիսկոպոսներ, ինչպէս ցոյց կուտայ Լեռն Մեծն Պապի (440—461) մէկ կոնդակը:

Է.

## ԿՐՈՆԱԿԱՆՆԵՐՈՒ ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆԸ

Կուսակրօնութեան հարցին հետ պէտք է ուսումնասիրել նաև հայ եկեղեցականութեան մտաւոր մշակոյթի և բարոյական գաստիարակութեան, կամ «Հայ եկեղեցականութեան ցենզի իմադիրը»: Բարեկարգութեան ձամբուն վրայ հրամայական պէտք մըն է մշակուած, զարգացած, իր կոչումին ու պաշտօնին իրապէս արժանի ու գիտակից եկեղեցականութեան մը զոյսութիւնը: Պաշտօնին հմայքն ու արդիւնաւորումը կախումն ունի պաշտօնէին արժանիքէն: Եւ մենք շատ հեռի ենք այդ հոգեւոր պաշտօնեան ունենալէ: Եկեղեցի մը, թէ իսկ ըլլայ բարեկարգեալ, առանց արժանաւոր պաշտօնէի, անխօս արձան մըն է, որ կրնայ արուեստին մասնագէտները հրապուրել, բայց ո՛չ ամբողջ ժողովուրդ մը: Եւ որովհետեւ ժողովուրդի մեծ զանգուածն է, որ կենդանի եկեղեցին կը կազմէ, պէտք է անոր մէջ արթէնցընել իր հաւատին գիտակցութիւնը, իր եկեղեցիին սէրը, և անոր նուիրելու խանդնու շունչը:

Խօսելով մասնաւորապէս թուրքահայ եկեղեցականութեան մասին, պէտք է ըսել. թէ եթէ Արմաշի Դպրեվանքը (1889—1915) գոյութիւն ունեցած չըլլար, եկեղեցականութիւնը, մասնաւանդ կուսակրօն եկեղեցականութիւնը, հասած պիտի ըլլար մտաւոր և բարոյական սնանկութեան մը վերջին աստիճաններուն:

Աշըքեան Պատրիարք հեռատեսօրէն լաւ գուշակած էր այս պարագան, երբ Դպրելանքի բացման ծրագիրը մշակեց : Դպրելանքն էր, որ իր կարծ տեւողութեամբն իսկ նոր կենսունակութիւն, նոր ողի, նոր ներչնչում, և նոր ըմբանումներ պատուաստեց ծիսապաշտ կրօնաւորութեան գոսացած արմատին վրայ, և տակաւին այսօր իսկ անոր չունչն է, որ կ'ոգեւորէ կուսակրօնութիւն և հայ եկեղեցականութիւն կոչուած կմախքը և Եւ այդ բարերար փոփոխութեան ծնուցիչներն եղան Օրմանեանի մը աշխատութեան տոկուն և յարատես ողին, և Դուռիւնի մը լուրջ խառնուածքը պահպանուականութեան մէջ իր ազատ ողին, անոր սկեպտիկ ժպիտը, և մաքուր նկարագիրը, անոր իմաստասիրական քննագատութեան առողջ սկզբունքը :

Եթէ մեր Հայ Ազգ, Եկեղեցին պիտի նկատենք, իր կրօնական գաւանեանքէն անկախաբար, մէկը աղային-ընկերական կարեւոր ազգակներէն, ըստու համար զիսաւորը, եթէ զայն պիտի նկատենք կորիզը մեր ընտանեկան կեանքին ու գործունէութեան, ընդունինք, թէ կրօնական առաւել կամ նուազ կասկածելի հմտութիւն մը, թեթեւ կանխապատրաստութիւն մը բաւական չէ ո՛եւէ եկեղեցականի համար կարենալ արժանապէս կատարելու իր հովուական պաշտօնը և կար ժամանակ մը, երբ Ս. Գիրքն ու եկեղեցիի առջնութիւն էր արժէք մը տալու եկեղեցականին : Ժողովը բաւական հոգեբանութեան կրած լուրջ ըրջափոխութիւնն ու գիտական, ընկերական, իմաստասիրական քննադատութեան ստեղծած նոր մթնոլորտը այլ եւս պարտաւորիչ գարձուցած են բազմազան և մեթոտիկ հըմտութեան մը պէտքը եկեղեցականին համար : Երբ ժողովրդական անհատներ իրենց զարգացումի զննազանութեամբ, և իրենց հմտութեան իսորգով աւելի

բարձր աստիճանի մը վրայ կը գտնուին, քան զիրենք առաջնորդելու կոչուած եկեղեցականը, այս վերջինը այլ եւս մեռած պէտք է նկատել նոյն այդ ժողովուրդին համաւ : Ոնիկա կրնայ ի պատօնէ (professionnel), ծիսակատար մը ըլլալ, բայց ո՛չ խրատառ, տիպար հովիւ մը : Մեր այսօրուան քահանաներու և վարդապետներու այս դասակարգին կը պատկանի : Տգիտափառ և պորտարոյն եկեղեցականներու այս կազմով կարելի չէ կենդանացընել եկեղեցին, հետեւաբար և ժողովուրդը :

Ինչպէս կ'ըսէ Զեկուցումը, անհրաժեշտ է, որ Հայ Ազգ, բարեկարգեալ եկեղեցիի նոր եկեղեցականութիւնը զինուած ըլլայ Ընորագոյն գհաւութեամբ, ունենայ փիլիսոփայական և քրիստոնէական լայն աշխարհահայեցք : Նա հիմնականորէն ծանօթ պիտի լինի ներկայ բնական գիտութիւնների, իմաստասիրական և սոցիալական գիտութիւնների եղբակացութիւններին, ուսումնասիրած լինի քրիստոնէական կրօնի հիմնական սկզբունքները, և այն իր կեանքի առաջնորդ և զեկավար ճանաչէ : Նոր հոգեւորականութիւնը կարողութիւն պիտի ունենայ ըմբռնելու իր ժամանակաշրջանի ողին և ուղղութիւնը պիտի հասկնայ, թէ ո՞ւր է զնում ընդհանուր շարժումը, և իրեն յանձնուած նաւի զեկը այնպէս ուղղէ, որ նաւը խաղալիք չը դառնայ ժամանակի տարբեր հոսանքներին, Եւ ահա այս նպատակին ծառայելու համար նոր հոգեւորականը պիտի ունենայ բարձրագոյն կրթութիւն՝ ընդհանուր և մասնագիտական բնոյթ կրող :

Բնականաբար կրօնականներու յատուկ կրթական այս ծրագիրը կարելի պիտի ըլլայ գործադրել աստիճանական յառաջացումով : Պէտք է ամենէն առաջ բանաւ և կազմակերպել այդ կրթութեան յատուկ կ'ար-

ժարանները էջմիածնի, երուսաղէմի և Անթիլիասի  
մէջ, ուր, իբր զանքեր, կը գտնուին անոնց նախա-  
նիւթերը, մասնագիտական բարձրտպոյն կրթութիւնը  
թողլով համաշխարհային համալսարաններու ։ Վատահ  
ըլլանք, թէ կուսակրօնութեան ջնջումը, և աշխարհիկ  
եկեղեցականութեան առջևու, դէպի վարչականնութեա-  
գետական ասպարէզները տանող ճամբուն վրայ քաշ-  
ուած պատուարներուն վերացումը, պիտի դիւրացընն  
այս կրթական ծրագրին գործադրութիւնը ։ Առանց ա-  
սոր հողմազացներու դէմ պայքար մը պիտի ըլլայ մեր  
մզածը, ապարդիւն և անօգուտու Մինչեւ գպրոցներու  
հիմնարկութեան և կրօնակրթական ծրագրին գործա-  
դրութեան ձեռնարկը, մենք կրնանք օգտագործել զա-  
նազան գաղութներու մէջ ապրով, մասամբ եկեղեցա-  
կան կոչումին պատրաստուած, մտաւոր զարգացումի  
տէր երիտասարդները, որոնք ցարդ հետի մնացած են  
հայ եկեղեցականութենէ, խրաչելով կուսակրօնութեան  
գրութենէն, և խորչելով քահանայական ասպարէզի  
սահմանափակութենէն ։ Այս պարագային, սակայն,  
պէտք է ծայրացել ուշագրութիւն ընել ընտրութեան  
գործին մէջ, նկատի ունենալով անոնց նկարագիրը,  
ուսումնասիրելով եկեղեցականութեան յօժարութեան  
անոնց շարժառիթները, կամքի ու յարատեւութեան  
աստիճանաչափը, որպէսզի նոր յուսախարութիւններ  
չունենանք, և որպիսզի նոր «խաչագողներ» մուտ չը  
գտնեն հայ եկեղեցիր փարախին մէջ ։

Եկեղեցականութեան կրթական մակարդակին  
բարձրացումին և անոր անկախ և անաչառ գործու-  
նէութեան հետ կապ ունի նաեւ անոր ապրուստի միջոց-  
ներուն նկատառութիւնը ։ Մօտ քառասուն տարիներ  
առաջ իմ յօդուածներովս շեշտեցի քահանայական ամ-  
ստթաշակի ստիպողականութիւնը ։ Այն առեն ինձի  
ընդդիմադիր ունեցայ միայն Մելքիսեդեկ եպս. Մու-

րատեանը, և «ԾՈՇԻՒԿ Թէ ՆՈՒԷՐ» վերնագիրը կրող  
վիճարանական յօդուածներով պատասխանեցինք իրա-  
րու, երկու հակառակ թեզեր պաշտպանելով ։

Համոզումս նոյնը կը մնայ այսօր ալ ։ Եւ չեմկար-  
ծեր, թէ այսօր պիտի գտնուի հայ մը, ըլլայ եկեղե-  
ցական թէ աշխարհական դասէն, ո՞յ ուզէ հակառակի քահանաներու յատկացուելիք ամսաթոշակի սկզբուն-  
քին ։ Արդէն այդ սկզբունքը գործադրութեան գրուած  
է գաղութներու մէջ, ուր քահանաները կը պաշտօնա-  
վարեն որոշ ամսականով ։ Եւ եթէ ընդունդուի ա-  
մուսնացեալ եկեղեցականութեան զիրքի և տսաթիճանի  
բարձրացումը, և ընդլայնումը իր գործունէութեան  
ասպարէզին, ամսաթոշակի այս հարցն ալ ինքնին մը-  
տած կ'ըլլայ բանաւոր լուծման մը ճամբուն մէջ ։



Նախնական եկեղեցիներ մէջ երկու խորհուրդներ միան գոյութիւն անէին, մկրտութիւն և հաղորդութիւն: Դարերու ընթացքին անոնց թիւը հետզհատէ բարձրացաւ հօթնի, որոնցմէ մին է ամուսնութիւնը:

Հին ատեններ ամուսնութիւններ կնքնուած են երեքտարբեր տեսակներով. 1.— Իր բնական դաշինք, այր ու կնոջ միջն, տեւական կամ ժամանակաւոր հանգամանքով: 2.— Իր բալամական-ընկերական դաշինք, որուն վաւերացուածը կուասր քաղաքային ո՛ւոէ պաշտօնատուն, և ծանօթ էր բալակային ամուսնութիւնը: 3.— Իր կրօնական դաշինք, մեհեանի կամ եկեղեցին չըշանակին մէջ, իրաւասու պաշտօնեայի ձեռքով: Հեթանոսութեան անծանօթ չէր կրօնական ամուսնութեան տեսակը, և այս սովորութեան հետեւանքով էր, որ մեր ամուսնութիւն (marriage) բառին համազօր, յոյները գործածեցին քելոս բառը, «Կրքագան արարութիւն» նշանակութեամբ:

Հոգիմայիցիներու մէջ ալ երեք տեսակ ամուսնութիւններու հնթարկուած էր, բայց այդ պարագան չկրնար իրը հիմք ծառայել ամուսնութիւնը դասելու խորհուրդներու կարգին: Առաքելական չրջանի նախնական եկեղեցին Խորհուրդ (μητέρε—sacrament) բառը երբեք չը դորժածեց իր այսօրուան նշանակութեամբ: Եկեղեցւոյ հայրենէն Օգոստինոս եղաւ առաջին մարդը, որ այսօրուան նշանակութիւնը տուաւ անոր, զրիլով: Խորհուրդը ուրիշ բան չէ, եթէ ոչ «Տեսանելի նեան, անտեսանելի ընորհին»: Այս պատրիկը (354—437) հմուտ միտք, և ծանօթ հեթանոս կրօններու խորհուրդներուն և փիլիսոփայութեան, իր հասուն տարիքին բրիստոնէութիւնը ընդունելով, խորհուրդներու մարդքիստոնէութիւնը ընդունելով, խորհուրդներու մարդքին մէջ, Քրիստոնէութեան պատուասեց հեթանոս միտքն ու հասկացողութիւնը: Տերուուղիանոսի համար

(\*) Հեթանոս Հռոմը կրօնական ամուսնութիւնը կը զլանար հասարակ ժողովուրդին եւ սրուկներուն: Բիւզանդիոնի քրիստոնայ կայսերներ, աւանդապան հոռվամական նին հեթանոսական սովորութիւններու, մինչեւ Թ. դար արգիլեցին սրուկներու կրօնական ամուսնութիւնը. անոնք բալակային պակով միայն կ'ամուսնանային: 1095 բուականին Ալեքսիս Կոմենեսոս կայսր վեցուց այդ արգելքը:

թեամբ (usage) ամուսնութիւն, որ տեղի կ'ունենար առանց ուեւէ պաշտօնական արարողութեան, վկաներու առջեւ, ամուսնացողներու յայտարարութեամբ:

Ամուսնութեան ընական և ընկերական դաշինքը գանագան զիմայեղումներ կրեց դարերու ընթացքին և տարբեր ժողովուրդներու մօտ հազմակնութենէ էվպի բազմայրութիւն, հայրապետութենէ մայրապետութիւն, և յաճախ ալ ընտանեկան յարկերու աակ և օրինաւոր կիներու կողքին հարճերու գործածութիւն: Ամուսնական կեանքի մէջ, մանաւանդ քաղաքակիրթ ժողովուրդներու համար, այսօրուան ընդունուած դրութիւնը քրիստոնէական միակնութիւնն է, որուն հետզհետէ յարիլ սկսած են մահմէտականներէ շատեր: Այսօրուան կ'ըսենք, որովհեաեւ երկար տարիներ քը քրիստոնէութեան մէջ ալ բազմակնութեան դրութիւնը դոյութիւն ունեցաւ, մերթ ընդ մերթ, և տարբեր տեղեր, անչուշտ ասանց կրօնական իշխանութեան հաւանութեան և վաւերացումին: Մեծն կարողոս բազմակին էր, ինչպէս նաեւ ուրիշներ: Դեռ Ժ. դարուն, Խամսայի Մելիքներէ ոմանք բազմակին էին: Իմ Ստանայի առաջնորդութեանս ընթացքին Ամսնոսի գիւղերուն մէջ հանգիպեցայ Մարաշցիներու, որոնք երկին էին: Ամերիկայի Խթան նահանգի Մորմոնները բազմակին էին, մինչեւ Միացեալ Նահանգներու միանալնին:

Անցողաբար ըսենք, թէ Հայ ժողովուրդին մէջ ալ դոյութիւն ունեցած է աեսակ մը քաղաքային ամուսնութիւն: Կար ժամանակ մը, երբ մեր մէջ ալ երկրորդ ամուսնութիւնը ներելի չէր, և անոնք, որ իրենց կիներուն մահէն վերջ հարկադրուած էին ամուսնանալու, պարաւորուած էին տեսակ մը քաղաքային ամուսնութիւն կատարել, քանի որ կրօնական պատկը կը զլացուէր իրենց, և քահանաւ-

ներուն արգիլուած էր այդպիսի պատկներուն ներկայ գանուիլ:

Ամուսնական կեանքի հետ սերտ առնչութիւն ուն նին երկու հարցեր: Հաս կամ Պորտ և Ամուսնապատճեմ: Նինի կինդիրը եկեղեցին ուղած է լուծել ձիւղա-

համարի գրութեամբ, ազգականութիւնը բաժնելով մարտինի արենակցութեան, և խնամիւթեան, կնքահայրութիւններու: Ճիւղահամարի հաշուական գրութիւնը կաթնեղբայրութեան ըման բարոյական ազգութիւններու: Ճիւղահամարի հաշուական գրութիւնը փոփոխութիւններու հնթարկուած է դարերու ընթացքին, պէտքերու համաձայն: Ընդունինք, թէ ընթացքին, պէտքերու համաձայն: Ընդունինք, բաղադրամարի ամուսնութիւններու սովորութեան ծագւան, հասաւի խնդիրը նոր կրնայ նկատուիլ: Մարգիկ երկարացիր ամուսնացած են իրենց ամենամօտ ազգականներուն, նոյն իսկ իրենց գոյրերուն հետո: Այս էր սոներուն, նոյն իսկ իրենց գոյրերուն հետո: Այս էր սոներունը Եգիպտոսի մէջ, Պաղսմեանց շրջանին, և կէսոփատրա իր եղբօր հետ ամուսնացած էր:

Որոշ ցոյց տալու համար ժամանակի ընթացքին համազահամարի մէջ կատարած փոփոխութիւնները համառօտիւ և պատամական կարգով յառաջ կը բերենք մառզային կամ ազգայնացած հին կանոններուն տրամադրութիւնները:

1.— Ա. Առաքելոց կանոններէն ՅՅրգը Կ'արգիլէ ամուսնութիւնների մէջ կարգի կանոնը (23) կարգիլէ մէկը ամուսնութիւններու հետ, կամ հակադարձաբար, երկու եղբայրներու հետ:

2.— Բարսեղի կանոնը (23) կարգիլէ մէկը ամուսնութիւններու հետ, կամ հակադարձաբար, երկու եղբայրներու հետ:

3.— Աշտիշամափ Ժողովը (ՅՅՅ) իր առաջին կանոնով կարգիլէ նախարարներուն ամուսնութիւնը մօտաւոր ազգականներու հետ, առանց ըսելու թէ որո՞նք են այդ մօտաւոր ազգականները:

4.— Շահապիվանի ժողովը կ'արգելէ ամուսնական քեռորդին, եղբօրորդի, հօրաքրոջ, մինչև չորրորդ աստիճանի ազգականի հետ (13):

5.—Պարտաւի ժողովը (771) հինգերորդ աստիւծանի ամուսնութիւնը կ'արաօնէ, «ցչորրորդ զարմ» ամուսնութիւնը արգիլելով (16):

6.—Սիսի Փողովը (1243—1246) հաթներորդ ամառանութիւնը օրինաւոր կը նկատէ, «վեց ծննդովք հեռացեալ յազգականութենէ» (7):

7.— Ծնորհալի իններորդ աստիճանէն սկսեալ օ-  
րինաւոր կը նկատէ պատկը, երկու կողմէն չորսական  
հաշուելով։

Սիսի ժողովին ճիւղահամարի որոշումը իր ոյժը  
պահեց մեր մէջ, իրքիւ «հօթը պորտի» դրութիւն, և  
վերջին գորկը շարունակեցին անոր զործադրութիւնը  
զրբթէ նոյնութեամբ:

Այս փոփոխութիւններուն մէջ նկատելի է էտ մը կայ, որուն պէտք է անդրադառնանք: Թէպէտ Շահաւալիվանի ժողովը երբորդ ճիւղի ամուսնութիւնը օրինաւոր հաշուկեց, բայց նկատ՝ լով, թէ նահապետական կենցազով ապրով բազմանդամ ընաանիքներու մէջ համեմատաբար մօտաւոր ամուսնութիւնները կրնային գոյթակղական հետեւութիւններ ստեղծել, Պարտաւութիւնը ինչպէս տեսանք, չորրորդ ճիւղի բարձրացոց ամուսնութեան կարելիութիւնն ու օրինաւորութիւնը: Մակայն, երբ քաղքենի կեանքը նահապետական տուններու բազմանդամ բնակցութիւնը խորտակեց, և անգամներու բաժանումով (որդիներ՝ հօրմէ, կեց, և անգամներու բաժանումով) հորմէ, և կը սպասուէր որ եկեղեցին վերագանձար Շահապիւր վանի ժողովի որոշումնիւ: Հակառակը պատահեցաւ, ասկայն: Հետզհետէ աւելի խստացան արգելքները, մինչև որ ժողովրդական արտոնչները հարկադրեցին

Կաթողիկոսը, որ իր 11 նոյ. 1922, և համար 645 Հայրապետական կոնդակով նոր փոփոխութեան ենթարկէ ճիւղահամարի գրութիւնը, և հիմք գնէ արենակցական 5րդ, և խնամիական չորրորդ ճիւղերու աշմուսնութեան օրինաւորութեան:

Հաստ իս ամուսնութիւնան մէջ հասի խնդիրին. Վրայ  
ալէտք է նայիր աւելի առողջապահական հանգաման-  
քով, ինչպէս Գէորգ Դ. Կաթողիկոսի պատկի կանոն-  
ներուն, (հրատարակուած 1875ին) 23րդը կը զրէ, թէ  
արենակիցներու և մերձաւորներու ամուսնութիւնը  
արգիլած է եկեղեցին, «քանզի և ըստ Փիդիքական  
պայմանաց, առողջութեան ի վեաս յոյժ համարի որդո-  
ւոց և սերնդաց նոյցա»: Սա ստոյդ է, թէ հեռաւոր  
խաչառումներով կատարուած ամուսնութիւնները շատ  
աւելի առողջ սերունդ արտադրած են: Ամէն պարա-  
գայի մէջ, սակայն, պէտք է Շահապիվանի Ժողովէն  
ընդունուած երրորդ ճիւղի ամուսնութիւնն դրութիւնը  
կիրարկել այսօր ալ:

Ամուսնութեան զաշինքին մէջ նկատողութեան  
առնուելիք պարագաներէն ամենէն կարեւորը ամուս-  
նանալ ուզող զոյզերուն ֆիզիքական, մտաւոր և բա-  
րոյական առողջութեան անհրաժեշտութիւնն է: Մարդ-  
կութիւնը ֆիզիքական և բարոյական անկումի շրջան  
մը սկսած է բոլորել չնորհիւ այն սերունդին, որ ծնած  
է տարափոխիկ հիւանդութիւններէ վարակուած զոյ-  
զերու ամուսնութենէն: Բնկերական ոճիր մը պիտի  
ըլլար, արտօնել ամուսնութիւնը ախտաւոր անհատ-  
ներու, որոնք հիւծախտաւոր, ֆրանկախտաւոր, ոճ-  
րագործ, լուսնոտ և ապուշ զաւակներ պիտի տան ցե-  
ղին ու մարդկութեան:

Եթէ չեմ սխալիր, մեր ազգային կեանքի շրջաւնակին մէջ տառչին անդամ ես եղայ, որ պարտաւորիչ ըրի բժշկական վկայական մը, ամուսնական վկայական

տալէ առաջ (\*): Առաջին օրերուն մեծ հզաւ ընդպիւմութիւնն ու գայթակղութիւնը այս նորութեան հանդէպ, որ իմ ըմբռնումով անհրաժեշտութիւն մըն էր տալին և սերունդին մաքրութիւնը ապահովելու հաշցեղին և սեկայն ժաղովութզը սախպուեցաւ տեղի տալ մար. և սեկայն ժաղովութզը սախպուեցաւ տեղի տալ մեր անխափառ համոզումներուն առջեւ: Անհրաժեշտ է պահպանել այս սկզբունքին ուժգնութիւնը, կարենալ պահպանել ապահովելու համար սերունդներու առողջութիւնը:

Անցողաբար ըսկնք թէ այս խնդրոյն արմատական լուծումին սկսաւ ձեռնարկել Հիթլէր Գերմանիոյ մէջ, ապաշտօնապէս ամլութեան ենթարկելով բռլոր այն անհամար սկզբունքին խորը ամբարած են հատները, որոնք իրենց մարմինին խորը ամբարած են մտաւոր, բարոյական և ֆիզիքական հիւանդութիւններու տարափոխիկ սերմերը:

Ամուսնական կեանքի մէջ ստեղծուած ամենամեծ կնճռութիւնը ամուսնալուծումի (divorce) հարցն է կարակից պարագաներով: Հարցը միջազեղած, իր յարակից պարագաներով: Հարցը միջազեղած, այսօր: Երբ ընաանեկան գային հանգամանք առած է այսօր: Երբ քարոյականի և կրօնական համոզումի գիտակցութիւնը անկարող կ'ըլլար շարունակական և տեւական ներնը, գաշնակութեան մէջ պահելու ամուսիններու կեանքը, անհրաժեշտ էր խորհիլ խաղաղութիւնը վրդովող խռովութեան պատճառներուն և անոնց գարմանումի միջութեան վրայ: Վաղընչուց ժամանակներէ ի վեր այդ ջոցներուն գիտաւորը նկատուած է ապահարզանը կամ ամուսնալումի:

Մովսիսականութեան մէջ ապահարզանի ուռութիւնը սովորական էր և կը կիրարկուէր: Պարսիկներու մօտ ամուսնալուծումը կը կատարուէր էրկան կամքով և կարգադրութեամբ նոյն իսկ պարզ քմահաճոյքի մը և հետեւանքով, առանց լուրջ պատճառի: Ուսէ քաղա-

քական կամ կրօնական հեղինակութիւն չէր միջամտեր այդ արարողութեան, որ կը կատարուէր կարդ մը պայմանադրական ձեւերով, և այր ու կին կը բաժնուէին իրարմէ: Հովվմէական սահմանադրութեան մէջ ամուսնալուծում պահանջելու իրաւունքը ունէին երկու կողմերն ալ: Շնութիւն, ամլութիւն, նկարագրի անյարմարութիւն (incompatibilité d'ameute) պատճառներ էին ամուսնալուծման: Հովվմէացիներ կրօնական ամուսնութիւններու լուծումին համար պարտաւոր էին զիմել diffaréation կոչուած ձեւական արարողութեան. քաղաքային ամուսնութիւններու լուծումին համար անհրաժեշտ էր ներկայանալ գատարան, և վկաներու ներկայութեան յայտարարել ամուսնալուծումը: Իսկ սովորութեամբ ամուսնութիւններու մէջ, ամուսնալուծում կատարած ըլլարու համար էրիկը պէտք էր կնոջը վերադարձնել անոր բերած օժիտը, եթէ ամուսնալուծման պատճառը շնութիւն չէր, և ամուսնալուծումը կատարուած կ'ըլլար, առանց վկայի, առանց իրաւասու պաշտօնէի, առանց յայտնի ձեւակերպութիւններու:

Քրիստոնէական եկեղեցիներու մէջ ամուսնալուծման հարցին օրինական լուծում մը կարենալ տալու համար, պէտք էր ճշգկէ, թէ 1.— Ո՞րն էր այն անհատը կամ հաւաքական մարմինը, որ իրաւասութիւնը պիտի ունենար ամուսնալուծման որոշումը տալու, կամ հաստատելու այդ որոշումը. 2.— Ի՞նչ են այն օրինական շարժափիթները, որոնք հիմ պիտի ծառայէին ամուսնալուծումի: 3.— Որո՞նք են ձեւակերպութեան եղանակները, որոնք պէտք է կատարուէին ամուսնալուծում ձեռք բերու համար:

Եկեղեցին հիմուելով աւետարանական սա սկզ-

(\*) Տես մեր «ՀՈՎԻԻԻՆ ԽՐԱՏՆԵՐԻ», էջ 58:

բունքին վրայ, թէ «զոր Աստուած զուգեաց մարդ մի՛ մեկնեսցէ», երկար տաեն կառչած մնաց ամուսնութեան անլուծելիութեան գաղափարին, գոնէ սկզբունքն այդ սկզբունքը զործադրելի չկրցաքով, որովհետեւ այդ սկզբունքը զործադրելի չկրցաքով, քանի որ անհատներ իրենց կիները կը թողըլլալ, քանի որ անհատներ իրենց կիները կը թողըլլալ, և կը վերամուսնանային, հոգ չէ թէ պղծութիւնը: Նախնանկատուած ըլլար երկրորդ ամուսնութիւնը: Նախնանկան եկեղեցին ամուսնալուծումը կ'ընդունէր մարմար, նաև բաժանումի (séparation du corps) ձեւին տակ, հական բաժանումի (Ա. Կորնթ. է. 3. հետեւելով Պօղոսի պատուէրին (Ա. Կորնթ. է. 3. 10—12): Կաթոլիկ եկեղեցին սոյն սկզբունքը կը պաշտպանէ ցարդ, հոգ չէ՝ թէ զանազան ժամանակներ Պապանէ ցարդ, հոգ չէ՝ թէ զանազան ժամանակներ կատարած ըլլան, բացառապերը ամուսնալուծումներ կատարած ըլլան, բացառապերը, իշխաններու և թագաւորներու վրայ, և արտօնած անոնց երկրորդ ամուսնութիւնը:

Քրիստոնէական միւս բոլոր եկեղեցիները ընդունած են ամուսնալուծումի սկզբունքը, իրենց վերապահնելով անոր գրգավատճառներուն և օրինական ձեւականութեան ճշգումի գործը:

Յոյն Օրթոսոք եկեղեցին կանուխէն ի վեր ունեցած է իր ամուսնալուծումի օրինագիրքը: Հոն անեցած է իր ամուսնալուծումի պատճառ նկատուած են, իշխանութեան մուսնալուծումի պատճառ նկատուած են, իշխանութեան մէկին կամ միւսին կողմէ անդէմ գաւազըութիւն, մէկին կամ միւսին մէկ մէկու անձի հաւատարմութիւն, զաւաճանութիւն մէկ մէկու անձի հաւատարմութիւն, զաւաճանութիւն, յիմագէմ, կասկածելի մեղապարտ յարաբերութիւն, յիմագէմ, կասկածելի մեղապարտ յարաբերութիւն, յիմագէմ, կրօնափոխութիւն, չնութեամբ զաւապարբութիւն, անկարողութիւն, լքում, գանակոծում, տութիւն, անկարողութիւն, եւայլն: — Այս մանրամասնութիւննուսութիւնները ցոյց կուտան, թէ Յոյն եկեղեցին ամուսնալուծման օրինագիրքը, թարգմանուած հայերէնի, ուսումնասիրուած ամբողջական գործ մըն է:

Դժբախտաբար Հայ Ազգ. եկեղեցին, սկիզբէն ի վեր սովորութիւններով կառավարուած, պէտք եղածին

չափ ուշադրութիւն չէ դարձուցած ո՛չ միայն ամուսնալումի հարցին, այլ և ամբողջ կանոնական և ժող վական կազմակերպութեան գործին: Նախնական եկեղեցին տնօրինած էր, որ տարին երկու անգամ ընդէ. ժողով գումարուի, քննելու, լուծելու և կարգադրելու տեղական ամէն կարգի վէճերը: Մեր մէջ այդ ժողովները տեղի չունեցան կանոնաւորապէս, և դատական խնդիրներու քննութիւնն ու կարգադրութիւնը յանձնուեցաւ թեմական եպիսկոպոններու, որոնք ի պահանջել հարկին, համաձայն Շահապիվանի ժողովին 16րդ կանոնին, ժողովի կը հրաւիրէին քահանաները, ազատ գատաւորները, այսինքն ազնուականները, և կը վարէին դատական գործերը:

Շահապիվանի ժողովը, որ առաջին անգամ ըլլալով լրջօրէն զբաղեցաւ եկեղեցականներու և աշխարհականներու կենցաղի մաքրութեան հարցով, ամուսնութիւններու կողմէ օրինական պատճառ ցոյց կուտայ 1. չնութիւն և հոգեկան ու մարմնական արտառ (4 կանոն), և ամլութիւն (5): Բայց տարօրինակ է, որ նոյն Շահապիվանի ժողովը կ'ընդունի նաեւ առանց օրինական պատճառի ամուսնալուծումները, բաւականանելով տուգանքի և ապաշխարութեան ենթարկել յանցաւոր կողմը, և յետոյ արտօնել անոր վերամուսնութիւնը: Ահա այդ կանոնին բովանդակութիւնը. «Եթէ մարդը շնարարոյ է, և ուրիշ կնոջ վրայ աչք ունի, և կ'արձակէ զաւակ ունեցող կինը, առանց պոռնկութեան եւ մարմնոյ արասի, այն ատեն անիկա պարաւոր է բաժնել ամէն ինչ, կիսել կնոջ հետ հաւասար, զաւակ, տուն, հող, ջուր: Կինը իրաւունք ունի ամուսնալու, պայմանաւ որ իրեն բաժին ինկած կէս գոյքերը արքունի գանձարանին տայ...» Եւ եթէ այդ կնաթողութենէն վերջ, տարին շրացած ուրիշ կին մը կնաթող մարդուն կայ, կինը ուրկանոց զրկին...» (4): Այս

կանոնը ցոյց կուտայ, եթէ տարին լրանալէ վերջ առ  
մուսնանայ այսպիսի կնաթող մարդ, իր ամուսնու-  
թիւնը պիտի նկատուի օրինաւոր:

Նոյն իսկ չենք գիտեր, թէ շարունակ աւարառու-  
թեան և առեւանգումի ենթակայ Հայաստանի մէջ իս-  
լամական և քրոական ասպատակութիւններու միջո-  
ցին առեւանգուած հայ կնոջ մը էրկան հանդէպ հին-  
ատին ի՞նչ վերաբերում կ'ունենար եկեղեցին: Միայն  
Դուինի Դ. Ժողովը (648), իր եօթներորդ կանոնով կը  
գրադի պատերազմներու ատեն գերի արուած երկու-  
սեփի անհատներու ամուսնական հարցով, և գերու-  
թեան թուականէն սկսեալ մինչեւ եօթը տարի կա-  
տարուած ամուսնութիւնները ապօրէն կը հոչակէ: Եւ  
եթէ եօթներորդ տարին գերի ամուսինը վերագառնայ,  
իրաւունք ունի իր կնիկը պահանջելու, մերժումի-  
պարագային նոր ամուսնութիւն կնքելու իրաւունք կը  
տրուի, ապաշխարութեամբ:

Բայտ իս Շահապիվանի Ժողովին կողմէն ցոյց արուած  
ամուսնալուծումի օրինական պատճառները ո՞չ բաւա-  
կանաչափ յստակ են (մարմական և հոգեկան արատ ?),  
և ո՞չ ալ բաւականաչափ լայն, կարենալ հարթելու  
համար ժամանակի և նոր պարագաներու ծնունդն եղող  
ամուսնական կնճռոտութիւնները: Կանոններն ու օ-  
րէնքները պէտք է ըլլան չափազանց մեկին ու յստակ,  
որպէս զի տեղի չը տան մեկնաբանութիւններու և կտ-  
մայականութիւններու: Քրիստոնէութիւնը ցարդ մեա-  
ցած պիտի ըլլար իր նախնական պարզութեանը մէջ՝  
եթէ իր զիրքերը պէտք ունեցած և ենթարկուած  
չըլլային աստուածաբաններու քմահամ և զարտուղի-  
մեկնութիւններուն, որոնք նախնական բնագիրներու  
իմաստը ձեւագեղծեցին, և երեւան բերին հետպհաէ  
նոր կրօն մը, նոր Քրիստոնէութիւն մը, որ հինին  
հետ ո՞ւէ ներքին պէտք չունի: Եկեղեցի մէջ գոյու-

թիւն ունեցող գաւանական և ծիսական տարակարծու-  
թիւնները, բազմաթիւ աղանդներն ու հերձուածները  
արդինքն են եղած այդ մեկնաբանութեան:

Մեղի պէտք եղած ամուսնալուծումի օրէնքները  
պէտք է ըլլան ո՞չ միայն յստակ, այլ և լիակատար  
բոլոր մասերով, կարենալ այսօրուան պէտքերուն գո-  
հացում տալու համար: Հոգ չէ՝ դէպի ետեւ նայինք,  
դէպի Շահապիվանի և ուրիշ ժողովներ, բայց չմոռ-  
նանք, թէ անցեալի հանդէպ մեր յարգանքը պէտք չէ՝  
մեզմէ գողնայ վաղուան հանդէպ մեր պարտականու-  
թեան գիտակցութիւնը: Հետեւաբար ամուսնալուծու-  
մի օրինագիրք պատրաստելու պաշտօն ունեցող Յանձ-  
նախումբը ո՞չ միայն պէտք է նկատի առնու երէկի  
ժողովական կանոնները, այլ և այսօրուան ապրուած  
պարագաները, ցուցագրուած իրողութիւնները և վաղ-  
ուան հաւանականութիւնները կամ կարելիութիւն-  
ները:

Ցարդ մեր եկեղեցին մէջ սովորութեամբ և գործ-  
նապէս ընդունուած ու կիրարկուած ամուսնալուծումի  
օրինական պատճառներն են եղած, ամուսնական ան-  
հաւատարմութիւն կնոջ կողմէ (ինչո՞ւ ո՞չ երկու կող-  
մէ). Կրօնափոխութիւն (ո՞չ գաւանափոխութիւն),  
խելագարութիւն (հաստատուելէ վերջ թէ անբուժելի  
է), լքում ընտանեկան բարկի (որոց ժամանակ), ան-  
կարողութիւն, քրէական յանցանքով գատապարտու-  
թիւն, մշտնշնական աքսոր: Ասոնց վրայ պէտք է  
աւելցընել նկարագրի անյարմարութիւն:

Ամուսնալուծումի պարագային պէտք է ուշա-  
գրութեամբ նկատի առնուած ըլլան անչափահաս զա-  
ւակներու զիրքն ու կացութիւնը, և որոշապէս ճշշ-  
գուած այն իրաւասութիւններն ու պարտականու-  
թիւնները, զոր անոնց հանդէպ պիտի ունենան ա-  
մուսնալոյն կողմերը:

Կը մեայ ճշդել հարցը, թէ ո՞վ է որ պիտի զատէ ու վճռէ ամուսնալուծումները, և ո՞վ պիտի հաստատէ և գործադրէ տրուած վճիռը։ — Արեւելեան երկիրներու մէջ (Պաղեստին, Իրաք, Լիբանան, Սիւրիա, Եգիպտոս), պետական կազմին զիրկը դեռ մասսամբ պահպանուած են եկեղեցական առանձնաշնորհումներէ ուժանք, որոնց վրայ հիմնուած, կրօնական հիմնարկութիւններ ամուսնալուծումներ կը կատարեն եկեղեցական չրջանակի մէջ, և քաղաքային իշխանութիւններ այդ ամուսնալուծումները կ'ընդունին իբր քաղաքային օրինաւոր աւելեր։ Այս հիման վրայ էր, որ զեռ մինչեւ երէկ Պոլսոյ Պատրիարքարանի վարչական շրջանակին մէջ Դատաստանական Խորհուրդներ կը քննէին ամուսնական խնդիրները և իրենց տեղեկագիրները կը ներկայացընէին կրօն. Ժողովին, որ իր կարգին կը վճռէր կամ կը մերժէր ամուսնալուծումը, և իր վճիռը կ'ենթարկէր Վեհ. Կաթողիկոսին վաւերացման։ Յարդ այս է սովորութիւնը, որ կը գործադրուի կիլիկիոյ կաթողիկոսութեան սահմաններուն և վերոյիշեալ երկիրներու մէջ։

Այսօր, սակայն, ուրիշ երկիրներու մէջ կացութիւնը փոխուած է բոլորովին։ Ռուսիոյ և Թուրքիոյ մէջ դադրած են գոյութիւն ունենալէ կրօնական առանձնաշնորհումները, և ամէն ինչ աշխարհականացած վիճակով անցած է կառավարութիւններու և Քաղաքապետութիւններու ձեռք։ Պարսկասաան իր երկու դրացիներու ուղղութեան ճամբուն հետեւիլ սկսած է արդէն։ Բաց աստի տարագրութիւններու հետեւանքով ցրուելու դատապարտուած հայութեան 95 առ հարիւր տոկոսը կը բնակի այնպիսի երկիրներու մէջ, ուր կրօնական առանձնաշնորհում գոյութիւն չեն ունեցած, և ուր նոյն իսկ առանց քաղաքայինի կրօնական ամուսնութիւնները ապօրէն կը նկատուին։ Այս պարա-

գային, եթէ մենք ուզենք հետեւիլ մեր հին սովորութեան, կրօնական ամուսնալուծում մը վաղը նկատի պիտի չառնուի։ Եւ թերեւս պիտի գանուինք կարգ մը պարագաներու առջեւ, ուր քաղաքային գատարանը ամուսնալուծում պիտի վճռէ, երբ կրօնականը պատճառ մը պիտի չգտնէ ամուսնալուծման, և հաշադրածարար :

Այս կնճռոտութիւններէն խուսափելու միակ միջոցն է ընկունիլ կրօնական և քաղաքային ամուսնութեան կրկնակ դրութիւնը։ Այս ընկունելութիւնը իր ետեւէն կը բերէ երկրորդ մը, որ է ճանչնալ քաղաքային գատարաններու կողմէն արուելիք ամուսնալուծման վճրուններու օրինաւորութիւնը։ Այս պարագային մեզի կը մնայ աշխատաիլ, որ քաղաքային գատարաններ բարեացակամութիւնը ունենան, հայերու ամուսնալուծումի պարագային, առաջնորդուիլ այն մեր աղգային օրէնքներէն որոնց վրայ հիմնուած, եկեղեցին ամուսնալուծումի իր վճիռը պիտի տար։ Այսպէսով եկեղեցին գոնէ մասամբ յարգել տուած կ'ըլլայ իր հոգեւոր և բարոյական հեղինակութիւնը օտար գատարաններու առջեւ։

Մէկ խօսքով, ամուսնութեան և ամուսնալուծումի աշխարհականացումը իրեւ կատարուած իրողութիւնընդունած ըլլալու հարկադրանքին առջեւ կը գրանուինք։ Արդէն մենք 1920ին, երբ «Արեւելեան Մամուլք» մէջ կը հրատարակէինք մեր «Եկեղեցի Եւ Պետութիւն» յօդուածաշարքը, և մասամբ վերլուծեցինք եկեղեցականացած կարգ մը իրաւասութիւններ, զրեցինք. «Իմ անձնական կարծիքս է, որ եկեղեցական իշխանութիւնը հրաժարի իր լսագաթիւ ստորոգելիներէն. . . եթէ կ'ուզենք համընթաց քաղել մարդկային յառաջդիմութեան և քաղաքակրթութեան հետո։ Եւ ամուսնական խնդիրը մէկն է քաղաքական իշխանու-

թեան փոխանցելի հարցերէն : («Արեւելեան Մամուլ»  
1 Սեպտ. 1920, 2336): Եւ այլուր կը գրէինք. «Եկած  
է ժամանակը, որ հայ եկեղեցական իշխանութիւնը  
ընկրկում մը ունենայ, իրաւաբանական ահսակէտով,  
դէպի իր կոչումին և իրաւասութեան հին ու բնական  
սահմանները, վերստին գտնելու համար իր կոչումին և  
կրօնական նպատակներուն արժանի գործունէութեան  
դաշտը» : (Եկեղեցի Եւ Պետութիւն, է. «Ա. Մամուլ»,  
19 Սեպտ. 1920, թիւ 2352):

---

Յ.

## ՏՈՄԱՐԱԿԱՆ ՀԱՐՑ

---

Տոմարի փոփոխութեան հարցով էջմիածին զբա-  
րազած է 1918ին, և նոյն իսկ այս առթիւ շիման մէջ  
գանուած է Ռուսական Սինոդին հետ : Զենք գիտեր,  
թէ ի՞նչ եղած է այդ բանակցութեան արդիւնքը, և  
թէ ի՞նչ դրապատճառներ հարկադրեցին էջմիածինը,  
այդ խնդրով զբաղելու : Սա սոյզ է, սակայն, թէ  
էջմիածին հարկադրաբար ինքզինքը պարտաւոր զգաց  
իւրացընելու նոր Տոմարը, Ռուսիոյ նոր վարչաձեւի  
հեղինակներուն կողմէ անոր գործածութիւնը պաշտօ-  
նապէս ընդունուելէ վերջ : 1922ին Ռուսաց Պատրիար-  
քապէս ընդունուելէ վերջ : 1923 նոյ. 9ին, համար 349 Հայրապետական  
կոնգակով Կաթողիկոսը նոր Տոմարի գործածութեան  
ընդունելութիւնը կը յայտաբարէ, և 1924ի էջմիածնի  
ըրացոյցը կը պատրաստուի նոր Տոմարի գրու-  
թեամբ :

Կատարուած այս իրողութիւններու ընթացքին,  
Ռուս Պատրիարքը, Օրթոսոքսութեան ամենակարիւոր  
մէկ հատուածին Գերագոյն պետի իր հանգամանքով,  
հետեւելով Յոյն Պատրիարքի հետքերուն, յանկարծ  
վոլք-ֆաս մը կ'ընէ իր որոշումին մէջ, և կը վերա-  
գառնայ հին առմարի զբութեան : Եւ ահա գժուարու-  
թիւնները կը սկսին ծայր տալ Ռուսիոյ քրիստոնեայ  
զրացի ժողովուրդներու միջեւ, մանաւանդ Զատկա-

կան տօնակատարութեան առթիւ։ Միեւնոյն ժամանակ Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը իր աւանդական արարողական իրաւունքները կարենալ պահպանելու պատրուակով կառչած կը մնայ հին տօմարի գործածուեան սովորութեան։

Տոմարական այս շփոթ կացութիւնն ալ, մանաւանդ իր այսօրուան պարզած հանգամանքով, պէտք է նկատողութեան առնուլ, կարենալ մեր վերջնական ուղղութիւնը ճշգելու, և ջնջելու համար ի զօրու եղող տօմարական զրութեան երկուութիւնը։

Բայտ իս տօմարական այս խնդիրը պէտք է քննել կրկնակ պայմաններու տակ։ Այդ պայմաններէն մէկն կրկնակագրական ճշգրտութիւնը, և միւսն է Երուսաղէմի ազգային աւանդական իրաւունքներու պահպանութիւնը և Ռուս ու Վրացի ժողովուրդներու հետ մեր յարարերութիւնը։

Որոշ է, թէ ամէն ազգ ու երկիր իր յատուկ տօմարը ունենալով հանգերձ, հարկ տեսաւ իւրացընել Յուլեան Տոմարը (\*), եկեղեցական տօներու համընթացութիւնը պահպանելու համար։ Յուլեան Տոմարի ժողովուրդներու շարունակուեցաւ Քրիստոնէական բործածութիւնը։

(\*) Հին Տոմարը կոչուած է Յուլեան, մի միայն Յուլիոս Կեսարի օրով կազմակերպուած ըլլալուն համար. լիս Կեսարի օրով կազմակերպուած ըլլալուն համար. մինչ, ըստ ումանց, աւելի ուղիղ պիտի ըլլար կոչել Պրեմին, ուրովինեւ այդ Տոմարը կազմուած էր արդեն Պրոմեսու Եպիփանի ձեռքով, Եպիփանի կրօնական-սօնական արարողութիւններու համար։ Հաւ անաբար Կղեկան արարողութիւններու համար. Հովով կազմակերպուած ըլլալուն Կեսար, պատրայի Հռովմ բնակութեան միջոցին Յուլիոս Կեսար, անկի ազդուած, տոմարական գործին ձեռնարկեց, եւ այդ գործը յանձնեց Եպիփանի առաջադիմ առաջադիմ, Սոյի-յենի, որ մասնաւորապէս Հռովմ հրաւիրուեցաւ։

Դոր եկեղեցիներու մէջ։ 1582ին Գրիգոր Ժ.Պ. Պատ, տոմարագիտութեան հմուտ անձերու հետ խորհրդակցութեամբ, երբ աւսաւ, թէ Նիկոյ Ժողովէն սկսեալ 1250 տարուան ընթացքին 10 օրուան տարբերութիւն մը յառաջ եկած է, և այդ տարբերութիւնը դարբերու ընթացքին բազմանալով կրնայ վերիվայրումներ ըստեղծել եկեղեցական տօնակատարութիւններու մէջ, տասն օրի յաւելումով նոյն տարւոյ Հոկտ. 5ը 15ի վերածեց, և այդպէսով հիմը դրաւ նոր Տոմարին։ Նոր Տոմարը գործադրութեան դրուեցաւ կաթոլիկ եկեղեցին մէջ, մինչ Արեւելեան ո՛չկաթոլիկ եկեղեցիները կառչած մնացին հինին։

Կ'ընդունինք, թէ Գրիգորեան Տոմարն ալ զերծ չէ ժամանակագրական սխալներէ, բայց իր ժամանակաշափութեան զրութեամբ առաւելութիւններ ունի հին վրայ, և իր հաշուական մեթոսով համեմատաբար աւելի կատարեալ է քան հինը։ Այս յարաբերական կատարելութիւնն ինքնին բաւական զօրաւոր պատճառ մըն է նոր Տոմարին գործադրութիւնը պարտազրել տալու համար մեզի։ Զէ՛ կարելի զիտական ճշշմարտութիւն մը զոհել Կրօնական և ազգային նախապաշտումներու։ Արդէն կատարուած իրողութեան մը առջեւ կը գտնուինք. տասն և հինգ տարիներէ ի վեր եջմիածին ինքնազլուխ պաշտօնականացուցած է նորին գործածութիւնը, և ալ մեզի համար անկարելի է վերաբառնալ հին տօմարի գործածութիւնն։ Եւ Երուսաղէմի Հայ Պատրիարքութիւնը պէտք չէ որ բացառութիւն մը կազմէ այս մարզին մէջ։ Երուսաղէմի մէջ անոր աւանդական իրաւունքները պահպանելու համար պէտք է տօնաւուն մը գտնել, նոր հասկացողութիւններու զալով զանազան գաւանութեանց պետերուն հետ, Անգղիական կառավարութեան միջնոր-

կան սքեմ գոյութիւն չէ՝ ունեցած բնաւո՞թիստունեայ բոլոր եկեղեցիներու մէջ եկեղեցականներու հասարա- կաց զգեստ մը միայն կար, վերադիուն, որ հաւանա- բար հին սեմական ժողովուրդներէ ժառանգուած վեր- ջանացութիւն մըն է, և զոր ցարդ կը կրեն բոլոր ազգերու և կրօններու կրօնականները, անխտիք, մա- նաւանդ Արեւելքի մէջ։ Կար ժամանակ մը, երբ աշ- խարհականներն ալ նոյն վերարկուն, նոյն նիւպին (Կարնեցոց բառով քալոկան) կը հագնէին, գոյզն փո- փոխութեամբ։

Արդէն հայ եկեղեցականի զգեստի մասին որոշ հը-  
րահանգ, որոշ ծանօթութիւն զոյութիւն չունի հայ  
եկեղեցական կանոններու մէջ ալ: Միայն Դուքինի ժո-  
ղովին (555) և Ներսէս Կաթողիկոսի անունով ծանօթ  
37 կանոններուն 12րդը կ'ըւէ: «Զինուորի զգեստ հագ-  
նիլ եւ Եկեղեցականներու շարքին կանցնիլ չե՛ կարելի.  
Եկեղեցականները խահանայական տարապով պետք է ըլլան»:  
Բայց ի՞նչ էր այդ քահանայական տարապը և հ՞րբ մը-  
տած է մեր մէջ անոր զործածութիւնը. այս մասին սարու-  
բան մը չենք գիտեր: Որոշ է, թէ Քրիստոնէական տ-  
ուածին դարերուն, առաքեալներ ու իրենց յաջորդները  
եկեղեցական զգեստ կրելու սովորութիւնը չունէին:  
Երբ զգեստի զանազանութեան պէտքը զգալի եղած է,  
Արեւելիան ժողովուրդներու սովորութեան համաձայն  
զործածուած վերաբիուին սեւ զոյն առուած են և զայն  
յատկացուցած եպիսկոպոսին, ի նշան սուլդի: Մանի-  
քեցիները և նովատեանները ընդհակառակն ճերմակ  
քեցիները կը հազնէին, և երբ դիտողութիւն կ'ըլլար  
վերաբիու կը հազնէին, և երբ դիտողութիւն կ'ըլլար  
իրենց, կ'ըսէին. «ինչո՞ւ ձեր եպիսկոպոսները սեւ  
երկար զգեստ կը հագնին. ո՞ւր հրամայուած է այդ»:  
Երկար և սեւ զգեստի գործածութեան սովորութիւնը  
կ'երեւի հին ըլլալ բոլոր քրիստոնեայ եկեղեցիներու  
մէջ, և հայերու համար հին, զոնէ մինչեւ Դ—Ե. դար:

Որովհետեւ Փաւստոս կ'ըսէ, թէ ոմանք ծաղրելու համար հայ եկեղեցականները զանոնք «կանացազգես» կը կոչէին։ Այս անորոշութիւնը, և Փաւստոսի այս վկայութիւնը իրարու միացած, ցոյց կուտան, թէ եկեղեցականներու իրք սքեմ սեւ վերարկուն միայն կար։ Բաց աստի երբ Յ. Փաւստոս կը խօսի Մեծն Ներսէսի ընտրութեան մասին, կ'ըսէ անորոշ կերպով, թէ «կղերականներու հանդերձներ բերին և անոր հազգութիւն»։ Խակ երբ կը խօսի անոր թունաւորման պարագաներու մասին, կը գրէ։ «Երբ իր օթեւանը մտաւ, իր պարեգօտը հանելով, սիրտը ցոյց տուաւ»։ Ուրիմն «կղերականներու» յատուկ զգեստը պարեգօն էր, այսինքն վերարկուն։ Այս վկայութենէն յետոյ, առանց երկմանը կրնանք ըսել, թէ իրեւ սքեմ գործածուած, և Փաւստոսի բառով, կանացազգես վերարկուն չունի ազգային ո՛եւէ հանգամանք, նախաքրիստոնէական և միջազգային ըլլալուն պատճառաւ։

Քաններու զլիսարկի խնդիրը : — Ըստնք, թէ եկեղեցա-  
կաններու զլիսարկի նոյնութիւն երբեք գոյութիւն չէ՝  
ունեցած մեր մէջ։ Հայաստանի, Պարսկահայաստանի և  
Մուսահայաստանի հայ կրօնաւորները զլիսարկի զանա-  
զանութիւն մը ունեցած են, զանազան ժամանակներ ։  
Հին ատեններ հայ եկեղեցականներու կրտսը տեղական  
սովորութեան ընդունած պարզ զլիսարկն էր, զոր ժո-  
ղովորդն ալ կը գործածէր անխտիր. միայն անոր  
վրայ կը փատաէին սեւ թաշկինակ մը, ուուսակ կոչ-  
ուած, և որուն գործածութենէն ուուսակ կոչուեցան  
այն վարդապետները, որոնք, կանխաւ քահանայ, այդ  
ասպարէզը մտած էին, իրենց երէցկնոջ մահէն վերջ։  
Պոլսոյ, և չըջակայքի, ինչպէս նաեւ Թուրքահայաս-  
տանի մէջ եկեղեցականներու գործածած փակլող գըլ-  
խարկը ստեղծուած է 1846—1848ին, հին աշխարհա-  
կան խալքախներու ձեւափոխումով, և այն ալ մինչեւ

գութեամբ և կարգադրութեամբ։ Գալով Ռուսիոյ մէջ  
դրացի ժողովուրդներու հետ յարաբերութեան խնդրոյն,  
այդ պարագան նկատողութեան առնուելու չափ կարե-  
ւորութիւն չունի։ Հին Տոմարի գործածութեամբ ալ  
ժամանակին նմանօրինակ խնդիրներ ունեցած ենք Օր-  
թոսոքս եկեղեցին հետ «Ծոազատկի» առթիւ։

Ճ.

## ԵԿԵՂԵՑԱԿԱՆ ՍՔԵՄ

Զեկուցումով մեզի կը հազորդուի, թէ հայ եկե-  
ղեցականներու կրելիք սքեմի մասին ալ երկու հո-  
սանքներ ստեղծուած են ոռւսահայ եկեղեցականու-  
թեան մէջ։ Ոմանք կ'ուզեն, որ հայ եկեղեցականներ  
եկեղեցիէ զուրս աշխարհականի պարզ տարազ կրեն,  
իսկ միւսները կը պահանջեն պահպանուած տեսնել  
հայ եկեղեցականին սքեմը, սա առարկութեամբ, թէ  
ուլաւերի բնիքնում հայ ժողովուրդը սպօրել է իր նո-  
գելու հօրը նոգելու սենելով տեսնել, եւ յարգանք ու արձեկ  
տալ այդ սենմին։ Բատ իս, բաւական ծիծաղելի է  
սքեմի պահպանումին համար եղած այս պատճառաբա-  
նութիւնը։ Սքեմին «յարգանք և արժէք» տալով չէ որ  
պիտի բարձրացնենք հայ եկեղեցականութեան գիրքը  
աշխատինք, որ այդ յարգանքը վայելէ հայ եկեղեցա-  
կանը իր անձնական արժանիքով, իր մտաւոր և բա-  
րոյական յատկութիւններով, իր նկարագրով։

Այս խնդրոյն մէջ վերջնական կարծիք մը յայտ-  
նելէ առաջ, պէտք է մեզի ըսեն, թէ 1.— Ո՞րն է  
հայ եկեղեցականին սքեմը. 2.— Սքեմի ազգայնացած  
ընդհանուր ձեւ մը ունեցած ենք մեր մէջ։ Թէպէտ  
այս պահուս պէտք եղած պատմական ազգիւրները  
չունինք ձեռքերնիս, լիսկատար ուսումնասիրութիւն  
մը կարենալ կատարելու համար, բայց այժմէն իսկ  
ապահովաբար կրնանք ըսել, թէ հայկական եկեղեցա-

1914ի պատերազմի օրերուն գեռ բոլոր գաւառներու մէջ չէր ընդհանրացած : Ես հանդիպած եմ, զանազան կուսակալութիւններու մէջ ճամբորդութեանս ընթացքին, հարիւրաւոր քահանաներու, որոնք կը շարու նակէին կրել սեւ շուշտակով փաթաթուած ֆէսը իր գլխարկ : Թուրքիոյ սահմաններէն գուրս անծանօթ նոցաց նորաստեղծ փակեղի գործածութիւնը, և Ծու սահայ եկեղեցականներ թասակ կամ զամիլաբկա, և եւրոպական հասարակ գլխարկը գործածեցին վերջերս, իրենց գլուխը ծածկելու համար :

Ուրեմն, այս պայմաններու տակ հայ եկեղեցական սքեմ անունով զգեստ չկայ, զոր ուզենք պահպանել : Պիտի արժէ՞ր պահպանել հին դարերու պատկանող համազգային վերաբկուն, մի միայն ճանչնալ և յարգել կարենալու համար հայ եկեղեցականը : Պէտք է նկատի ունենալ, թէ մեր եկեղեցականութիւնը իր պաշտօնին բերմամբ գեռ երկար ատեն հարկադրուած պիտի ըլլայ թափառական կեանք մը վարելու, ծառայելու համար, իբր հովիւ, քարոզիչ, պատուիրակ, կամ իր այցելու նուիրակ, տիեզերքի ամէն կողմը ցրուուած համափիւռ հայութեան : Այդ ճամբորդութիւններու միջոցին պիտի հանդիպի երկիրներ, ուր բացարձակամիջոցին պիտի համարականի դասական սքեմը պէս արգիլուած է եկեղեցականի դասական սքեմը կրել, և երկիրներ, ուր եկեղեցականը ծիծաղելի չը դառնալու համար, հարկ պիտի տեսնէ պարզ աշխարհականի տարազ կրելու : Եւ արգէն այսօր իսկ, երբ եկեղեցական սքեմ կրելը օրէնքի ոյժը ունի, Եւրոպականները (քահանայ, վարդապետ, եպիսկոպոս) հակառակ եկեղեցական կանոններու, ստիպուած են մէկ կողմ գնել սքեմը, և աշխարհիկ զգեստ կրել, պատշաճութիւնը յարգած ըլլալու համար :

Ուրեմն, քնական անհնորութիւնն կայ եկեղեցականի հին սքեմին պահպանութեանը համար : Բայց եթէ անհրաժեշտ է եկեղեցականի մասնաւոր տարազ մը, նպատակայարմար է որդեզրել Սնգլիքան և եւ պիտպոսական եկեղեցիներու կողմէն ընդունուած եկեղեցականի պարզ և բարեձեւ տարազը, իր հակառակ օձիքով :



ԺԱՅՔ ԿԱՄ ԾՈՄԱՊԱՀՈՒԹԻՒՆ

Պահքը կամ ծոմապահութիւնը գոյութիւն ունեցած է արեւելեան բոլոր հին կրօններու մէջ, և անոնց հրահանգներուն կարեւոր մէկ մասը կազմած։ Մանութիւնքը ժողովուրդին կը պարտագրէ ծոմապահութիւն, օրէնքը ժողովուրդին կը պարտագրէ ծոմապահութիւն, և ժուժկալութիւն կիրակուրներու մասին։ Պրահմանները ծոմապահութիւն սովորութիւնը ունէին շատ կանուխէն։ Ծոմապահութիւնը օտար չէր Եղիպատացիւներուն. անոնք Խսիսի տօնը կը կատարէին ծոմի կանոնակարգութեամբ, և քուրմեր մինչեւ վեց շաբաթ կ'երկարէին այդ ծոմապահութիւնը (։\*)

Յունաստանի մէջ մարդիկ Ելեստեան տօներու կը պատրաստուէին ծոմապահութեամբ. իսկ Հոռմի մէջ Արամազդի և Սէրէզի տօներուն նոյնը կ'ընէին։

Պահեցողութեան սովորութիւնը Եղիպատացիներէն փոխանցուեցաւ ներ հրեաներուն, և այս վերջիններէն էր, որ քրիստոնեաներ և մահմետականներ ընդօրինակցին պահքը կամ ծոմապահութիւնը (jeune)։

Կրօնական ըմբռնումով պահեցողութիւնը, իբրև արարք մը անձնալիքումի, նկատուած էր, շատ կարարարք մը անձնալիքումի, նկատուած էր Աստուծմէն, նուխէն, տեսակ մը միջոց, ընդունելու Աստուծմէն,

(\*) Հաւանական է ենթարկել, թէ Քրիստոնէուրեան քոռասնորդական պահքը նևանողութիւն մը ըլլայ Խսիսի հուրմերու այս սովորութեան, բանի որ երկու պահեցն կը զուգադիմին Խսիսի եւ Յիսուսի յարաքեան տօնելուն

մեղքերուն թողութիւնը։ Հոգեկան մաքրագործումի միջոցն էր ծոմապահութիւնը։

Բարոյական ըմբռնումով, պահեցողութիւնը տեսակ մը մարմնամարզ է, որով մարդ ոյժ կ'ստանայ իշխելու իր մարմինին և նուաճելու իր կիրքերը։ Այդպէս ըրաւ Քրիստոս, իր փորձութեան պատրաստուելու համար։

Կրօնական ու բարոյական ըմբռնումներէ անկախաբար, պէտք է նկատի ունենալ առողջապահական տեսակէտը, զորանշուշն նկատի առած են կրօնքի քարոզիչները, քանի որ նոյն խակ մարդկային առողջութեան սկզբունքը օտար չէր կրօններու, և այդ առողջութեան միջոց ծոմապահութիւնը կարելի էր անխափան կատարել տալ ժողովուրդին, մի միայն կրօնական հրահմագութեան ձեւին տակ։

Պահքի, այսինքն կիրակուրներու խարոզութեան վերջամուտ սովորութեան մէջ անտեսականն ալ ունեցած է իր կարեւոր գերը։ Երբ հաղորդակցութեան և փոխանակութեան միջոցներ գոյութիւն չունէին, մարդիկ բոնապատուած էին մտածել իրենց շահուն, և ձմրան պաշարին վրայ։ Հայաստանի բարձրաւանդակին վրայ ոչխարներու ծնունդը կը զուգադիմէր միծ պահքի օրերուն. միսէն հրաժարելու, և յաջորդ ձըմբան համար կաթը պահիրի վերածելու անհրաժեշտութիւնը բնական կը դառնար։ Եւ այսպէսով պահքը ինքնարերաբար կը նուիրագործուէր, շահի և կանհանգութեան մտածումէն։

Աւելորդ է ըսկե, թէ քրիստոնէական նախնական եկեղեցին պահի բառով ծոմապահութիւն կը հասկնար։ Այսօրուան պահի տրուած իմաստն ու անոյ հրահման գութիւնը վերջամուտ են հաւասարապէս։ Կերակուրներուն մէջ խարութեան սովորութիւնը անծանօթ է հինգեղեցիին։

կանուխէն եկեղեցին մէջ ծոմապահութիւնը սահմանուած էր Զատկի տօնին պատրաստուելու համար և Այսօրուան մեր Մէծ Պահք կոչած քառասուն օրերու տեղ քառասուն ժամուան ծոմապահութիւն մը միայն գոյութիւն ունէր, իրէնիոսի վկայութեամբ (\*):

Հետզհեաէ Մէծ Տօնին յատուկ այդ պահեցողութեան սովորութիւնը ընդհանրացաւ, և ուրիշ համեմատաբար մէծ տօնինը ալ ունեցան զիրենք կանխող նախապատրաստական պահեցողութեան օրերը:

Տօնական օրերէն անջատաբար, մեր մէջ չորեքշաբթի և ուրբաթ օրերն ալ յատկացուեցան պահեցողութեան:

Եւ, սակայն, որոշապէս չենք զիտեր թէ հետզհեատէ ստուարացող պահեցողութեան այդ կարգադրութիւնները ե՞րբ սկսած են մեր մէջ, և ո՞ր եկեղեցական ժողովներու կողմէն սահմանուած է Նմանապէս մեղի անձանօթ կը մնայ թուականը, երբ պամբ բառը իրմէն մերկացաւ ծովապահութեան իմաստը, և զործածուեցաւ կերակուրներու խտրականութեան սովորութիւնը մատնանշելու համար:

Կրօնական զգացումի թուակացումին հետ, ժողովուրդը հրաժեշտ տուաւ պահքի սովորութեան, և այս զորշատ զանցառելի թիւով անհատներ կը պահենոր չատ զանցառելի թիւով անհատներ կը պահէն պահքի սովորութիւնը, այն ալ կրճատուած ձեւով պահքի սովորութիւնը, այս զանցառութիւնը ժողովրդական ընդհանրացած այս զանցառութիւնը

(\*) Այսօրուան մեր Մէծ Պահքը կը բաղկանայ ուրբաթարներէ, Առաջաւորացն ալ միասին հաշուելով: Եւ շաբաթներէ, Առաջաւորացն ալ միասին հաշուելով: Եւ արգիլուած է ինքնիշխան ըլլալու, իր վայելքի կիրքերը սանձելու առնական կարողութիւնը: Զրկումի գաղափարն իսկ անհանդուժելի դարձած է ամենուս համար: Մէկ միջոց միայն ունինք մեր անձին հշխելու, մեր ախորժակներն ու կիրքերը սանձելու կարողութեան աիրանալու համար: Եւ այդ միջոցը ծոմապահութիւնն է: Կրօններու բոլոր հիմնադիրները, բոլոր ընծայացուները, իրենց ասպարէզին թեւակոխած են ծոմապահութեան կամաւոր զրկումներէ յետոյ: Իրական մարդուն աւտէքը կը սկսի հիմնաւորիլ այն օրէն, երբ ան կը սկսի տիրանալ ինքզինքին իշխելու, ինքզինքը որոշ

աչքի առջեւ ունենալով Զեկուցումի հեղինակները կը թելազրեն պաշտօնապէս ջնջել պահքերը, և պահել միայն մէկական շաբաթ պահք Զատկի և ծնունդի տօնիրուն համար, և ուրբաթի պահքը:

Ընդունինք պահ մը, թէ պահքի կրօնական ըմբռումը այլ եւս չը խօսիր միտքերու: Ալ ոչ ոք կը հաւատայ, թէ պահքը կրնայ միջոց մը ըլլալ մեղքերու թողութեան և կամ հոգեկան մաքրագործումի:

Բայց գեռ պահեցողութեան բարոյական և առողջապահական ըմբռումը կայ ու կը մնայ, և այդ տեսակէտներէն առաջնորդուելու ենք մենք պահեցողութեան գաղափարին մօտենալու համար: Եւ այս կրկնակ պատճառներով կը խորհիմ, թէ պահեցողութեան կամ աւելի ճիշդը ծոմապահութեան համար աւելի լայն տեղ տալու ենք մանք այսօրուան մարդկային կեանքը կուրենաւորելու համար:

Այսօր մենք ու բոլոր աշխարհ պէտք ունինք բարյական մարզանի մը: Մարդիկ այսօր սամենք մը եղած են, և տարուած վայելքի ու համոյքի զգացումն է: Ամէն մտածում և աշխատանք նուիրուած են փորի գոհացումին: Բարոյական ըմբռումը տեղի տըւած է վայելումի բազմանքին: Եւ մարդ կորսնցուցած է ինքնիշխան ըլլալու, իր վայելքի կիրքերը սանձելու առնական կարողութիւնը: Զրկումի գաղափարն իսկ անհանդուժելի դարձած է ամենուս համար: Մէկ միջոց միայն ունինք մեր անձին հշխելու, մեր ախորժակներն ու կիրքերը սանձելու կարողութեան աիրանալու համար: Եւ այդ միջոցը ծոմապահութիւնն է: Կրօններու բոլոր հիմնադիրները, բոլոր ընծայացուները, իրենց ասպարէզին թեւակոխած են ծոմապահութեան կամաւոր զրկումներէ յետոյ: Իրական մարդուն աւտէքը կը սկսի հիմնաւորիլ այն օրէն, երբ ան կը սկսի տիրանալ ինքզինքին իշխելու, ինքզինքը որոշ

նպատակի մը առաջնորդելու կարողութեան : Բարու-  
յական այդ անհատականութեան սակագումին մեծապէս  
պիտի օգնէ հրամայուած, բայց կամաւորապէս գործա-  
դրուած ծոմապահութեան սովորութիւնը :

Եւ մնդառութեան չափազանցութիւնը այսօր  
տիեզերական վասառողջութիւն մըն է ստեղծած : Այ-  
սօր մարդիկ հիւանդ և՛ միայն բարյականով, այլ  
և ֆիզիքականով : Արուեստական առողջութիւն մըն է  
մեր վայելածը : Եւ մեր կրկնակ վասառողջութեան  
պատճառը պէտք է փնտոել մեր սննդառութեան և ա-  
նոր հետապնդումի չափազանցութիւններուն մէջ : Եթէ  
մեր հախնիք աւելի առողջ և զօրաւոր էին քան մենք  
այսօր, պատճառը այն է, որ անոնք իրենց ակամայ  
զրկումներու և կամաւոր ծոմապահութեան օրերը տպ-  
րեցան, և այդպէսով թոյլ տուին, որ իրենց մարմինի  
գործարանները իրենց պաշտօնը կատարեն կանոնաւո-  
րապէս : «Ընթրիքներու յաճախութիւնը, կանոնաւո-  
րութիւնն ու առասութիւնը օգտագործումէ կը գտ-  
րեցնեն պաշտօն մը, որ կարեւոր գեր մը խաղաց-  
մարդկային ցեղերու վերապրումին (survivie) մէջ, և  
այդ պաշտօնն է յարմարումը (adaptation) սնունդի  
նախական կեանքի մէջ, մարդիկ ենթար-  
պակասին : Նախնական կեանքի մէջ, մարդիկ ենթար-  
պակասին կամաց կամաւորապէս կ'ենթարկէին այդ  
փորձին : Բոլոր կրօնները պնդած են ծոմապահութեան  
անհրաժեշտութեան մասին : Մնունդէ զրկումը նախ  
յառաջ կը բերէ քաղցի զգացումը, երբեմն տեսակ մը  
ջլային դրդում, և աւելի յետոյ ակարութեան զգա-  
ջլային դրդում : Բայց միեւնոյն ժամանակ շարժման մէջ կը  
ցումը մը : Բայց միեւնոյն ժամանակ շարժման մէջ կը  
դնէ թաքուն երեւոյթներ, որոնք շատ աւելի կարե-  
ւոր են : Լիարդին շաքարը շարժման մէջ կը դնէ, ինչ-  
պէս նաեւ ենթամաշկէ ամբարներուն ճարպը, մկան-

ներուն, գեղձերուն, լիարդային բջիջներու փրոքին-  
ները (protéine): Բոլոր գործարանները իրենց սեփա-  
կան նիւթերը կը զոհեն պահպաներու համար ներքին  
միջավայրին և սրտին ամբողջականութիւնը : Ծոմա-  
պահութիւնը կը մաքրէ և կը կերպափոխէ մեր հիւս-  
կէնները» (A. Carrel. L'Homme. p. 274):

Եւ կատարուած գիտական փորձերը ցոյց տուած  
են այսօր, թէ որոշ օրերու պարագրուած ծոմապա-  
հութեամբ կարելի է ապահովել անասուններու երկա-  
րակեցութիւնը : Միեւնոյն հեղինակը երբ կը խօսի  
մարդուս երկարակեցութեան մասին, ցոյց կուտայ ա-  
նասուններու վրայ կատարուած կարգ մը փորձերու  
անյաջողութիւնը, և կը յաւելու, թէ անասուններու  
երկարակեցութիւնը չսփով մը կ'աւելնայ «եթէ փո-  
խանակ փոփոխութեան ենթարկելու բնակավայրը, ո-  
րակն ու քանակը սնունդին, մարդիկ բազմաթիւ սե-  
րունդներու ընթացքին անասունները ենթարկեն շա-  
րութեամբ երկու օր ծոմապահութեան . . . : Ուրեմն պար-  
ապահութիւնը եղբակացնել, թէ մարդկային էակներու երկա-  
րակեցութիւնը կարելի է աւելցընել նմանօրինակ վար-  
մունքով» (Նոյն, անդ. էջ 214):

Հիմնուելով գիտական այսպիսի տուեալներու վը-  
րայ հարկագրուած ենք շեշտելու, թէ

1.— Քանի որ կատարուած փորձերը ցոյց տուած  
են, թէ սնունդի կամ կերակուրներու քանակն ու ո-  
րակը ոեւէ տարբերութիւն յառաջ չեն բերեր մարդ-  
կային երկարակեցութեան վրայ, և քանի որ այսօր-  
ուան իմաստով Պահքը կորսնցուցած է իր կրօնական  
արժէքը պէտք է ջնջել պահքերը, որ տօնին հետ ալ  
կապուած ըլլան անոնք :

2.— Այդ պահքերուն տեղը գնել քրիստոնէական  
հին սովորութեամբ նուիրագործուած ծոմապահութիւ-  
նը, քանի որ անոր գործադրութիւնը ո՛չ միայն կրօ-  
նը,

նական է, այլ և առողջապահական և բարոյական, և քանի որ ան պիտի նպաստէ մեր կազմախօսական գործարաններուն, իրենց պաշտօնը կատարելու կանոնաւոր կերպով։

3.— Նոյնութեամբ պահել չորեքշաբթի և ուրաբաթ օրերու ծոմապահութիւնը, ինչ որ ալ եղած ըւլայ անոնց ծագումը։

Այսպէսով թէ՛ կրօնական, թէ առողջապահական և թէ բարոյական գործ մը կատարած կ'ըլլանք։



ԺԲ.

## ԱՍՏՈՒԱԾՊԱՇՏՈՒԹԵԱՆ ԼԵԶՈՒՆ

Ծրագրուած եկեղեցական բարեկարգութեան ձեռնարկին մէջ, նկատողութեան առնուելիք ամենակենա սական խնդիրներէն մին, Հայ Սպզ. Եկեղեցիի աստածագաշտութեան լեզուն է։

Արդէն մեր նախաբանին մէջ ըսինք, թէ ի՞նչ էր Սահակի և Մեսրոպի մած նպատակը, եկեղեցին առգայնացընելու ձեռնարկին մէջ։ Անոնք շատ կանուխէն տեսան Արշակունեաց գահին փլուզումը, երբ զեռ վերջին թագաւորը Արտաշէս, կը բազմէր անոր վրայ։ Աւ նոնք տեսան, թէ թագաւորութեան կործանումով, ազգային գոյութեան պահպանումի ուրիշ միջոց պիտի մնար իրենց ձեռք, եթէ ոչ Քրիստոնէութիւնն ու Եկեղեցին։ Դժբախտաբար եկեղեցին իր լեզուով աւար կը մնար ժողովուրդին։ 404ի հայ զրի զիւտով անոնք հայ եկեղեցիին տուին իր սեփական լեզուն, որ պիտի ծառայէր եկեղեցին մօսեցընելու ժողովուրդին, բիւրապատկելու համար անոր զիմազբութեան և գին, բիւրապատկելու համար անոր զիմազբութեան և պարելու կենսունակութեան ոյժը։ Այդպէսով եկեղեապիրեն միջոց մը կ'ըլլար ազգային ինքնազոյութեան պահպանումին։ Վարդանանց Պատերազմը ազգային հանգամանք ունէր աւելի քան կրօնական։ Յազկերտի համար Մազդէականութիւնը միջոց մըն էր, բիրտ ոյժ համար ազգդէականութիւնը միջոց մըն էր, բիրտ ոյժ, Հայ ազգութիւնը ջնջելու, իսկ Սահակի և Վարժմը, Հայ ազգութիւնը մէջ Հայ Քրիստոնէութիւնը միջոցն գանանց ձեռքին մէջ Հայ Քրիստոնէութիւնը միջոցն էր Հայ ազգի պահպանումին։ Երկու կողմն ալ միեւ-

նոյն դիւանագիտութեան հետեւեցան, միջոց միջոցի դէմ, պատրուակ պատրուակի դէմ, սա տարբերութեամբ միայն, որ Յազկերախ ձեռք գտնուած միջոցը բիրտ ոյժն էր, իսկ Սահակինը՝ համոզումին ոյժը։ Այդ ոյժը անխոցելի դարձած էր։ «Մեսրոպով կատարելագործուած գիրը և Սահակով առաջնորդուած հայ գրականութիւնը, ի սպաս գրուած հայ ազգայնացած Քրիստոնէութեան, անընկճելի ոյժ մը բերած պատուած էին Հայ քաղաքական կեանքին, որ հիմնովին խախտուած, անդամալուծուած էր Հայ թագաւորութեան անկումով։ Հայ գրականութեամբ ազգայնացած Քրիստոնէութեան խորէն, հայախօս աստուած մը, մինչեւ այն տաեն անձանօթ, ազգային ինքնազոյութեան կենսական հարցին համար, զոհոգութեան, նուիրումի, նահատակութեան կը հրաւիրէր ամենքը։ Դարուն այդ մեծ յեղաշրջումը, որուն ազգեցութեան տակ հոգիները դդրդած էին, հայ ինքնութեան կորիզը կը շինէր Հայ եկեղեցին, որ իր ազգայնացած հանգամանքով, միեւնոյն ժամանակ, կ'ըլլար հայ ոյժին անցամաքելի աղբիւրը . . .» (\*):

Այսօր, երբ մենք կ'ուզենք, բարեկարգական ճամբով իրարու մօտեցընել հայ ժողովուրդը և հայ եկեղեցին, պէտք է իրը սկզբունք ընդունինք, թէ պարագային, պէտք է իրը հետեւիլ այն ողին և ուղղութեան, որով առաջնորդուեցան մեր Ազգ։ Եկեղեցին Մեծ Հիմնադիրները։ Որովհետեւ եկեղեցի մը այն տաեն միայն լրացուած կը համարուի իր ազգային հանգամանքը, երբ մասնաւորուած դաւանական հաւատալիքի մը երբ մասնաւորուած գաւանական հաւատալիքի մը հետ, կ'ունենայ նաեւ իր սեփական կենդանի լեզուն։

(\*) Տես մեր ԲԱՆԱԽԱՅՈՍՈՒԹԻՒՆՆԵՐ Ա. Հատորի «Հայ ձգնաժամբ Պատմութեան մեջ», (էջ 313—329):

ոորդը Հայ եկեղեցին չէր կրցած գեռ ինքինքը ձերբազատել օտար ազգեցութիւններէ։ Հայաստան քաղաքական երկու մշանակներու բաժնուած էր, և այդպէսով ենթակայ կրօնական երկու ազգեցութիւններու։ Բիւզանդական բաժնին մէջ յունարէնը պաշտօնական լեզուն եղած էր եկեղեցին, իսկ Պարսկականին մէջ ասորերէնը։

Դիւրին է գուշակել թէ եկեղեցին մէջ օտար լեզուներու այդ գործածութիւնը ի'նչ գժուարութիւններ կը սաեղձէր։ Աւետարանները նախ այդ լեզուներով պիտի կարգացուէին, ու յետոյ, կամ նոյն իսկ ընթերցումին համընթացարար, թարգմանիչներ հայերէնի պիտի թարգմանէին բնագիրը և բացատրութիւններ տային անոր մասին։ Ահա այս օտար ազգեցութիւններն ու անոնցմէ ծնած անպատճեութիւններն էին, որ ներշնչեցին Մեծն Սահակն ու Մեսրոպը, լըրացնելու հայ գրիերու պակասը, և հայ ազգն ու եկեղեցին օժտելու իր լեզուին արտայայտիչ համապատասխան տառերով։ Այդ գրի գիւտն էր, որ առաջնորդեց զիրենք ժողովրդական լեզուին տալու քերականական ձեւերը, և այդպէսով կերակի Ասկեղարեան գրաբարը։ Այս աշխատանքին յաջորդեց Աստուածաշունչի թարգմանութիւնը, որովհետեւ իրենք կ'ուզէին, որ ամէն բանէ առաջ Աստուած հայերէնի խօսի հայ ժողովուրդին նետ, այս վերջինը ձերշնչելի էր համար օտար ազգեցութիւններէ, և անոր մէջ ստեղծելու խանդի ու եռանդի նոր երակներ, նոր աղբիւրներ։

Կարելի չէ՛ ուրանալ գարերու ընթացքին գրաբար լեզուին արտադրած գրական գանձերն ու ճոխութիւնները, որոնք տակաւին գրակը պիտի ապրին իրը հայ

ստեղածագործ միաքի ասառուածային արտայայտութիւնները : Ընդունինք, թէ նոյն իսկ մեր այսօրուան գրական լեզուն իր ճոխութիւնն ու յղկուած գեղեցկութիւնը մեծ մասամբ կը պարտի Ուկեղարեան լեզուի քարերար աղղեցութեանը : Բայց լեզուական այդ վսեմութիւնը, այդ ճոխութիւնը բաւական պատճառ մը չէ, որ մենք կապուած մնանք անոր մեր եկեղեցական արարողութիւններուն համար, երբ անիկա օտարացած է ժողովուրդին :

Այս ինդրոյն մէջ պէտք է նոյնն ըլլայ մեր փափաքը, մեր նպատակը Սահակի և Մեսրոպի նպատակին հետ : Այսինքն պէտք է որ Աստուած հայերէն խօսի հայ ժողովուրդին նետ : Հարց է, թէ մեր գրաբարը այսօր կարելի՞ է գործածել եկեղեցին մէջ, ու պէտզի Աստուած հայերէն խօսած ըլլայ հայ ժողովուրդին հետ : Դժբախտաբար ժխտական է ու պիտի մնայ այս հարցումին պատասխանը :

Կաթոլիկ եկեղեցին, իր ծիսական արարողութիւններուն համար կրնայ կառչած մնալ լատիներէնի : Բայց այն օրէն որ Գերմանական, Շուէտական, Անգլիական և Զուիցերիական ազգային եկեղեցիները կազմուեցան, անոնք, ամէն բանէ առաջ, պէտք տեսան ժողովրդական լեզուի թարգմանել Աստուածաշշունչն ու եկեղեցական արարողութիւնները, զանոնք հասկնալի ընելու համար ժողովուրդին, և սերտացընելու համար անոր յարաբերութիւնները Աստուածոյ հետ : Այսօր կարելի է ըսել, թէ մեր գրաբար լեզուն այնքան հասկնալի է մեր ժողովուրդին, որքան լատինածէս արարողութիւն մը գերման գիւղացին համար : Եւ աւելի առաջ երթալով, պիտի կրնանք ըսել, թէ մեր քահանաներէն ու վարդապետներէն 80 %, և եպիսկոպոսներէ ոմանք իրենց գարդացած

գրաբար մէկ բնագիրը պէտք եղածին պէս համկարութիւններն զուրկ կը գտնուին : Ուրեմն լեզուական կարողութենէն զուրկ կը գտնուին : Ուրեմն լեզուական կատարեալ է տեսակէտով ալ անհասկացողութիւնը կատարեալ է քահանային ու եկեղեցիին միջև, եկեղեցիին ու ժողովուրդին միջեւ : Կ'արժէ՞ ուրեմն ատոին կառչած մնալ : Մեր ազգային պատմութեան այս վտանգաւոր անկիւնադրձին, երբ ազգը ջարդերու, թալսնի, և տարագրութեան հետեւանքով չափազանց մտահոգիչ վիճակ մը կը ցուցաբրէ, երբ Մեր Ազգ . Եկեղեցիէն զատ յենարան չունինք, մեր գոյութեան տեւականութիւնը ապահովելու, ևս վստահ եմ թէ, եթէ այսօր Մեհակ և Մեսրոպ վերագտանային իրենց գերեզմաններէն, իրենք առաջինը պիտի ըլլային պահանջողներէն, որպէսզի Աստուած անդամ մըն ալ հայերէնին, որպէսզի Աստուած անդամ մըն ալ պիտի ստանձնի սրբազն պաշտօնը անգամ մըն ալ պիտի ստանձնէն նոր հայերէնի թարգմանելու համար եկեղեցական գիրքերը :

Ցարդ մեր հայրապետները թերացան իրենց կոչումին, իրենց պատասխանատուութեանը մէջ, թերեւս խորհելով, թէ իրենց պարտականութիւնն է անաղարտ պահպանել ինչ որ հնութիւնը կտակած է իրենց : Ու կառչեցան գրին, և մոոցան թէ «զիրը կը սպաննէ . ոզին կ'ապրեցընէ» : Անոնք աւելի լաւ գործ մը, կրօնապէս ու ազգայնապէս յիշտակելի գործ մը, պիտի ըլլային մեծ հայրապետները առաջնորդող ըրած պիտի ըլլային մեծ հայրապետները առաջնորդող իւրացընելով, և չարունակելով անոնց ազգապահ գործը, ժամանակի հրամայական պէտքերու համաձայն : Մէկ խօսքով պէտք էր ցարդ արդիացուցած ըլլային աստուածպաշտութեան լեզուն :

Այսօր գրական-ժողովրդական լեզուի երկու ճիւղաւորումներ ունինք արեւելահայ և արեւմահայ, կամ թրքահայ և ուռսահայ բարբառներ : Աստուապաշտու-

թեան լեզուն արդիացընելու համար պէտք է անոնցմէ  
մէկին կամ միւսին նախապատռութիւն տալ, և կամ  
աւելի ճիշդը, աշխատիլ երկու բարբառներուն մէջ  
միութեան եզրեր գտնել, և երկուքին համագրու-  
թեամբ, ու միջին ճամբով մը կատարել թարգմանու-  
թեան կենսական գործը:

Երբ այսպէս ընդհանուր առմամբ եկեղեցիի լեզուն  
կ'արդիանայ մնաք կրնանք, նոր լեզուին զուգահեռա-  
բար, իրենց գրաբարի իսկութեանը մէջ պահել չառ  
մը շարականներու հին լեզուվ գործածութիւնը, ան-  
շուշտ համառօտուած ձեւի տակ, և Շարականներու  
տպագրութեան ատեն անոնց աշխարհաբար թարգմա-  
նութիւնը կցելով բնագրին:

ՃԳ.

## ԸՆԿԵՐԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

Յարեկարգութեան այս պայմանները ի գործ գըր-  
ւելէ վերջ, տակաւին չէ՝ կարելի վստահիլ, թէ դար-  
մանած պիտի ըլլանք ժողովրդական ուժացումի և ան-  
տարբերութեան պատճառները: Դաւանական խրթնու-  
թիւններէ, և ծիսական խորթութիւններէ անկախ,  
տակաւին կան պատճառներ, որոնք ծնունդ տուած են  
եկեղեցիի ու հաւատքի հանդէպ անտարբերութեան,  
նոյն իսկ արհամարհանքի: Այդ պատճառները ընկերա-  
բարոյական են, գեղագիտական և հոգեբանական: Պահ  
մը վերլուծենք այդ պատճառները:

Քրիստոնէութիւնը իր ծագման օրերուն կրօնք մը  
ըլլալէ աւելի բարոյական ուսուցում մըն էր և ընկե-  
րական օգնութեան կազմակերպութիւն մը: Քրիստո-  
նէութեան առաջին գործիչները զբաղեցան, աւելի ու  
աւելի, բարոյական և ընկերական գործով: Անոնք  
փնտացին անժառանգները, բախաէն հալածուածները,  
զրկուածները, անոնց խորակուած հոգիներուն խորը  
արթնցուցին օրուան զրկումներուն հանդուրժելու կո-  
րովը, և վաղուան ազատութեան յոյսը, որ միակ  
անունն է բոլոր կրօններու աստուածներուն: Հիւանդա-  
ներու անարին մօտ տարին մխիթարութեան չունչը:  
Կազմակերպեցին հասարակաց սեղաններ, ազարներ,  
անօթիները կշտացընելու համար, և ներքին հանդա-  
նակութիւններով օգնութեան հասան յուսահատ պար-

առկաններուն։ Գերիներու փրկութեան փոխարժէք հ.ոյթայթեցին։ Եւ այս ընկերական և քարոյական գործունէութեան հետեւանքով էր, որ ժողովրդական զանգուածը, ամբոխը կապեցին քրիստոնէութեան բունին։ Եւ իրենց հաւաքոյթները միստիք հանգամանք ունէին։

Այսօր Քրիստոնէութիւնը տարբեր երեւոյթ, աարբեր հանգամանք կը ցուցազրէ ամէն աել։ Հիմա զոյթիւն չունին եկեղեցիով սկսուած և ընկերական միթթարութեան յատկացուած ձեռնարկ և հաստատութիւն։ Փակուած են եկեղեցիի ստեղծած անկելանոցները, հիւրանոցները, և ժողովրդական զանգուածը թողուած է միս մինակ իր տառապանքին մէջ, անոք և անմիտթար։ Եւ ինչպէս Ալէքսիս Ռէյ զիտել տուաւ. «Եկեղեցականութեան մեծամասնութիւնը չափազանց մուցաւ թէ աղքատները, անժառանգները, և ժողովուրդն է եկեղեցիին ձշմարիտ գանձը։ Եւ այդ գանձը չափազանց անաեսկց. . . . ։ Ողորմութեան առաջին պատուղն է եղբայրութեան և արդարութեան ոգին։ Եկեղեցիները պայքար չը մղեցին ընկերական անարդարութիւններու դէմ։ մարդը չը պաշտպանեցին գրամագլուխին դէմ, և այնպէս ցոյց տուին, թէ տեսութենէ կորսնցուցած են Սւետարանի ընկերական առաքածութիւնը, սահմանափակութիւնը համար զուտ վարդապետական և կրօնական ուսուցումի մը մէջ։ Այն ատեն զանգուածները, հարստահարուած՝ ժամանակակից գոյութեան բարդ պայմաններէն, պաշտամունքներէ հեռացան, իբրեւ պահպանողական հետեւեցան հակաքրիստոնէութեան վեստակար հովիւներու. . . , որոնք իրենց կը խոստանային աւելի թոշակ, նուազ աշխատանք, և պարապ երկինքի մը տակ, և անընտանիք ու անհայ-

րենիք աշխարհի մը մէջ, ոչնչութիւնով սահմանափակուած մոլութիւններու զրախատ մը (\*):

Այն տագնապը, որուն ենթարկուած են այսօր աշխարհի բոլոր եկեղեցիները, ստեղծուած է, ուրեմն, բուն իսկ կրօնքի ձեռքով, և անոր թերացումով բոլոր կրօնները, գաղափարի տեսակէտով, շարունակ միջավայր և զիրք փոխած են։ Ամէնքն ալ զործի սկսած են նախ կոչում ընելով աղքատաներու, և իրենց սաքին կոռւան մը ստեղծելէ յետոյ անցած են հարուստներու կողմը։ Ի պահանջել հարկին գարձած են յառաջդիմական, նոյն իսկ յեղափոխական։ Եւ երբ ալ իրենց գոյութիւնը տպահոված են, սկսած են պահպանողական ըլլալ, իրենց գոյութեան պահպանումին համար։ Քրիստոնէութիւնն ալ քալից այդ միեւնոյն արահետներէն։ Մարգերու հաւասարութիւնը քարուզով մէծագոյն հարուածը տուաւ հոռվմէական աղքանուապետականութեան, լնտրանիի գաղափարին գէմ պայքարելով։ Յետոյ լքեց աղքատներու գասակարզը, անցնելու համար գրամատիրութեան կողմը։ Իր այս շրջափոխութիւններու միջոցին, երբ անտեսեց աղքաները, և թերացաւ իր ընկերական կոչումին մէջ, չը խորհեցաւ, թէ ծէսէրն ու վարդապետութիւնները առանձինն անկարող պիտի ըլլային կենդանի պահելու կրօնական ո'ւէ հաստատութիւն։ Ընկերական գործին կարեւորութեան հետ ուղիղ կը համեմատի եկեղեցիի մը ստեղծած հմայքին ու աղքեցութեան աստիճանաշափը. ո'րքան քիչ է ընկերական օժանդակութեան գործը, այնքան անհրապոյր է եկեղեցիին կրօնական

(\*) Տես մեր «Եկեղեցի ԵԽ ՊԵՏՈՒԹԻՒՆ» յօդուածաւորին է. («Ա. Մամուլ», 1920 Սեպ. 19 թի 2352):

ձեռնարկը համայնքի մը աչքին. «Ռքան տկար է բարոյական ներչնչ ւմի աղբիւրը եկեղեցիէն ներս, այնքա՞ն տկար է անոր քաջուղութիւնը, անոր հմայքը ժողովուրդին համար:

Քրիստոնէական եկեղեցին, մերն ալ մէջը ըլլալով, չը բաւականացաւ արհամարհելով զրկուած դասակարգը. ան միեւնոյն ժամանակ քաջալերեց հարուստին մոլութիւններն ու փառասիրութիւնները: Խորհուրդներու մատակարարութիւնը սակագիններով պղտորեց: Փառաւոր հանդիսութիւններով պատուեց այլասերած հարուստներու րորբոսած դիակները, և աղքատին վերապահեց անհոգի, անջիղ փշրանքներ միայն: Ու զեռ աւելին ալ կայ: Քրիստոնէական եկեղեցին շատերէն երազուած իր տրքայութիւնը հարուստներուն վաճառեց, և անոնց առջեւ փակեց իր դժոխքին գումաները, գնարուած զումարներու փիստրէն: Ու ժողովուրդին միջակ ու աղքատ դասակարգը, այսինքն բուն ժողովուրդը, «Եկեղեցին նշարիա գանձը», չարաբաստօրէն զզաց, թէ ինք զրկեալ մըն է ո՛չ միայն իր երկրաւոր կեանքին մէջ, այլ և քրիստոնէութեան երկինքին մէջ: Որովհետեւ զարերէ ի վեր չը լսուեցաւ ձայն մը, որ ըսէր տառապող դաստկարգին. «Եկայի առիս ամենայն վաստակեալի եւ բեռնաւորք եւ ես հանգուցից զձեզ»:

Բնդունինք, թէ ծանր է այս յուսախաբութիւնը, այս հիասթափումը ժողովուրդին համար, որ կեանքի պէտք ունի, կեանքի իր լիութեամբ, իր բովանդակ պայմաններով, և կրօնքին կը մնար ցոյց տալ, թէ ինք կեանք մըն է, սնունդ մըն է կեանքի և անոր տենչանքներուն ու իտէալին: Մինչդեռ ցաւալի է ըսել, թէ խղամ մը զոյութիւն ունի այսօր «ընկերական իտէալին» և եկեղեցին միջեւ: «Բարոյականութեան և եկեղեցին միջեւ խղումը աղիտաւոր նշան մըն է:

Ահա ագէտ կրօններ, յորի կրօններ, որոնք գերութիւնն ու զերութեան վաճառականութիւնը կը քաջալերեն, ինչպէս նաեւ յարմար տեղերու մէջ կռապաշտութիւնները, ուր արարողութիւններու սպիտակութիւնը կը ծածկէ ներողութեան ամօթը»: (Էմըրսն):

Եկեղեցիի զոյութեան պայմաններէն մէկն է մղում տալ ընկերական զործին. խորտակել խարութեան պատուարները, որոնք եկեղեցին ձեռքով հիւսուած են գասակարգերու բաժանումին համար. պէտք է այրել սակագիններու ցանկերը, անխտրական ոգիով կարենալ մօտենալու համար ժողովրդական բոլոր խաւերուն, անժառանգներու հոգիներուն խորը կարենալ վերստեղծելու համար մեռած հաւատքին, խորտակուած յոյսին սեղանները:



ԺԴ.

## ԳԵՂԱԳԻՏԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՂՈՒԹԻՒՆ

Եկեղեցին հանդէպ ժողովրդական ուժացումի պատճառերէն մէկն ալ, կարգ մը մաշած վարդապետութիւններու շարքին, պակասն է զեղագիտական ըմբռնումին ու հասկացողութեան, զոր եկեղեցին ցուցադրած է իր ծագումի օրերէն ի վեր:

Քրիստոնէութիւնը իր քարոյական ուսուցումը ըսկըսած ըլլալով քարոզել զրկուածներու և ժողովրդական աղքատ դասակարգին, անհոգութենէ աւելի խրտչում մը ունեցած է գեղագիտական զգացումէ և ցուցադրութիւններէ, յարմարելու համար քարոզուած միջավայրի ընկերական և մշակութային պայմաններուն։ Սարուկ, ուրախութենէ և ժպիտէ զուրկ ժողովուրդներ իրենց ապրած թշուառ կեանքին և իրենց անձնական տիպարին վրայ կաղապտրած են իրենց պաշտած Ձիսուսը։ Եւ առաջին քարոզիչները, միեւնոյն ափէ ու խմորէ մարդիկ, իրենց քարոզուած մարդարէն ներկայացուցած են «Տիկի» և «Անարգ», հիմնուելուվ մարդարէին խօսքերուն վրայ (Ես. ԺԳ. 2.3)։ Այդ ըմբռնումը առիթ տուաւ կելսոսի, որ յարձակի քրիստոնէութեան դէմ, զայն ներկայացընելով իրը «Տիկի» բարոզիչի մը Տիկի գործը, քանի որ քրիստոնեանք զանի կը նկատէին «Վոքք, ագեղ, և առանց ապնուութեան» (ՈՐՈՇԻՆԵՍ. ընդդեմ Կելսոսի):

Համոզումը նոյնը մնաց հեթանոս իմաստասէր։

Ներու դէպի քրիստոնէութիւն գարձէն վերջն ալ։ Այնպէս որ Կղեմէս Աղեքսանդրացի, արդարացնելու համար Քրիստոսի ագեղութիւնը, ըսաւ։ «Քրիստոս անարգ եր եւ տիպին, որպիսզի ո՛չ ո՛վ նրապուրուելով անոր գեղցկութենն, անփոյք մնայ իր ուսուցման հանդեպ»։ Եւ Տերառողիանոս ու Կիւրեղ Աղեքսանդրացի նոյն ըմբռնումը որդեգրեցին։ Իրենց ժամանակի խորհուաց այդ մեծ միտքերը, որոնք քրիստոնէական եկեղեցիի շրջանակին մէջ աստուածաբանն անունով ձանչցուեցան, չկրցին զանազանել մարմինի և խօսքի գեղեցկութիւնները, և չկրցին ըմբռներ, թէ գեղեցիկ գաղափար մը, շատ աւելի գեղեցիկ է և հրապուրիչ, գեղեցիկ և բարեկազմ մարզու մը բերնին, քան անարգ և առանց աղնուութեան» մարդու մը բերնին մէջ։

Եւ գանուեցան նոյն իսկ եկեղեցւոյ Հայրեր, որոնք ուզեցին երեւակայել Քրիստոս մը, որ կեանքին մէջ չէ՝ խնդացած բնաւ։ Եւ այս համոզումը զամուած մնաց անոնց միտքին մէջ, նոյն իսկ, երբ, եկեղեցիի յաղթանակէն յետոյ, քրիստոնեաներ այլ եւս հաճոյք չը զգացին Յիսուսի անարգ և տգեղ զիմազծէն, և անոր տուին «գեղեցկագոյն» կերպարանք մը, հիմնուելով Լինուուրու Բդելիսի վերագրուած կեղծ նամակի մը, և Սաղմոսի տողերուն վրայ (Սաղմ. ԽԴ. 3. 4.)։ Ուկերերան անգամ այն համոզումը ունեցած է, թէ Յիսուս իր կեանքին մէջ չխնդաց բնաւ (ՀԱՏՈՒԱԾԲ ՈՍԿԵԲԵՐՄՆԻ էջ 259)։ Տարօրինակ ըմբռնում . . . կը նանք երեւակայել, թէ երբ Յիսուս կանայի հարսանիքին կը մասնակցէր, հոն ո՛չ թէ տրտմութիւն և արցունք տարաւ, այլ ժպիտ, ծիծառ, զուարթութիւն։ Բաց աստի երբ իր կենդանութեան կ'ամբաստանուէր իբրեւ արքեցող (Մաթ. ԺԱ. 19. Դուկ. է. 34), այդպիսի մարդ մը ինչպէս կրնար զապած ըլլաւ ուրա-

խութեան կամ արհամարհանքի ժպիտն ու ծիծառը (\*):

Մենք չենք զարմանար այսօրինակ ըմբռումներու վրայ: Անբնականութիւնը (absurdité) յատկանիչն է եղած եկեղեցւոյ Հայրերու մատածելակերպին, և անոնցմէ կարելի էր սպասել ամէն ինչ որ հակառակ է մարդկային բնութեան: Հեթանոսական ըմբռումներով պատրաստուած քրիստոնէական մոլեսանդութիւնը տարբեր արգիւնք չէր կրնար տալ:

Եկեղեցիի Հայրերուն անձաշակ, հակագեղագիտական և հակաքնական այս հակումներն եղան պատճառ, որ տգեղութիւնը յատկանիչը կազմէ քրիստոնէական եկեղեցիին: Արդէն զրած եմ ժամանակին, թէ մարդիկ ո՛րպիսի մտայնութեան տէր եղած ըլլալու են, կարենալ խորհելու համար, թէ գեղեցկութիւնը կը վնասէ բարոյական ուսուցումին: Անձնապէս սա համոզումը ունիմ, թէ Յիսուսի քարոզած բարոյականը շատ աւելի պէտք է շեշտուած եղած ըլլայ նազարէթցիի յատւկի իր անձնական հրապուրչութեամբ, իր նայուածքին ու գեղեցկութեան կախարդող թովչութեամբ (\*\*): Ընդունինք, թէ բարոյականին լրացուցիչը գեղեցկութիւնն է. և կարծեմ յարակարծութիւն (paradoxe) մը պիտի չըլլար ընդունիլ, թէ բարի և չար վերացական բառերու հոմանիշ են զրեթէ գեղեցիկ և սգել բառերը:

(\*) Այս մասին ընդարձակօրէն խօսած ենք արդէն մեր ՊԱՏԿԵՐՆԵՐ Երկասիրութեան մեջ, «Պատկեր և գիմագծութիւն Յիսուսի» հատուածով (էջ 26—38):

(\*\*) Նազարէթ ծանօթ եր իր կեդրոն մը, ուր փիւնիկեան, սեմական, արաբական եւ յունական արիւնը խառնուած եր իրարու նետ, եւ որուն ծովովուրդը արիւնի այլ խաչառումներու նետւաներով, աւելի գեղեցիկ եր եւ կենցաղաւեր: (Տես. մեր ԴՐՈՒՅՆԵՐ, էջ 101—108):

Այսպէս, որ զործ մը, կեանք մը բարի է, որովհետեւ գեղեցիկ է, և չար, որովհետեւ ազեղ է: Տոքտ. Ալքը սիս Քարբէլ իր L'Homme, Cet Inconnu գիտական հատորին մէջ կը զրէ. «Բարին հոմանիշ է արդարութեան, մարդասիրութեան, և գեղեցկութեան: Զարը թեան, մարդասիրութեան, չարութեան և ագեղութեան» (էջ 151):

Մասնաւորելով մեր խօսքը մեր եկեղեցիի մասին, պէտք է ընդունիլ, թէ ագեղութեան այդ հին ըմբռունումը ազրեցուցած է իր մէջ (\*): Հոն ազեղ են, պատոյ առարկայ իր սրբազնն նկարները: Դեռ զար մար Խոտլիոյ մէջ պատրաստուած Աստուածնայ պատակեր մը ժողովրդական մերժումի հանդիպեցաւ գեղեցիկ եղած ըլլալուն համար, և օրուան Պատրիարքը ստիպութեցաւ այդ գեղեցիկ նկարը զրկել Արմաշի վանքը, զարդարելու համար անոր եկեղեցիին աւագ խորանը, և ուր մնաց մինչեւ վերջին տարագրութիւնները:

Նկարներու տգեղութենին զատ ազտոս են մեր եկեղեցիները, սեղաններէն սկսեալ մինչեւ քահանային զգեստը, եկեղեցիին ներսն ու դուրսը: Տգեղ է ժողովուրդին երթեւեկն ու կեցուածքը, տգեղ՝ երաժշտութիւնը, անգոյն և անջիղ՝ տրուած քարոզը, աըսգեղ՝ արարողութիւնները: Հոն կարծես խուլ և անցաւական մը կայ գեղեցկութեան զէմ: Եւ

(\*) Այսօր չէ կարելի ըսել թէ սգել է Կարոլիկ եկեղեցին: Վերածնուրեան դարը բօրուած է անոր վրայէն սգեղութեան հին փոփիները, եւ անոր ծոցը փոխադրած է հին Հռովմի կրիսներն ու հրապարակները զարդարութաններուն նմանութեան ոգին: Եւ այսօրուան Հրովմի եկեղեցին, իր գեղեցկութեամբ եւ իր արձաններու չափազանցութիւններով աւելի ներանոսական է քան յրիսնեական:

ալ ինչպէ՞ս կ'ուզէք որ քիչ ու չատ գեղագիտական ճաշակ, և գեղարուեստական հասկացողութիւն ունեցողող անհատներ հանդուրժէին կապուած մնալ եկեղեցիի մը և կրօնքի մը, որ անուզզակի կերպով կը քաջալերէ, կը սրբազործէ տգեղութիւնը իր բոլոր ձեւերուն մէջ :

Ընդունինք, թէ չէ՛ կարելի կրօնքի մը գեղեց կութիւնը շրջանակել տգեղ եկեղեցիով մը: Եթէ կ'ընդունինք, թէ մարգկային միտքի և սիրտի խոյանքը դէպի գեղեցկութիւնը կը միտքի գրականութեան և արուեստի բոլոր ծիւլերուն, ապրելակերպի, զաղափարական իմացումներու և կեանքի լմբոնումի ու արտայայտութեան մարզին մէջ, կրօնքը չկրնար ընդվղիլ այս ուղղութեան դէմ, և բացառութիւն մը կաղմել հակառակ անորու: Եւ եթէ փորձէր այդ ընդվղումը, ի վես իրեն շարժած պիտի ըլլար: Բաց աստի, եթէ կրօնքը հոգիներու բանաստեղծութիւնն է, — և իրբեւ այդ միայն գոյութեան իրաւունք ունի կրօնքը — ինչո՞ւ չաշխատինք տալու այդ սրբազան բանաստեղծութեան անհրաժեշտ յանդաւորումն ու կշռականութիւն:

(\*) Հայկական եկեղեցիի գեղեցիկ շինուածք մը ունինք, կառուցուած հայկական նարտարավետութեան բանեղծած Կաթողիկէի դրուեամբ, այդ գեղեցիկ շինուածքն ալ պիծուեցաւ սցէս նարտարավետներու երեսն: Ու հիւն ամենուրեք կը տեսնենք հայկական եկեղեցիներ, զմբերանման Կուգեր իրենց ուսերուն վրայ, եւ սիւն կոչուած անքացուպեր, իրենց անուրին տակ: Անհրաժեշտ է, որ Հոգեւոր Վերին Եւխանութիւնը վերջ մը դնէ այս սցեղութիւններուն, արգիլ հարտարավետական խառնակ դրութեամբ եկեղեցի շինելու սովորութիւնը, եւ հայ եկեղեցիին համար պարտաւորիչ ընէ հայ նարտարավետական ձեւը, որ մեր ազգային փառքերէն մին կը կազմէ:

Նը, ինչո՞ւ չը հագցընենք անոր մարգկային մատածումին ամենագեղեցիկ, միեւնոյն ժամանակ ամենաբարոյական հանգերձանքը: Ինչո՞ւ թողունք, որ ան քաշեցուուի տւանդութիւններու և սովորութիւններու գերեզմաննոցին մածուցիկ փոշիներուն մէջ: Մաքրութիւնը, նման գեղեցկութեան, անհատական և հաւաքական առաքինութիւնն մըն է, և իբր այդ պէտք է գործադրել զայն, մանաւանդ սրբավայրի մը մէջ:

Գեղագիտական ըմբանումներու մարզին մէջ պէտք է թօթափենք մենէ հին համոզումները, հին ձշմարտութիւնները, որովհետեւ անոնք դադրած են համոզում և ճշարառութիւն ըլլալէ: Քանի որ կը հակասեն մեր հոգեկան հակումներուն: Էմբրասըն իրաւամբ գրեց: «Պահելով հանգերձ անցեալին յարգանքը, պէտք է նախապատութիւն տալ ներկայ ձշմարտութեան, բաղդատամբ ճշմարտութեան հին ըմբանումին: Երբ այս քաջութիւնը կը պակսի, երբ մէկը չկրնար հրաժեշտ տալ հին ձեւերու, որոնք անցողակի ապաստան մը կրնային եղած ըլլալ միայն, իորհրդանշանը կամ հանգանակը (syntbole) շղթայ մը կ'ըլլայ, և գաղափարը բանտ մը»:

Ժողովուրդներ ծարաւի են ազատութեան, և պիտի ընդվղին շարունակ արգելափակումի գաղափարին դէմ, թէ իսկ այդ գաղափարը քարոզուած ըլլայ կը բոնքին ու եկեղեցիի կողմէն:

Անհրաժեշտ է եկեղեցիին տալ գեղագիտական հըրապուրչութեան մը գրոշմը: Այսօր թատրոններն ու սինէմանները շատ աւելի խճողուած են բազմութիւններու, մինչ նոյն համեմատութեամբ եկեղեցիներն է որ կը գատարկանան: Առաջիններուն քաշողութիւնը և եկեղեցիներէն խորչումը կարելի չէ՝ միայն

բացատրել թատրոնին ու սինէմային պոռնիկ ցուցա-  
դրութիւններով. անոնք այդ ցուցադրութիւնները  
կ'ընեն գեղագիտական այնպիսի ճաշակով մը, որ ան-  
հատները իրեն քաշելու մոգական ոյժը ունի: Երանի  
թէ ևկեղեցիները չարունակած ըլլային կրօնական  
թատրոններ ներկայացընելու սովորութիւնը, զոր Կա-  
թոլիկ ևկեղեցին ի գործ կը գնէր երբեմն: Եւ այդ  
ներկայացումները պիտի կրնային իբր ազգակ ծառայել  
նաեւ միսահիք ոգիի վերստեղծումին: Վերջերս անդ-  
զիական մամուլի մէջ ալ արտայայտուեցան այսօրի-  
նակ զաղափարներ և բաղձանքներ, կարենալ աւելցը-  
նելու համար տաճարին հրապուրչութիւնը:

ՃԵ.

## ՄԻՍՏԻՔ ՀՈԳԻԻՆ ՊԱԿԱՍԸ

Ուրիշ պարագայ մը, որ շատ աւելի նշանակական  
է, միստիք ոգիին պակասն է արդի սերունդին մէջ,  
եւ չը մոռնանք, թէ կրօններուն հիմը միստիքակա-  
նութիւնն է:

Մեր գարը հրաժեշտ տուած է միստիքականու-  
թեան և միստիք ոգիին, որ իր ծագման մէջ քնա-  
տիպ յատկանիցը կը կազմէ ընծայացուներու (initiés)  
և ջերմուանդ հաւատաւորներու: Մեզ առաջնորդող  
ներկայ քաղաքակրթութիւնը, որ ծանօթ է քրիստո-  
նէական քաղաքակրթութիւն անունով, նիւթականա-  
ցուցած է ամէն ինչ: Դիտութիւնը մեքենականացու-  
ցած է մինչեւ իսկ մարդը: Արդի քրիստոնէական քա-  
ղաքակրթութիւնը իրեն համար զբաղումի առարկայ  
ըրած է միայն ստամոքսի, զիւրակեցութեան և կեսն-  
քի վայելքին սպահովութիւնը: Ճարտարարուեա-  
տի, տնտեսագիտութեան, նոյն իսկ կրթական հաս-  
տատութիւններու բոլոր աշխատանքը ուղղուած են  
միայն այդ նիւթական պայմաններու ստեղծումին,  
պահպանութեան և աիրապետութեան: Հարուստ ըլլա-  
լու մտասեւեռումը գրաւած է մարդուն կազմախօսա-  
կան կառուցուածքին ամբողջ գործունէութիւնը, և փո-  
շիացուցած անոր հոգեբանական հակումները, բարո-  
յական զգացումը: Պատասխանատուութեան ոգին հը-  
րաժեշտ տուած է անհատներէ ու հաւաքականութիւն-  
ներէ: Միջոցներու խարութեան սկզբունք գոյութիւն  
չունի յաջողութեան ճամբուն վրայ: Հոգեբանական

այս վիճակը ինքնին ժխտումն է կրօնքին ու կրօնական զգացումին:

Ապահովաբար բարոյական այս փլուզումին ազիտաւոր հետեւանքները պիտի չկրէր մարդկութիւնը, եթէ արդի քաղաքակրթութեան մայրն եղող Քրիսունէութիւնը իր բարոյականը հիմնած չըլլար «Վարձքի» ու Պատրիժի» սկզբունքին վրայ և Դժոխքի ու արքայութեան մասին եղած հաւատալիքներուն ուրացումէն վերջ, այլ եւս քրիստոնէական բարոյական մը զըրկուած կ'ըլլար իր հիմներէն: Սյսպէս ալ պատահեցաւ:

Եկեղեցին, առանց զգալու, թէ միստիք ոգիին կորուսով իր ստքի կոռանն է, որ կը փլչի, եկեղեցին անկարող ըմբռնելու ժամանակին անզգած մեքենականացումին յառաջխաղացութիւնը, ապաստանած՝ աւանդութեան և տիեզերական ժողովներու ձեռքով կառուցուած չինական պարիսպներու ետին, թոյլ արւած է, որ կրօնքն ալ կազալով մտնէ բանականացումի (rationalisation) ձամբուն մէջ, և ըլլայ կրօնք մը, որ ոչ բանավարական է և ոչ միստիք: Ու չկրցաւ աեւնել, թէ այդ կիսատ ու անյաջող յեղաշրջումի ընթացքին կրօնքին հիմունքը կազմող միստիքականութիւնըն էր, որ մահուան կը դատապարտուէր բանավարութեան խառնարանին մէջ: Շատ իրաւամբ Տոքա, Քարբէլ ըսած է այս առթիւ և Հովիւները, կրօնքը բանականացուցած են: Անոնք կրօնքէն չնշած են միստիքական ամէն տարր: Եւ, սակայն, չեն յաջողած զէպի եկեղեցի քաշել արդիական մարդկիք: Իրենց կէս թափուր եկեղեցիներուն մէջ ի զուր տկար բարոյական մը կը քարոզեն: Անոնք ինքնինքնուն տուած են գերը այն սստիկաններուն, որոնք կ'աշխատին պահպանել, ի նպաստ հարուստներուն, արդի ընկերութեան շրջանակները (cadres): Կամ լաւ եւս նման սստիկաննե-

րու, որոնք կը շոյեն ամբոխներու գգայականութիւնն (sentimentalité) և անիմացութիւնը (inintelligence):

Քրիստոնէական քաղաքակրթութիւնը, ի վասդինքը ծնող քրիստոնէական կրօնքին, նոր սերունդներու մէջ ցամքեցուցած է հոգեկան հայեցողութեան, և աննիւթին ու բարոյականին տենչացող ազնիւ խոյանքներու ակերը, խորտակած է ազնուատննջ խէալշներու շարժիչ թելերը: Շատ զիտնալու, շատ ունենալու, շատ վայելելու հրամայական պէտքն ու յօժարութիւնը քանդած է մարդուն հոգեկան և բարոյական տաճարը, և ալ տեղ չէ թողած, մարդուն խորքին մէջ, որ կարենար իբր ապաստան, իբր թառ ծառայել հին աստուածներուն: Արդի քաղաքակրթութիւնը հաւկամարդկային է, ո'չ միայն անոր համար, որ կը ծառայէ մարդկային կեանքը խանզարելու իր գործարանաւորութեան մէջ, այլ և անոր համար, որ իսպատականացուած է հոգեբանական պէտքելու գոյութիւնն ու անոնց գոհացումին կարեւորութիւնը: Ան չէ՝ կրցած զանզանել օգտակարը վասակարէն, ու նոյն իսկ չէ ուղած ուսումնասիրել, թէ արմատական ի՞նչ փոփոխութիւններ պէտք էին զիտական յառաջդիմութիւնները կարենալ օգտակարապէս յարմարցընելու համար կեանքի նոր պայմաններուն: Եւ եթէ հոս ու հոն կը տեսնուին տէքաններու խմբաւորումներ, որոնք ինքվնքնին նուիրուած ցոյց կուտան նոր ու կեղծմիստիքականութեան մը ապուշ զարտուղութիւններուն (ըուհնի, մուհապէրնի), անոնք ո'չ միայն իրենց գոյութիւնը կը քաշկոտեն եկեղեցիի շրջանակէն դուրս, այլ և որակով ու քանակով չափազանց աննշան, չափազանց զանցառելի ինքնութիւն մը կը ցուցագրեն: Իրենց ստորնաքարը կենցազով: Անոնց մէջ ո'չ հաւատաքի հոչակաւոր միստիքներուն տատուածատեսութիւնը:

Անոնց մէջ հիմնովին կը պակսի ընծայացուներու յատուկ միստիքն ոռ միստիքութիւնը (mysticité): Մարդկային հաւատաւուր միտքին անհրաժեշտ միստիքականութիւնը հրաժեշտ տուած է մարդկութեան: Անոր համար է, որ անկրօնութիւնը կրօնն է եղած այսօրուան մարդկութեան մեծագոյն զանգուածին:

Ուրեմն արդի կրօնական անտարբերութեան կամ ըսենք հիւանդազին մտայնութեան սերմերը պէտք է փնտուիլ մեր օգատպաշտ քաղաքակրթութեան հետապնդած ուղղութեանը մէջ: Նիւթապէս օգատկարէն զատ բան մը նկատողութեան չէ՝ տոնուած: Մեքենական յառաջդիմութիւնները, քիմիական զարգացումները, ճարտարարուեստական յաջողութիւնները, փորի և քսակի հետ կապ ունեցող խնդիրները հիմը կը կազմեն օրուան կրօնքին: Մարդ հակառութիւն մըն է եղած ինքն իր մէջ, տեսակ մը աններգաշնակութիւն ո՛չ միեցն մարդկային ընկերական շրջանակին, այլ նոյն իսկ ինքն իր մէջ: Մեքենայ մը, յօժարութիւններով, կիրքերով լիցուն, որ դադրած է մարդկային անհատ մը ըլլալէ:

Եկեղեցին պիտի կրնա՞յ այդ խանդարուած մեքենային — մարդուն — մէջ վերսաեղծել կորսուած ներդաշնակութիւնը: Խնդիրը բաւական բարդ է ու կը նայ ուստ, կարենալ հաստատական պատասխան մը տալու անոր: Այսօր ձեռնհաս առաքեալներ ու քարոզիչներ կը պակսին, այդ միծ հրաշքը կարենալ գործելու համար: Մեր քարոզիչներէն շատ քիչերն են որ մասսամբ իրենց պաշտօնին մասնագիտութիւնը ունեցած ըլլան: Բայց իրենց ունեցած քարոզչի մասնագիտութիւնն ալ թերի է և անկատար: Անհաստականութիւնը կը պակսի անոնց մօտ: Բաց աստի անոնք չեն կրցած ըմբռնել, թէ հին համոզումներու վրայ ձեւուած կրօնական մասնագիտութիւն մը այսօր դադրած է մասնագիտու-

թիւն ըլլալէ: Որչափ ատեն քարոզիչը չէ հետեւած արդի գիտական, ընկերական, գեղագիտական և բարոյախօսական ուսումնասիրութիւններու և յառաջդիմութիւններու, իր խօսքը ձայն բարբառոյ յանապատի պիտի մնայ, թէ իսկ բացառաբար ունեցած ըլլայ իր բնաբանը ընդլայնելու արամաբանական պաշար, լեզուի պիտի ախօսութիւն, պատկերներու զրաւչութիւն: Մարդուն կարենալ օգտակարապէս խօսելու համար անհրաժեշտ է զանի ուսումնասիրել իր միջավայրին մէջ, ընկերական, ընտանիկան նոյն իսկ անհատական միջավայրին մէջ, իր հակումներով, իր յօժարութիւններով, արամագրութիւններով, և այդ միջավայրին ու հակումներուն համապատասխան գեղագրեր տալ անհատին ու հաւաքականութեան: Դժբախտաբար քարոզիչի այդ գիտակցութիւնը գոյութիւն չունի մեր եկեղեցականներուն մօտ:

Բարեբախտաբար, սակայն, քրիստոնէական եկեղեցիներու շարքին, մեր Ազգ, եկեղեցին մասսամբ գերծ կը գանուի ստեղծուած զժուարին կացութենէն. և այդ իսկ պատճառով իր վերանորոգումի գործը աւելի դիւրին պիտի ըլլայ, քանի որ մեր մէջ եկեղեցին, կրօնական հաստատութեան մը հանգամանքէն անկախ, աղքային աւանդութիւններու, և աղքային միութեան և բաղձանքներու որբան միջնարերդի մը հանգամանքով օժառուած է: Կրօնապէս ան կրնայ տեսուած ըլլալ ժողովուրդէն, ինչպէս միւս լոլոր եկեղեցիները, բայց իրը աղքային զգացումներու և յոյսերու խանձարուրք, իր դարաւոր հմայքէն բան մը պիտի չը կորսնցընէ, եթէ մեր եկեղեցականութիւնը գիտնայ զանի մօտեցընել ժողովուրդի սրտին ու հոգիին:

Զեմ զարմար, եթէ Զեկուցումի հեղինակները,

իրենց բարեկարգական ծրագրի մշակութեան ընթացքին, չեն մօտեցած այսպիսի ընկերա-բարոյական, զեղագիտական և հոգեբանական հարցերու։ Կ'երեւի, թէ անոնք, կառչած ծէսին ու կրօնական քղանցքին, այլ եւս չեն կրցած տեսնել տարբեր մարզերու մէջ գոյութիւն ունեցող պատճառները, որոնք քիչ մը աւելի խորացուցած են եկեղեցին հանդէպ ժողովուրդին անտարբերութիւնը։

Բարեկարգական ձեռնարկ մը պէտք է իրագործուի եկեղեցիի շրջանակէն ներս, դաւանականէն մինչեւ գեղագիտականը, ծիսականէն մինչեւ ընկերա-բարոյականը։ Եւ ասի անհրաժեշտ է, այսօր առաւել քան երբեք, կարենալ արգիլերու համար ժողովուրդին և եկեղեցին միջեւ եղած խղումը, անոնց վերջնական ամուսնալուծումը։

Պէտք չէ՝ թողուլ, որ Հայ Ազգ. եկեղեցին փակուած գիրք մը մնայ, կարգալու անկարող ժողովուրդի մը առջեւ։ Շատ իրաւամբ ըսուած է, թէ «մարդ չկրնար փակել տաճարի մը զուռները առանց հայրենաբաղձութեան արսուոփ մը, առանց դէպի ետեւ ակնարկ մը նետելու։ Եւ եթէ մեր Հոգեւոր Վերին իշխանութիւնը, ընդառաջելով ժողովուրդի ընդհանուր բաղձանքին և ժամանակի պէտքերուն, իր բարեկարգիչ ձեռնարկով եկեղեցին մատչելի չընէ ժողովուրդին, պիտի նմանի այն անդգած մարդուն, որ պազարիւնով պիտի փակէր տաճարին դուռները առանց հայրենաբաղձութեան սարսուաին, առանց խղճի խայթ մը զդալու իր կուրծքին խորը։ և այն ատեն վա՛յ իւրին . . . .

ԺԶ.

## ԵԶՐԱԿԱՑՈՒԹԻՒՆ

Պատմութիւնը դարաւոր յիշատակարան մըն է այն փլուզումներուն, որոնց ենթարկուած են, յաջորդաբար, կրօններն ու քաղաքակրթութիւնները։ Հինին հանդէպ պատկառանքը չէ կրցած արգիլել մարզգային միտքին նոր պահանջներն ու վերելքները, ուրկէ նոր քաղաքակրթութիւններ և նոր կրօններ ծնած են։ Եւ այս ընթացքը պիտի կանգ չառնու մեր սեմին վրայ։ Ապագային իրարու յաջորդող դարերը հանդիսատեսը պիտի ըլլան նմանօրինակ նոր փլուզումներու և նոր կերտումներու։

Մենք այսօր կրօնական տեսակէտով կը գտնուինք այդ ահաւոր փլուզումներէ մէկուն առջեւ, ու գուցէ առաջին անգամն ըլլալով, պարապութիւնն է, որ միզ կը շրջապատէ։ Մենթէրինկ իր «Ծաղիկներու իմացականութիւնը» հատորին մէջ կ'ըսէ։ «Թող կրօն մը մարի, իրողութիւնը նոր չէ։ Մէկէ աւելի անգամներ ան աեղի պիտի ունենայ ժամանակներու գիշերին մէջ։ Նըսովմէտական պետութեան վերջաւորութեան տարեգիրները մեզ հանդիսատեսը կ'ընեն հեթանոսութեան (paganism) մահուան։ Բայց մինչեւ այսօր մարդիկ կործանուող տաճարէ մը կ'անցնէին ուրիշ տաճար մը, զոր կը կառուցանէին, մինչդեռ մենք մերը կը լքենք աեղ մը չերթալու համար։ Ահա նոր երեւոյթը, անձանօթ իր հետեւանքներովը, որոնց մէջ կ'ապրինք»։

Մարդկութեան այս անուրեխութիւնը, տաճարնեռու այս չգոյութիւնն է, որ լրջօրէն խորհիլ կուտայ մեղի: Հոգեկան և բարոյական կեանք մը տեղաւորելու և ապրեցըներու համար տաճարի մը, սրբավայրի մը պէտք ունինք: Եւ անխոնեմութիւն պիտի ըլլար նոր տաճարը չը պատրաստած լքել հինը: Փոխանցումի շրջան մըն է որ կ'ապրինք հին քաղաքակրթութիւններու, հին կրօնններու, և նոր քաղաքակրթութիւններու, նոր կրօնններու միջնեւ: Էմբրարնի ըմբռնումը, թէ «մենք շատ ուշ ծնած ենք հին հաւատքին համար, և շատ կանուխ՝ նոր հաւատքին համար»: բաւական ոյժ չունի վերջնական խզում մը յառաջ բերելու համար մեր և հինին միջնեւ: Մեղի համար անհրաժեշտը ո՛չ ծէսերու ջօշոկանքն է, և ոչ դաւանական ինդիբններու ծեքծեքումները: Մարդկութիւնը տաճարներու պէտք ունի, անոնց կամարներուն տակ երգելու համար իր հոգիին բանատեղծութեան, կրօնքին, սաղմոսներգութիւնն! րու: Ուրովհետեւ տաճարէ ու սրբավայրէ զուրկ ամբոխները խօսուն կենդանիներու խմբաւորումներ կրնան ըլլար, բայց ո՛չ բարոյապէս և հոգեպէս բարձր մարդերու:

Պատմութիւնը հանդիսատեսը եղած է զիքերու եւ աստուածներու յաջորդական երեւումներուն: անուններ իրարու յաջորդած են: Անուան՝ Ասուած ըստ Մաքս Միւլլէրի: բարին ու չարը զիքար արմկահարած են բազիններու մէջ, սեղաններու վրայ, ու զեռ այսօր, հակառակ թիստոնէութեան քարոզած բարի Աստուծոյ գաղափարին, քրիստոնեայ աշխարհը ուրացած անոր սիրու աւետարանին ներշնչումները, յամառօրէն կը շարունակէ վերապրեցընել երկու պիղծ պաշտամունքները Մողոքի և Ոսկի հորթի, երկուքն ալ տաճարներէ արտաքսուած, որոնցմէ մին իր սեղանն է կանգնած բանակներու մէջ, և միւսը, Ոսկի հորթը,

Ճարտարարուեստի գործարաններու և սեղանաւորական հաստատութիւններու մէջ: Հոգիներու մէջ ցամքած են բարութեան, սիրոյ և գեղեցկութեան ակերը: Եւ աւելի բարոյացած կեանքի մը յոյսը, գերեզմանուած է սրտերու աւերակներուն տակ:

Անա թէ ինչու՞ անհրաժեշտութիւն մը կը գառնայ կրօնքի ու եկեղեցիի մը պէտքը: Եւ որչափ ատեն նոր առաքեալ մը չէ՝ պատգամած մեղի նոր կըրօնքին աւետարանը, փոխանակ հինը լքելու, պէտք է բարեփոխել զանի, յարմարցընել մեր հոգեկան գուհացումին, զանիկա մեր վերելքին սանդուխ շինելու համար: Մարդկութիւնը այսօր մոսցած կը թուլլար այդ վերելքին անհրաժեշտութիւնն ու կարեւորութիւնը, մոսցած այդ բարձրացումին իբր թեւ ծառայող հոգեբանական և բարոյական տեհնչանքները, որոնք գերընափի մասը կը կազմեն իր գոյութեան: Որովհետեւ այսօր մարզը եղած է իսեցիէ անօթ մը, ուրկէ խոյս տուած է իր կեանքը բուրումնաւէտաղ օծութեան անուշանուած իւղը:

Մարդկային անանուն տառապանքները, գործուած համաշխարհային անիրաւութիւնները, ահաւոր պատերազմներն ու թափուած արիւնները, ընկերական աններգաչնակութիւնները, ընտանեկան քայքայումները, և անհատական անբարոյացումները արդիւնքն են և հետեւանքը բարիի և զեղեցիկի գաղափարի ուրացումին, բարոյական պատասխանատուութեան մոռացումին, անհատին ու հաւաքականութեան մէջ, և հոգիի բանաստեղծութեան, կրօնքի խորհրդապաշտ թեկերու խորտակումին: Անհրաժեշտ է, որ մարդկային մարմինի մէկ անկիւնը յատկացուի միասիքողիին, հոն կարենալ կանգնելու համար մեր հոգեկան թոփչքին, մեր բարոյական խոյանքներուն պատասխանդան սեղանը, որուն արտաքին ներկայացուցիչը պիտի ըւ-

լայ մեր կրօնքին նուիրուած տաճարը կամ Եկեղեցին ։  
Այդ Եկեղեցին, անկախ գաւանական հարցերէ ու ծէ-  
սերէ, պէտք է օժառուած ըլլայ կարողութեամբը խօ-  
սելու մեղի հետ, և արթնցընելու մեր մէջ թմրած  
հոգեբանական ընդունակութիւններն ու ազգակները :

Ու, առաւել քան երբեք, մեր զարու ստորնա-  
քարշ և սողացող կեանքը պէտք ունի մաքուր իտէալի-  
մը, անոր կարենալ հասնելու ձիզը փորձելու համար :  
Պէտք ունինք լուսաւոր մատափարներու, սիրոյ և  
խաղաղութեան ներկայացուցիչ զիւցազներու, կի-  
սաստուածներու, աստուածներու, որոնք կարենան-  
խանգավառել մեր հոգեկան խոյանքները, մեր բարու-  
յական իմացքը, պատասխանատութեան ոգիին իւ-  
րացումք : Եւ միստիք հոգին է, որ զմեզ յարաբերու-  
թեան պիտի զնէ այդ աստուածներուն և զիւցազնե-  
րուն հետ, ան է որ պիտի շահապետէ բարոյապէս վե-  
րանորոգուած մարդկութեան վաղուան պատմութեան :  
Որովհետեւ ուր որ իտէալը կը պակսի, ուր գեղեցիկ  
մատափարները փոշիի վերածուած են, ուր հաւատ-  
քին գերընատիր մասը կազմող Յոյսը կը թառամի,  
մարդկութիւնը կորանցուցած կ'ըլլայ իր գերազոյն-  
ոյժը, իր ՀՌԴին : Առանց իտէալի անհատը կամ ցեղը  
«կը նմանի անսատղ երկինքին, ծաղկազուրկ պարաէ-  
զին, անձեռ և անորրան տունին, բազնազուրկ և ա-  
նսատուած տաճարներուն», թէ «առանց իտէալի ցեղը  
սերնդագործութենէ, անմահութենէ հրաժարած իրա-  
ւագուրկ ցեղ մըն է» : Եւ մարդկութիւնը համագրու-  
թիւնն է անհատներու և ցեղերու, հետեւաբար և են-  
թակայ անոնց ձակատագրին : Առանց հաւատքի, ա-  
ռանց յոյսի, առանց սիրոյ կեանքը շղթայ մըն է  
մարդկութեան վիզին անցուած : Եւ շղթան անտանելի-  
է թէ իսկ ոսկիէ կամ վարդերէ շինուած ըլլայ այն :

Ի զուր չէր, որ կիւսթավ լը Պօն գրեց . «անհատի

մը, դասակարգի մը, ժողովուրգի մը, իտէալը խոր-  
տակիւ, կը նշանակէ անկէ վերցընել ամէն ինչ որ իր  
յարակցութիւնը, իր մեծութիւնը և իր գործելու  
պատճառները կը չինէ» : Քաղաքակրթութիւնը դարե-  
րով աշխատեցաւ մարդկութեան վերելքին, անոր բա-  
րոյական կատարելագործումին, հոգ չէ թէ սխալ մի-  
ջոցներով և զարտուղի ըմբռնումներով, և մեր ապ-  
րած մէկ գարը բաւական եղաւ, իր մեքենական և  
քիմիական յառաջիմութիւններով խորտակելու գո-  
րերու ընթացքին ստանձնուած զոհոզութիւններով,  
մարտիրոսներու և նահատակներու թափուած տրիչն-  
ներով և ուկորներով շինուած այդ տաճարը : Տաժա-  
նիլի է հանգիստահաը ըլլալ տաճարի մը աւելումին,  
թէ իսկ այդ տաճարը յատկացուած ըլլար հին աստ-  
ուածներու բնակութեան, հաւատքի հին ըմբռնումնե-  
րու, փոշուած ծէսերու ցուցագրութեան :

Պէտք է խոստովանիլ, դժբախտաբար, թէ այս  
հոգեկան և բարոյական քայքայումին մէջ, Եկեղեցին  
ալ ունեցաւ պատասխանատուութեան իր մեծ բաժի-  
նը : Եկեղեցին փորձեց արգելք հանգիստահալ, ամէն  
մարզի մէջ, մարդկային միաքի յառաջիմութեան .  
բանակը և մահուան խարոյիներու առաջնորդեց գի-  
տութեան և յառաջիմութեան ուսավիրաները . ալուե-  
սալրուն խարանեց ձականները բոլոր անմնց, որոնք  
իրեն պէս չխորհելու և չհաւատալու քաջութիւնն ու-  
նեցան . և հաւատաքննութիւնն ոմիրներով զզուելի գար-  
ձուց կրօնքն ու կրօնական խորհողութիւնը : Եւ կրօ-  
նական այս աններողութիւնը գիտութեան և մարդկա-  
յին գարգացումին տուաւ նահատակներու բանակներ :  
Եկեղեցին, եթէ զիտակ իր կոչումին, և զարգացումի  
օրէնքներուն, փոխանակ ժխտական կեցուածք մը  
ցուցագրելու գիտական և փիլիսոփայական յառաջի-  
մութիւններու հանգէպ, եթէ փոխանակ արիւններու

մէջ խեղդել փորձելու արթնցող միտքը, քալէր միաւսին այդ սկսուած յառաջդիմութիւններուն հետ, որոնք թէպէտ ծագումով յունահեթանոսական կամ արաբական, բայց սկսած էին կատարելազործուիլ Քրիստոնէական քաղաքակրթութեան շունչին տակ, ո՛չ միայն արժեցուցած և պահպանած պիտի ըլլար իր գոյութիւնն ու աղդեցութիւնը, այլ և արդի յառաջդիմութեան տուած պիտի ըլլար աւելի օգտակար և բարոյացուցիչ ուղղութիւն մը: Եկեղեցին իր կոչումին և մարդկային յառաջդիմութեան հակառակ ուղղութիւն մը որդեգրեց. և իր սահեղած դատապարտելի հալածանքներով, բանադրանքով ու խարոյկներով, եթէ մէկ կողմէն ցոյց տուաւ, թէ ինքը սոսկում կը զգայ արդար և ողջամիտ քննադութենէ, միւս կողմէ, աղատ խորհուղներու միաքին մէջ ստեղծեց կրօնքի հանդէպ զգուանքի զգացումը:

Եւ պէտք է խոստովանիլ թէ ազատ քննադատութիւնը հաւանաբար քանդող ոյժ մը պիտի չունինար, տուանց իրեն դէմ հանուած հալածանքներուն, և եթէ եկեղեցին գիտնար ինքնինքը յարմարցընել մարդկային մատածումին և ըմբռնողութեան: Յեղաշըջումի օրէնքը կ'իշխէ ամէն կողմ, ամէն մարզի մէջ: Ժամանակին զրած ենք քննադատութեան մասին, և մատանշած անոր դիրն ու արդիւնքը:

«Բննադատութիւնը աղօրիքի նմանցուցած են յաճախ. աղացուած և ալիւր եղած ցորենը չը բուսնիր այլ եւս. քննադատութիւնով վերլուծուած հաւատալիք մը ալիւրի վերածուած ցորեն մըն է կ'ըսեն շատեր, կը կորսնցնէ իր անումի զօրութիւնը, իր ինքնարդութիւնը, և կ'ըլլայ հասարակ նիւթ մը: Կը սնուցանէ, բայց չը հրապուրեր, կը գոհացընէ, բայց հիացում, պատկառանք չաղգեր բնաւ: Իրա՞ւ: Բնադէտը, «որ հմտութիւնը ունի բնական օրէնքներուն, իրա՞ւ է,

որ ո եւ է հոգեկան վայելք չը զգար ծիածանի մը մեղկ հիւսուածքէն, որ կը նշմարուի խոնաւ օդի մէջէն սահող ճառագայթներէն. իրա՞ւ է, որ բուսաբանը բանմը չը զգար վայրի ծաղիկի մը բաժակը փեթրտածատեն, կամ կենդանաբանը, փեթակի մը խորը շարուած մեղրածոր բջիջներէն: Անծանօթին հրապոյրը, ընդհակառակն, եթէ իր մէջ ունի տարտամ և վայրենի հրայրքը բոլոր այլանդակութիւններուն (absurdité), ճանչցուած հրաշալիք մը, զրական ճշմարտութիւն մը իրմէն կը ճառագայթէ սքանչելիքը բոլոր վսեմութիւններուն, որոնցմէ այլ եւս անբաժան կ'ապրի գիտակցող հոգին: Եւ եթէ աղացուած ցորենը իր անումի զօրութիւնը կորսնցընելէ վերջ, իրեւ սնունդ մերմարմինը կ'ապրեցընէ, և կը նոյնանայ անոր հետ, քննադատուած և վերլուծուած հաւատալիքն ալ, իր այլանդակութիւնը մերկանալէ վերջ, կը սնուցանէ մերհոգին, կ'ինենանայ անով, և մեզի կուտայ ճշմարտութեան վայելքը...: Գիտակցութիւնէ զուրկ մարդը աւելի արժէք կուտայ ենթագրութիւններու, և երեւոյթի մը հանդէպ մոքին եկած առաջին կարծիքը իրեւ ճշմարտութիւն դաւանելու հակամէտ կը գանուի: Այդպիսիները ենթականներն են ա՛յն կրօնքին, որ կարգ մը բնազանցական վարկածներ իրեւ իրականութիւն կը հրամցընէ իր հետեւողներուն, և չը թողուր որ տեսնեն, յստակօրէն, թէ շարդի գիտութիւնը աւարտած է կրօնական վարկածներու աւերը», բուն հաւատարին տալու համար իր լրութիւնը, իր փառքը, իր կալուածը, ուր այլ եւս չկարենան մտնել ո՛չ յետսամուղ աւանդականութիւնը և ո՛չ ալ կաշկանդող նախապաշարումը...»(\*):

(\*) Տես մեր ՄՏՔԻ ԹԱՐԱԾՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒ Զիկզակ Մըտածումները էջ 241—244:

Մարգարէները կարեւոր ու կենսական դեր մը կատարած են կրօններու սաեղծումին և անոնց պատմութեան մէջ։ Ուղղամիտ ու անաշառ քննադատը մարգարէի պաշտօնն է, որ կը կատարէ։ Քահանան ծէսին ու երէկի աւանդութեան մարդն է։ Իսկ մարգարէն մարդն է ոգիին և ներկային ու վաղուան պահանջներուն։ Հին կտակարանի պատմութեան մէկ մեծ մասը պատմութիւնն է քահանայական և մարգարէական գոտեմարտին։ Նոր կտակարանը արձագանքն է Մեծ Մարգարէին, Յիսուսի պայքարին հին քահանայական ծխապաշտութեան դէմ, և պայքարին նպատակն է ո՛չ թէ քանդիլ հինը, այլ զանի կենդանացընել ոգիով, որովհետեւ «գիրը կը սպաննէ, հոգին կ'ապրեցընէ»։ Քահանան պահպանողականութեան ախպարն է եղած երէկ և այսօր, իսկ մարգարէն ազատամիտ գաղափարին ախոյեանը հինին ու նորին մէջ։ Եւ ապագան մարգարէին ներշնչումներէն է, որ պիտի ծնի։ Այս է եղած գերը մարգարէներուն, որոնք ինքզինքնին ցոյց տուած են, նիւթապաշտ ու ծխապաշտ գարերու մէջ, Այնայէն կամ Ողիմպասէն, անտապատներէն կամ բարձունքներէն։ Ու գեր մարգարէներուն պիտի գան ու պիտի երթան, «բոլոր գիտունները, որոնք իրենց գարուն սքանչանքը խլելու խիզախութիւնն ունեցան, գիւտերու շարքով մը, բոլոր հոգեակները, որոնք իշրենց գարերու ապականութիւններու ծոցը՝ ապագայի մաքրութիւններն ու վսեմութիւնները քարողեցին, բոլոր հետազօտիչները, որոնք անծանօթ աշխարհներու գիւտին համար վասնգաւոր ճամբորդութիւններ կազմակերպեցին, ինծի համար մարգարէներ են, եթէ այդ բառը իր մէջ կը խտացնէ ապագայի սահմիրայի մը կոչումը, և բոլոր այն թրթումները, որոնք ներկային մէջ ապրող հոգիին խորը ապագային գաղանիքաները կը խօցնեն»։

Զը մոռնանք ըսելու, սակայն, թէ մեր դարը գիւտութեան մասին իր հաւատքը չափազանցութեան տարած է։ Ընդունինք, թէ բազգատմամբ կրօնքին գիւտութիւնը դեռ մանուկ է, և իր այդ հանգամանքովն իսկ ան ալ ունի նախապաշտօռումներ, քանի որ անոնց մենատիրութիւնը կրօնքին չը պատկանիր։ Եւ այդ նախապաշտօռումներն են, «որ գիտութեան թոյլ չեն տուած ցարդ զբաղելու միտքի այն յայտնութիւններով, որոնք հոգեբանական երեւոյթներու գրոշմը ունին, և որոնք հոգեբանական օրէնքներով միայն կրնան վերլուծուիլ և լուսաբանուիլ։ Կրօնական զգացումը (religiosité) անկախ գաւանական կառուցուածքէ, այդ յայտնութիւններուն զլիսաւորը կը կազմէ։ Սաոյլ է, թէ կրօնքը գիտութիւն մը չը կրնար ըլլալ, բայց վստահ կրնանք ըլլալ, թէ կրօնական իմացումի և զգացումի անցամաքելի ակերուն խուզարկութիւնը օր մը պիտի մանէ գիտական հետազօտութիւններու շարքը, քանի որ մարդկային կեանքի և զգացողութեան անբաժան մասը կը կազմէ զարերէ ի վեր։ Եւ այսպէսով պիտի ունենանք գիտական հոգեբանութիւն մը, նոր լուսաբանով մը խորաչափելու համար մեր կեանքին մութ անկիւնները։

Մինչ այդ անհրաժեշտ է կրօնքին տալ ծէսէն ու գաւանականէն անկախ, բարոյական և գեղագիտական նոր գիտազիծ մը, և անոր չօշափիլ ներկայացումն եղող եկեղեցին մատչելի ընել մոլովուրգին, և աշխատիլ մարդկային գիտակցութեան բարոյական կապերը ամրացնել հոգեկան կեանքի բունին շուրջ։

Այս նպատակով էր, որ մենք ձեռնարկեցինք պատրաստել Հայ Ազգային Եկեղեցիի Բարեկարգութեան նույիրուած այս ուսումնասիրութիւնը։

Մեր մատնանշած բարեփոխումներուն համընթացքար, ուրիշ երկու կարեւոր ազգակներ, ՔԱՐՈԶ և

ԵՐԱԺՇՏՈՒԹԻՒՆ, անհրաժեշտ են եկեղեցի և ժողովուրդի իրարու մօտեցընելու համար։ Երբ ժամասառութեան օրերն ու արարողութիւնները կրծատուին, պէտք է ամէն ժամերգութիւնն պարտաւորիչ ընել բարոյական, կրօնական և ազգային տեսակէտով ժողովուրդը զաստիարակող լուրջ ու խնամուած քարոզները, ամէն օր, որ ժամերգութիւն տեղի կ'ունինայ՝ Միեւնոյն ժամանակ եկեղեցին պէտք է օժտել մաքուր և սրտայոյդ երաժշտութեամբ, որուն ընկերացած ըլլայ գործիական նուազը։ Հայկական սրբազն երաժշտութիւն ըսուածը այսօր գոյութիւն չունի եկեղեցին ներս։ Սրբազն երգերէ սմանք աւելի արեւելեան երգեցիկ սրճարաններու երաժշտութենէ փոխ առնուած կը թուին ըլլալ, և հեռի են բարեպաշտիկ օրհներգութիւն մը զրոշմը կրկէ։ Պէտք չէ՝ թողուլ, որ այս կամ այն երաժշտը իր քմայքին համեմատձեւաւորէ հայ եկեղեցիի երգը, ինչպէս ըրած են ցարդ։ Կաթոլիկ եկեղեցիի Գրիգորեան երգը վերակազմելու համար Պենետիկան կրօնաւորներու երեք սերունդ Սոլէզմի վանքին մէջ քառասուն և հինգ տարուան շարունակական աշխատանք մը թափից։ Անհրաժեշտ է, որ Հայ եկեղեցին սրբազն երգին վերաքննութիւնն ու շիրակազմութեան գործը յանձնուի երաժշտմասնազէտաներէ կազմուած մարմինի մը։

Ահա, ասոնք են կարծիքներն ու փափաքները հայ անհատի մը, որ իր եկեղեցականի և աշխարհականի հանգամանքով քառասուն տարիներ ուսումնասիրած է իր պաշտած եկեղեցիին պէտքերն ու պահանջերը, և հոգիով նուիրուած է անոր պահպանուամին ու զարգացման։ Որովհետեւ Հայ եկեղեցին միութեան այն կերպոնն է, որուն ապաստանած է Ազգը դարերէ ի վեր հոն լալու համար իր տառապանքը, հոն

ջրդեղելու համար իր փրկութեան յոյսերը, հոն երգելու համար իր ուրախութիւններն ու յաղթանակները, հոն պահծացընելու իր անհատական և ազգային իշտէալը, և անկէ դէպի վեր դէպի իր հայախօս Աստուածը բարձրանալու Այսօր առաւել քան երբեք պէտք ունինք այդ եկեղեցիին, երբ Ազգին զաւակները, բոնի տարագիր, հեռի Հայրենիքէ, հեռի ընտանեկան օծախներու հայրենի աւանդութիւններէն, իբրեւ փըրկութեան յոյսի վերջին լաստակ, այդ Ուխտի Տապանակը գրկած կը թափառին Օտարութեան մէջ։

Հայրենազուրկ ժողովուրդի մը ՀԱՅՐԵՆԻՔԸ իր ԱԶԳԱՅԻՆ եկեղեցին է ՈՒ ԿԸ ՄՆԱՅ։



## ՎՐԻՊԱԿՆԵՐ

~~~~~

| Էջ  | Տող | Հրդինակը           | Լարդալ | Հեղինակը          |
|-----|-----|--------------------|--------|-------------------|
| 12  | 3   | հրդինակը           | լարդալ | հեղինակը          |
| 16  | 14  | օգնութեամբ         | »      | ճգնութեամբ        |
| 19  | 1   | Բիւզանիոյ          | »      | Բիւզանզիոյ        |
| 25  | 21  | խօսի               | »      | կը խօսի           |
| 28  | 14  | հասատեցին          | »      | հաստատեցին        |
| 29  | 7   | տիեզերեկան         | »      | տիեզերական        |
| 30  | 30  | աահանջներուն       | »      | պահանջներուն      |
| 32  | 23  | վերարծարումը       | »      | վերարծարծումը     |
| 38  | 15  | առընթերաստութիւն   | »      | առընթերատրութիւն  |
| 52  | 3   | եկեղեցիի           | »      | եկեղեցի           |
| 53  | 21  | մարդութեան         | »      | մարդկութեան       |
| 56  | 26  | ունիմ              | »      | չունիմ            |
| 57  | 21  | այ                 | »      | այս               |
| 68  | 17  | կուտան             | »      | կուտան            |
| 79  | 31  | եկեղեցանունութիւնը | »      | եկեղեցականութիւնը |
| 79  | 31  | — ժողովրդական      | »      | — ժողովրդավարական |
| 81  | 24  | կ'լլան             | »      | կ'ըլլան           |
| 85  | 20  | նուիրելու          | »      | նուիրուելու       |
| 94  | 7   | հօթներորդ          | »      | եօթներորդի        |
| 99  | 29  | ամուսնալու         | »      | ամուսնանալու      |
| 104 | 17  | նեւ                | »      | նաեւ              |
| 134 | 8   | պատրաստուած        | »      | պատուաստուած      |
| 136 | 8   | տգեղ               | »      | տգեղ              |
| 139 | 18  | կրթական            | »      | կրթական           |
| 144 | 4   | կրօնական           | »      | կրօնականի         |

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

|                                   |         |
|-----------------------------------|---------|
| Նախաբան                           | 7—21    |
| Ա.— Բարեկարգութեան հարցը          | 23—33   |
| Բ.— Ժամասացութիւն                 | 34—39   |
| Գ.— Տօնակատարութիւն               | 40—48   |
| Դ.— Մասոցի սրբագրութիւն           | 49—54   |
| Ե.— Կուսակրօնութիւնը              |         |
| Կարոլիկ Եկեղեցին մէջ              | 55—65   |
| Զ.— Կուսակրօնութիւնը              |         |
| Հայ Ազգային Եկեղեցիին մէջ         | 66—84   |
| Է.— Կրօնականներու դասիարակութիւնը | 85—89   |
| Ը.— Ամուսնական հարցեր             | 90—104  |
| Թ.— Տոմարական հարց                | 105—108 |
| Ժ.— Եկեղեցական սեմ                | 109—113 |
| ԺԱ.— Պահէ կամ ծովապահութիւն       | 114—120 |
| ԺԲ.— Ասուածպատութեան լիզուն       | 121—126 |
| ԺԳ.— Ընկերական օժանդակութիւն      | 127—131 |
| ԺԴ.— Գեղագիտական հասկացողութիւն   | 132—138 |
| ԺԵ.— Միսիք հոգիին պահապը          | 139—144 |
| ԺԶ.— Եղրակացութիւն                | 145—155 |
| Վրիսլակներ                        |         |
| Բովանդակութիւն                    |         |